



891. 99

Ա-13

ԳԻՆ ՄԷԿ ՏՈՒԱՐ

3-6 NOV 2

20

891.99
U-13

893.5
-6 NOV 201
51.0

ՅԱՀԱՆՔԱՆ
ԱՐԵԱԼԻ ԱՅԱՀԱՆՔ

ԳՐԵՑ

ԷՐԻԼԵՆՑ

ՀԱՅ

1930

ՏՊԱՐԱՆ «ՀԱՅՐԵՆԻՔ»Ի
ՊՈՍՏԸՆ

Առաջնային
- 01. 2013

16.697



Զ Օ Ւ

Աղջկեմերուս, Լորային եւ Այրինին,
կը ձօնեմ այս վէպը, որպէսզի երբ
մեծնան անոր էչերուն մէջ նանչնան
եւ սիրեն Հայաստանը:
ԿԲԻԼԵՆՑ



1949-2011

ՎԱՂՈՒԱՆ ԱՐՇԱԼՈՅԱԾ

Ա.

«ԱՌԽ, ԵՐԲ ՄԵԽԱԿԻ ԳԱԻԻՆ ՇԱՏԱԾ
ՀԱՅ Իշխան,
ԳՐԷՐ ՀԱՅՈց ՀԱՅ ՄԱՆԵՐՈՎ հրաման» :

«ԱՌԽ, ԵՐԲ ՄԵԽԱԿԻ ԳԱԻԻՆ ՆՍՏԱԾ ՀԱՅ Իշխան,
ԳՐԷՐ ՀԱՅՈՑ ՀԱՅ ՄԱՆԵՐՈՎ հրաման» :

Նոյեմբերի փոթորկալից գիշեր մըն էր : Կատ-
ղած բնութիւնը անխնայօրէն կը ձաղկէր աշխարհը,
որ կուլար արցունքով խեղդուած : Երկինքը, գորչ
ամպերով ծածկուած, անընդհատ կը գոռար : Կայ-
ծակ կայծակի ետեւէն կը փայլատակէր, լուսաւո-
րելով շրջակայ տախտակածէն տուները, որոնց մէջ
մշկ մշկ կը քնանային օրուան ծանր աշխատանքէն
յոգնած մշակները՝ Պէլվիլ գիւղաքաղաքին :

Միացեալ Նահանգներուն Մէսսէչուսէթս նա-
հանգին հիւսիսային արեւելեան կողմը լայնատա-
ռած լիճի մը եզերքը կանանչազարդ զառիթափի մը
վրայ թառած էր, Պէլվիլ գիւղաքաղաքը, որուն աղ-
դարնակչութեան մէկ կարեւոր տոկուր կը կազմէին
հայերը, որոնք տարիներ առաջ թրքական անարդ
բռնակալութենէն ճողովրելով գաղթած էին հոն,
և իրենց բազուկներուն աշխատանքով շինած էին
պատղատու պարտէզներ, որոնց նմանը չկար ամբողջ
Ամերիկայի մէջ :

Այդ գիշեր, կայծակներուն առաջ բերած լու-

սաւորումէն օգտուելով՝ մէկը հեշտութեամբ կըր-նար տեսնել ճաշակաւոր կառուցուածքով եւ ճիր-մակ ներկով միյարկանի տուն մը, որուն չորս բո-լորը մշտադալար մայրիներ եւ երկնամբարձ նոճի-ներ պար կը բռնէին :

Այդ սիրուն տունը կը պատկանէր, Պէլլիլի մի-ակ հայ գեղագործին, պըն . Արամ Արմէնին, որ այդ փոթորկալից գիշերը անընդհատ կերպով շարունա-կող որոտէն արթննալով իր անկողնին մէջ նստեցաւ եւ չորս կողմը դիտեց :

Կայծակ կայծակի ետեւէն կը փայլատակէր : Երկինքը կը գոռար անվերջ : Քամին կ'ոռնար, ան-սոււալ գայլերու վոհմակի մը վայնասունը յիշեցը-նելով : Անձրեւը կ'իջնէր հեղեղի պէս :

— Հէ՞յ, պատերազմը՝, պատերազմը՝ այսպէս էր, — խորհեցաւ պըն . Արամ Արմէն եւ դաւաթ մը պաղ ջուր խմելի յետոյ գլուխը հանդչեցուց բարձին վրայ եւ քնացաւ :

Փոթորկիը պահ մը մեղմացած էր : Անձրեւին խշոցը միայն լսելի էր, բան մը որ օրօրի գերը կա-տարելով քնացուց օրուայ աշխատանքէն յոդնած գեղագործը :

Ծնդհանուր պատերազմը, որուն մասնակցած էր գեղագործը, ազգած էր իր ջիղերուն վրայ : Ուեւ անսովոր աղմուկ կը ցնցէր անոր ջղային դը-րութիւնը, որ բաւական տկարացած էր, պատերազ-մի դաշտին մէջ յաջս եւ յահեակս պայթող ոռոմքե-րուն պատճառով :

Այնպէս որ, պըն . Արամ Արմէն գիշերները եր-բեմն քունին մէջ կը զառանցէր եւ պատերազմի մա-սին բացանչութիւններ կ'ընէր :

Վայրիկեանները սահեցան եւ դեղագործը բարձր ճիչ մը արձակելով մէկ կողմէն միւս կողմը դար-ձաւ եւ սկսաւ քունին մէջ խօսիլ .

— Կեցցէ՛ ։ կեցցէ՛ ։ կեցցէ՛ ։ կեցցէ՛ ։ կեցցէ՛ ։ Հա-յաստան, կեցցէ նոր Հայաստան . նոր Անլն, մայ-րագաղաքը՝ հայոց ազգին . կեցցէ իշխան Լեւոն Եօթներորդ . կեցցէ՛ ։ կեցցէ՛ ։ կեցցէ՛ ։

— Արթնցիր ա՛յ մարդ . ինչո՞ւ այդպէս կը պոռաս, արթնցիր ըսի, չիմացար, — գեղագործին կինն էր, այսպէս խօսողը, որ իր ամուսինին կողը միթելով կը ջանար արթնցնել զայն :

— Կեցցէ՛ ։ կեցցեն Անիի Սեւ Ասպետները . Ա. Ա. Ա. Ա. Հուրբա՞ . Ա. Ա. Ա. Հուրբա՞ .

— Արամ, արթնցի՛ր . խենթացա՞ր . հիմա Լեւոնը կ'արթննայ . հերիք պոռաս . Դրացիները ի՞նչ կ'ըսէն :

— Կեցցէ իշխան Լեւոն Արմէ՞ն . կեցցէ Լեւոն Եօթներորդ . կեցցէ . Ա՛յս, երբ տեսնէի՞ . ի՞ . ի՞ . դահին նստած, հայ ի՞շ . ի՞շ . ի՞շ .

— Իշու գլուխի . իմացա՞ր . ելիր պատու-չանները գոցէ, տես պատուհանին փեղկերը ի՞նչ-պէս կ'օրօրուին, վա՞յս . գորգերս թրջուեր են . մեղա՞յ . մեղա՞յ . Արամ արթնցի՛ր . հէ՞յ . սրթնցիր ըսի .

— Հը՞ . ի՞նչ ըսիր, կնիկ .

— Ելիր պատուհանները գոցէ ըսի, չիմացա՞ր . ինչո՞ւ այդպէս կը գուայիր . Երէկ գիշերուայ յաղովին արդեւնքն է, մուկերնիդ չմարի . Դո՞ւք պիտի փրկէք Հայաստանը . այդ էր պակաս .

— Կնի՞կ, կնի՞կ . օճախսդ չմարի, ինչո՞ւ ար-թնցիր զիս . սքանչելի երազ մը կը տեսնէի,

մ'ին, ի՞նչ անուշ երազ էր... Եկուր կնիկ, մէյ մր
համբուրեմ քեզ... մէր Լեւոնը Հայաստանի թագա-
ւոր եղած էր, լսէիր... աղբէն ցնծութեան աղալա-
կը երկինք կը բարձրանար... միաբերան «կեցցէ՛
իշխան Լեւոն Արմէն» կը պոռային:

— Մրեմ գլո՛ւխտ... յետո՞յ...

— Յետո՞յ... ես ինչ գիտնամ, ճիշդ այդ պա-
րագային արթնցուցիր զիս, երազս կիսատ մնաց...
Ա՛ին, Լեւոնիկս Հայաստանի թագաւորը եղած էր...

— Մուխտ չմարի... մե՞ր Լեւոնը, հայոց թա-
դաւոր...

— Ինչո՞ւ չէ կնիկ... Մի՞թէ Ճօրճ Վօշինկթը-
նը...

— Լա՛ւ, լա՛ւ, բաւական է. դարձեալ մեռել-
ներուն յարութիւն առնել մի տար... քարոզներէդ
ձանձրացեր եմ, ելիր նայինք... ականջ դիր, լսէ՛,
ի՞նչպէս կը գոռայ երկինքը, ի՞նչպէս կը փչէ քա-
մին...

— Մի՛ մտահոգուիր կնիկ, չուտով կը հանդար-
տի փոթորիկը, չուտով կը ծագի արշալոյսը... ա՛ին,
այդ երազը... աննման երեւոյթ... ա՛ին, ա՛ին...

— Հասկցանք... առաւօտուն կը խօսինք այդ
մասին: Վաղը անպատճառ բժ. Լուսինեանը պիտի
կանչեմ, քեզի լաւ մը թող քննէ, անպատճառ փախ-
ցուցած ես, խելքիդ եկած է...

— Մամա՛... մամա՛... Մա՛... ջուր կուղեմ,
ջուր... սկսաւ պոռալ հնդամեայ փոքրիկ Լեւոնը,
որ իր ծնողքին հանած աղմուկէն արթնցած էր:

— Զայնիդ մատաղ, անուշիկս, — ըսելով տիկին
Հայկանոյշ ցատկեց անկողինէն վար եւ ջուր տուաւ
իր միամօր զաւկին:

— Լեւոնիկս, հայրիկդ երազ տեսեր է, հայոց
իշխան պիտի ըլլաս եղեր... հա՛, հա՛, հա՛... սքան-
չելի երազ, հա՛, հա՛, հա՛...

— Կնիկ, մի՛ ինդար, — պոռաց դեղագործը:

— Ե՞ս, մամա՛... Ե՞ս իշքա՞ն... իշհա՞ն տըլ-
լեմ...

— Այո՛, գուն հոգիս, հայոց իշխան պիտի ըլլաս
եղեր... վայն է եկեր գլխուս, հա՛, հա՛, հա՛

«Ելիր կապեմ սուրը մէջքիդ

Ասպար կախեմ ձախ թեւիդ»...

— Սանթիդօղիօն բերած սուրը, մամա՛...

— Ո՛չ, աղուորիկս, հայրիկդ Դամասկոսի
պողպատէն շինուած սուր մը կը նուիրէ քեզի...
հա՛, հա՛, հա՛,... «Քաջն նազար, ջարդէ հա-
զար»...

— Խնդա՛ կնիկ, կուշտ մը խնդա՛, օր մը կու-
լաս:

— Մայրդ թող լայ, ես ինչո՞ւ լսմ:

Լեւոնիկը քնացաւ: կրիկ կնիկ համբուրուելով
հաշտուեցան եւ քնացան: Փոթորիկը դադրեցաւ:
Լոռութիւն տիրեց: Վաղուան արշալոյսը կը մօտե-
նար:

Բ.

Միացեալ Նահանգներու Պոստըն քաղաքին մէջ
կը բնակէր Պօղարեան Աստուածատուր անունով հայ
մը, մօտաւորապէս յիսուն եւ հինգ տարեկան, որ
իննսուն հինգի ջարդերէն յետոյ Տաճկաստանէն Ա-
մերիկա գաղթած էր եւ իր անզուգական գործունէ-

ութեան չնորհիւ դիզած էր հսկայական հարստութիւն :

Ամուրի մնացած էր պլրն . Ա. Պօղարեան , որ իր հրիտասարդութեան օրերուն դրժուած ըլլալով իր սիրած աղջկէն , երդում ըրած էր՝ իրական սեռին չմօտենալու համար :

Աղջկայ տէր հայ ծնողներ , գիտնալով հանդերձ անոր կնատեացութիւնը , գուրգուրանքով կը մօտենային անոր եւ յաճախ կը հիւրասիրէին դայն իրենց ընտանեկան յարկին տակ , յարմարադոյն վեսացու մը նկատելով դայն :

Պոստընի թեմին հովիւն ու պատուելին իրարու հետ կը մրցէին անոր բարեկամութիւնը , աւելի շետակը հարստութիւնը , ապահովելու համար իրենց եկեղեցիներուն :

Արեան ճնշումի բարձրութենէ , եւ պնդերակութենէ կը տառապէր , պլրն . Ա. Պօղարեան , որ շատ երկար ապրելու յոյս չունէր : Սակարանի ելեւէջները , հսկայական հարստութեան ընկերացող տաղնապալի հոգսերը , ալ աւելի հարստութիւն դիզելու անյադ մարմարը ջլատած էին անոր ուժերը , քայքայելով անոր առողջութիւնը :

Պրն . Պօղարեան , հոստառու աղուէսի նման , կը զգար իր թուլութիւնը , որ զինքը գերեզմանին եղը հասցուցած էր : Այսուհանդերձ մամոնային անխոնջ գերին էր ան , որ առանց դադարի կը հետեւէր իր դործին :

Զմեռած պրն . Պօղարեան կը փափաքէր իր հարստութիւնը յատկացնել աղօգուտուտ ձեռնարկի մը : Մէկիկ , մէկիկ հայ կազմակերպութիւններուն հետ շփուելով ջանացած էր անոնց դործունէու-

թեան մասին ստոյդ գաղափար կաղմել : Սակայն այլեւայլ պատճառներով որոշ եզրակացութեան յանդած չէր :

Պրն . Պօղարեան , Աբովեան անունով քարտուղար մը ունէր , նախկին յեղափոխական գործիչ մը , որ շատ կը սիրէր ինքվնքը Աբովեանց կոչէլ , «եանց»ը յատկապէս շեշտելով : Պօղարեանին եւ Աբովեանին միջեւ միակ կուուի խնձորը այդ «եանց» մասնիկն էր , որուն գործածութեան կը հակառակէր Պօղարեան եւ մինչեւ անդամ Աբովեանին կը սպառնար , եւ անոր ճամբայ տալու որոշում կուտար : Այսպէս , որ Աբովեան իր տէրը շատ սիրելուն եւ անոր գործէն զըրկուելու համար տեղի տուած էր անոր գիտողութեան եւ «ց» գիրը ջնջելով «եան»ով կը վերջացնէր իր մականունը :

Տարիներու ընթացքին , Պօղարեան եւ Աբովեան - այս վերջինն ալ յիսուննոց մէկը , մտերմացած էին իրարու հետ եւ սերտ կապելով կապուած : Այսպէս որ Աբովեան իր տիրոջ բնակարանին մէջ կը բնակէր , հաւասարապէս վայելելով անոր հարստութիւնը :

Պէտք է խոստովանիլ , որ Պօղարեանին աղջային դործերով հետաքրքրուելուն մէջ որոշ բաժին ունէր Աբովեան , որուն միակ իտէալն էր՝ հայրենիքին աղատաղը թիւնը եւ անկախութիւնը :

Զմբան երեկոյ մը , ընթրիքէն վերջ , այս երկու կէսլարեանները հանդստաւէտ թիկնաթուններու մէջ թաղուած լոիկ մնջիկ կը ծխէին :

Պօղարեան մտածկոտ կ'երեւէր , մինչ Աբովեան իր սրածայր մօրուքը շոյելով հաւասարիմ շան մը

հետաքրքրութեամբ կը դիմէր իր տիրոջ մռայլ դիմադիծը:

Ժամը տանը զարկաւ: Պօղարեան իր սիկաւը մոխրամանին մէջ նետելով թեթեւ մը հազար եւ սկսաւ խօսիլ, իր խոպոտ ձայնով —

— Արովեա՞ն...

— Կը լսեմ...

— Բժիշկ Լուսինեանը այս առաւօտուն դարձեալ քննեց զիս: Արեանս ճնշումը երկու հարիւրը անցերէ: Բացարձակ հանդսութիւն պատուիրեց:

— Լաւ ուրեմն, հանդստացիր: Մէկ քանի շարաթ հեռացիր, դիւզը գնա: Ես կը հսկեմ ընթացիկ դործերուն:

— Այո՛, այդ մասին վստահ եմ..., բա՛յց...

— Բայց ի՞նչ...

— Արովեան, վախնամ կեանքիս վախճանին մօտեցած եմ, թէիշկին ջանքերը ի զուր են... Ես երակներուս մէջ կը դդամ մահուան սարսուուը... չուտով կուդայ Գարրիէլ հրեշտակապետը եւ...

— Դրա՞իսը կը հրաւիրէ քեզ, — ընդմիջելով հարցուց Արովեան, ճակտին վրայ ինկող աղպղպեղ դանդուրները յետ մղելով եւ ծիծաղելով:

— Հապա ո՞ւր... ինձմէ լա՞ւը դրախտ պիտի երթար... ո՞ւր կուզէիր, որ տանէր զիս...

— Ինչո՞ւ, դժոխքի՞ն ինչ եղեր է, որ...

— Մեղա՞յ ըսէ, Արովեան, հազար մեղայ ըսէ, մի՞թէ այդքան մեղաւոր եմ, որ...

— Պրն. Պօղարեան, կուզե՞ս անկեղծ կարծիքս իմանալ, այո՞ւ, շատ լաւ, մտիկ ըրէ որ ըսեմ... եթէ ես Գարրիէլ հրեշտակապետին տեղն ըլլայի, դիշեր մը կը անկուէի սնարիդ առջեւ եւ վերմակդ մէկ

կողմ քաշելով կ'ըսէի... — Պօղարեան, եթէ հարըստութիւնդ քեզի ծնունդ տուող ազգին կտակես, քեզի ուղղակի դրախտը, Արրահամին դոզը, կը տանիմ, հակառակ պարագային, դժոխքը կ'երթաս, հասկցա՞ր... դժոխքը, ուր կրակը անմար է եւ ստանան...

— Բաւական է, նորէն մի սկսիր այդ չան քարոզին... Դուն լաւ զիտես, որ կծծի մը չեմ... Գերեզմանին մէջ ոսկին փոր չի կշտացներ... պատասխան քուր, զոյտ զոյտ զաւակներում պիտի թողում հարստութիւնս... Օրերէ ի վեր ուղեղս կը չարչակնեմ, բայց ուեւէ ելք չեմ նշմարեր: Խօսքս քեզի է, Արովեան, եթէ տեղս ըլլայիր, ի՞նչ կ'ընէիր: Վուանց քաշուելու խօսէ, քեզի բացարձակ պատութիւն...

— Ե՞ս...

— Այո՛, դուն, ենթադրենք որ իմ ունեցած հարըստութիւնը քուկդ ըլլար եւ կեանքիդ վախճանին մօտեցած ըլլայիր, այսինքն՝ եթէ մէկ ոտքդ գերեզմանը ըլլար, ըսէ, ի՞նչ կ'ընէիր:

— Ըսեմ թէ ինչ կ'ընէի... կը կազմէի զուտ աղպային յեղափոխական կուսակցութիւն մը, զօրաւոր եւ ազգեցիլ: Կը հաւաքէի գլխիս ցեղին արժանիքաւոր եւ հաւատք ունեցող զաւակները, բոլոր խաւերէ եւ մակարդակներէ: Կը ներշնչէի զանոնք նոր զաղափարականով, նոր խտալով, կ'ողեւորէի զանոնք նորագոյն ուրուականով մը, մէկ խօսքով նոր խմոր կը գնէի անոնց լճացած արեան մէջ, որպէսզի եռալով եփէր անոնց սառած արիւնը, կեանքի, յոյսի եւ հաւատքի կոչելով անոնց հայրենասիրութեան թմրած ջիղերը:

— Պրալօ՛, կեցցես Արովեան, խիստ հետաքըրքական է, շարունակէ:

— Պողպատեայ կարգապահութեամբ եւ սրինքսեան լրութեամբ կ'օժտէի այդ կազմակերպութիւնը: Գաղտնապահութիւնը իրը կարեւորագոյն առաքինութիւնն ըլլալը կը ներմուծէի անդամներուն ուղեղին մէջ: Հայաստանի ազատութիւնը կը դնէի անոնց առջեւ իբր միակ նպատակ: Կը դանէի այդ նուիրական գործին յարմար եւ ընդունակ անձնաւորութիւններ, կը վարձատրէի զանոնք միուլի եւ իբր նոր առաքեալներ կը դրկէի հայաշատ կերպուններ, Հայաստանի ազատագրութիւնը քարոզելու համար հայ զանգուածին, որուն կրծքին տակը տակաւին կը բարախէ հայուն ազնիւ սիրտը, Հայաստանի ազատագրութեան համար արիւն թափելու յօժար աննման սիրտը...

— Անունը՝, անունը՝ ինչ պիտի ըլլայ, — հարցուց Պօղարեան, ալ աւելի խանդավառուելով:

— Ա. Ս. Ա.— հատիկ, հատիկ շեշտելով խօսեցաւ Արովեան, որուն աչքերէն կրակ ու բոց կը ժայթքէր, այդ պահուն:

— Այր, Աէ, Ա՞յր... կրկնեց Պօղարեան: — Ի՞նչ կը նշանակեն այդ սկզբնատառերը, Արշակ Սարդիս Արովեան...

— Ո՛չ...

— Հապա ի՞նչ... խօսէ, ա՛յ մարդ. համբերութիւնս հատաւ...

— Անիի Սեւ Ասպետները... ահաւասի՛կ մեր կազմելիք կուսակցութեան անունը:

— Իմ կազմելիք ըսէ, Արովեան, յոդնակի մի՛ գործածեր, գո՛ւն ես կազմողը...

— Ո՛չ, մեր կազմելիք... որովհետեւ, ես արդէն կը կարգամ հաւանութիւնդ՝ փայլուն աչքերուդ մէջ, սիրելի Պօղարեան, տուր ձեռքդ, եղբայր, ուխտենք... սիրելիս, կատարենք մեր ուխտը... եկուր մենք ըլլանք առաջին հիմնադիրները այն կազմակերպութեան, որուն ջանքերուն ջնորհիւ պիտի ազատագրուի Հայաստան, ուր պիտի ծածանի մեր սուրբ գրօշակը, Քաջն Հայկի, Արամի, Մեծն Տիգրանի եւ Լեւոններու արքայական դրօշակը:

— Հապա մեր միւս կուսակցութիւննե՞րը... անոնք ի՞նչ պիտի ըսեն...

— Ոչի՞նչ... Մեր նպաստակը մէկ է... Հայաստանի ազատագրութիւնը... ով որ հաւատք ունի այդ ուղղութեամբ, թող միանայ մեղի... մեր գիրելը բաց է հայրենիքի անկախութեան համար մարտընչողներուն, թող գան... թող հաւաքուին մեր արքայական դրօշին տակ...

— Արքայակա՞ն... ինչո՞ւ հանրապետական ըլլայ...

— Արքայական, սիրելիս, միապետական... նախ արքայական... նախ վերականդնենք մեր գահը, հեղ մը փրկենք մեր նուիրական սուրբ գրօշը անարդ գերութեան ճիրաններէն, յետոյ... շատ հետ է վարչաձեւը փոխել... Այո՛, սիրելի Պօղարեան, ես միապետական եմ, ինչո՞ւ պահեմ, ա՞յս, ես թագաւոր մը կ'ուզեմ, թագաւոր մը, որ ունենաւ Հայկ գիւղագնին աննկուն կամքը, Մեծն Տիգրանին քաջութիւնը, Արա Գեղեցիկին գեղեցկութիւնը, եւ քաջն Վարդանին անսասան հաւատքը, առաջնորդելու համար վեց հարիւր տարիներէ ի վեր



անտէր եւ անհովիւ ամբոխը, որ հայ անունը կը կըէ:

— կեցցէ՛ Միապետոթիւնը, — բացականչոց
պլրն. Պօղարեան, Արովեանի խօսքիւէն յուղուած:

— Կեցցէ՛ Հայաստան, կեցցէ՛ Ասեւո օվալու գը, — հաչեց Սրբութեանին սիրուն ձայնը, ներդաշնակ մեղեղիի մը պէս քաղցրահնչիւն եւ ախորժալուր:

Ա. Ա. Ա. Կազմուած էր:

92.

Պէլվիլի սիրուած հայ բժիշկներէն, բժ. Լուսինեանի գրասենեակին մէջ հետեւեալ խօսակցութիւնը տեղի կ'ունենար:

— Բարեկամս, շատ լաւ կը խօսիք: Մրտացց
համաձայն եմ ձեր մեծ նպատակին, ծրագրին եւ
գործելակերպին: Եսամոլութիւնով, նախանձով,
չարամտութիւնով, նենդութիւնով, մատնութիւ-
նով, դաւաճանութիւնով եւ զբամապաշտութիւնով
ողողուած, երկար դարերէ ի վեր գերիներու եւ հը-
պատակ ժողովուրդներու յատուկ այլասերող եւ
ստորնացուցիչ կեանք մը անցնելով թմրած ջիղե-
րու տէր ժողովուրդ մը — ինչպիսին է հայանուն
ամբոխը, որ տակաւին զուրկ է «ազգ» ըլլալու աղ-

Նիւ յատկութիւններէ — խելքի բերելու համար ձեռինին պէս պողպատեայ բոռւնցըով, աղամանդի տոկունութեամբ, սքանչելի կարգապահութեամբ եւ սրինքսնան զալտնապահութիւնով կազմակերպութիւն մը անհրաժեշտութիւն է :

Վաստահաբար հայ կազմակերպութիւնները զօրսավիդ պիտի կանգնին ձեզի եւ պիտի օժանդակեն ձեր ծրագրին։ Շատ մը ողջմիտ հայեր, որոնք մինչեւ այժմ այս կամ այն պատճառով հեռու մնացած են հայ յեղափոխական կուսակցութիւններէն, պիտի միանան ձեր շարքերուն, բերելով իրենց հետ եւ հարստութիւն, եւ խելք, եւ գործելով փափաք։

Հայ անունը կրող ուեւէ անհատ, որ իր պատկա-
նած ցեղին ապագայովը կը հետաքրքրուի, պիտի
չտառամսի ձեղի միանալու:

Սակայն ձեր միապետական ձգտումներուն
խելքս չի հասնիր : Երբ ազգերը, թաղաւորները եւ
կայսրերը դահընկեց ընելով դարաւոր դահերը կը
խորտակեն, հանրապետութիւններ եւ ժողովրդա-
պետութիւններ հաստատելով, դուք ո՞ր տրամարա-
նութեամբ թաղաւորութիւն, միապետութիւն, հիմ-
նելու կը յանդգնիք :

Պատասխանեցէք, սիրելի բարեկամ, պատանձեցա՞ք, ինչո՞ւ այդպէս, խըս խըս, քթիդ տակէն կը խնդաս, — հարցուց րժ. Լուսինեան իր խօսակցին, որ Ա. Ա. ի հիմնագիրներէն Արովեանն էր :

— Սիրելի բժիշկ, — պատասխանեց Արովեան,
իր սրածայր մօրուքը շոյելով. — Հանրապետական
վարչաձեւը նորութիւն չէ: Դարեր առաջ յոյները եւ
հոռվայրեցիները կարգաւ փորձեցին այդպիսի վար-
չաձեւեր: Աթէնքն ու Հռովմը հանրապետութիւննե-

լու կողքին տեսան արքայազուներ եւ կայսրեր :
Ժամանակին հանրապետական, եւ յետոյ կայսերա-
կան Հռովդին մէջ այսօր կը բազմի եւ կ'իշխէ թա-
գաւոր մը :

— Բայց Աթէնքի մէջ կը բազմի հակասակետութեան նախագահը, — դիտել տուաւ բժ. Լուսինեան:

— Վայրկեան մը, սիրելի բժիշկ, մի ընդմիջք
զիս. դուք իր բժիշկ շատ լաւ կ'ըմբռնէք ամբռնին
Հոգեբանութիւնը, որ յեղյեղուկ է կնոջ մը սիրտին
պէս, այսօր այսպէս, վաղը այնպէս։ Ճշմարիտ է,
ներկայիս հանրապետական վարչաձեւը նորութիւն
է, բայց ի՞նչ ապացոյց ունիք, որ ապագային մար-
դիկ ձանձրանալով հանրապետական մեղկ եւ ոչ
պատկերալից վարչաձեւէն, պիտի չհաստատեն մի-
ապետութիւն։

Բացի այդ կարեւոր կէտէն, գուշ պէտք չէ մոռ-
նաք, որ մեր ժողովուրդը, հեռու ինքինքը հան-
րապէտական դրութեամբ կառավարելէ, ա'լ աւելի
պիտի փարի արքայական կամ միապէտական վար-
չաձեւին :

Երկար դարերէ ի վեր այլազգի կայսրերուն եւ
իշխաններուն բանակալական կրոննին տակ ճղմը-
ւած ժողովուրդ մը, հեշտութեամբ պիտի համակեր-
պի նոր իշխանի մը, կամ թագաւորի մը լուծին: Ա-
յո՛, սիրելի բժիշկ, ինչպէս որ նորածինի մը լաւա-
գոյն պահապանը անոր ծնողքն է, նոյնպէս ալ նո-
րածին աղջի մը, քալելու նոր սկսող պետութեան
մը յարմարագոյն ղեկավար պահապանը իշխանն է,
արքան, թագաւորը...

— *Ляпин* . . .

— Ուրեմն Հայ իշխանի մը, Հայ արքայի մը,

Հայ թագաւորի մը պէտք ունի մեր ժողովուրդը:

— Բայց ինչո՞ւ անպայմանորէն հայ իշխան մը կ'ուզէք, որ բաղմի Հայաստանի գահին վրայ: Զէ՞ որ հայերը օտարին բռունցքին վարժուած են: Ինչո՞ւ օտարածին իշխան մը չունենանք:

— Ո՛չ, ո՞չ, ժամանակը հասած է, որ հայերը
արթնան եւ լմբունեն մեր նախահայրերուն երդը,
որ կ'ըսէ — «Ո՛չ, օտարներէն չկայ յոյս»... Այո՛,
օտարը խորթ է մեզի, եւ մենք խորթ ենք օտարին,
ինչո՞ւ մեր իւղով շտապկուինք: Քսէք, սիրելի բը-
ժիշկ, մի՞թէ ձեր սրտին լարերը պիտի չթրթուն,
երբ դուք լսէք այն երդը, որ միաբերան կ'երգեն
Ա. Ս. Ա.ի ստուար շարքերը կազմող հաղարաւոր
ասպետները: —

«ԱՇԽ, երբ տեսնէի գահին նստած հայ իշխան, Գրէը հայոց, հայ տառերով հրաման»...

— U^o $\int_T \xi \delta L_T$ $\varphi \omega \int_L L_T \eta_T$.

— Ո՞չ, բայց մենք այդ երդով կը բանանք մեր
բոլոր ժողովները եւ համագումարները, եւ նոյն
երդով ալ կը փակենք զանոնք։ Այդ երդը յոյսի եւ
հաւատքի երդ մըն է։

— Ո՞ւր եւ երբ կ'ընէք ձեր ժողովները

— Հա՞ , հա՞ , այդքան միամի՞տ կը կարծէք զիս . . . կ'ուզէ՞ք իմանալ , միացէք մեղի , մտէք մեր շարքերը եւ դուք ամէն բան կ'իմանաք : Մենք ձեղի պէս ազգասէր եւ մաքուր նկարադրի տէր մարդոց պէտք ունինք : Սիրելի բժիշկ , միացէք մեղի եւ դուք կը տեսնէք թէ ինչպէ՞ս կենդանի եւ հուրով լեցուն է մեր կորովը , հաւատքնիս՝ անսասան եւ յոյսեր-նիս՝ անհատնում :

Մի՛ տառամսիք, բժիշկ կուսինեան, միացէ՛ք

մեր շարքերուն եւ ձեզի հետ բերէք այնպիսիներ, որոնց սրտերուն մէջ տակաւին մեռած չէ մեր անմահ նախնեաց աննկուն կամքը, հաստատուն հաւատքը եւ հայրենիքի սուրբ սէրը: Դարերը մեզի կը նային, մեր նահատակուած հերոսները մեզի կը նախն, եւ մեր անթաղ ու անշիրիմ բազմաթիւ նականչեն, եւ մեր անթաղ ու անշիրիմ բազմաթիւ նահատակները կը պաղատին մեզի: Ունին դնենք ահատակները կը պաղատին մեզի: Ունին դնենք նոնց կոչին, լսենք անոնց պաղատանքը, գործենք, աշխատինք, սրբնթաց յառաջ վագենք, մինչեւ որ վերականգնի հայրենիքը մեր, մինչեւ որ Հայաստանի գահին նստի հայ իշխանը...

Բժիշկ Լուսինեան ձեռքերը տարաւ իր խոշոր աչքերուն եւ սրբեց անոնց ծոցէն հոսող անկեղծութեան արցունքը, յետոյ պահիկ մը լոեց: Անոր ճակատը կը փայլէր, այտերը շառադունած էին, հոկատը կը փայլէր, այտերը շառադունած էին, հորիզոնէն նոր բարձրացող լուսնկայի նման: Երերացին անոր շրթները եւ խօսեցաւ.—

Դուն երկնառաք առաքեալ մըն ես, Աբովեան, սիրելիս, ո՛րքան անկեղծ էին խօսքերդ, որքան սրտաբուխ... կեցցե՛ս, եթէ Ա. Ս. Ա. ի բոլոր անդամները քու հաւատքդ ունին, ես այժմէն համոզուած եմ, որ պիտի կրնաք իրագործել ձեր նըսպուած եմ, որ պիտի կրնաք իրագործել ձեր նըսպուած էլք: Տո՛ւր, տուր այդ դիմումնագիրը, սիրով պատակը: Տո՛ւր, տուր այդ դիմումնագիրը, սիրով կ'ընդունիմ, կը ստորագրեմ եւ բոլոր ոյժերովս ինքինքս կը տրամադրեմ այն Մեծագոյն իտէալին ինքինքս:

Ապրի՛ս, սիրելի բժիշկ, մենք ձեզի պէս անձնուրաց եւ գոհող առաքեալներու, անլարան եւ անհուրաց եւ գոհող առաքեալներու պէտք ունինք: Վստահ եմ, ձեր ինոնջ գործիչներու պէտք ունինք: Վստահ եմ, ձեր մասնակցութիւնը պիտի բարձրացնէ մեր վարկը մասնակցութիւնը

յաչս ձեր բարեկամներուն եւ ծանօթներուն. ուրեմն խօսեցէք անոնց ալ:

— Քանի՞ ընկեր ունիք, Աբովեան:

— Տարի մը հազիւ կ'ընէ Ա. Ս. Ա. ի հիմնադրութեան: 1930, Յունուար մէկին Պօղարեանն ու ես կազմեցինք Ա. Ս. Ա. ը, եւ այսօր տարին չլրացած, մեզի միացած են հինգ հազար ասպետներ, հայ ցեղին բոլոր խաւերէն: Մասնաճիւղեր ունինք բոլոր հայաշատ գաղութներու մէջ: Յառաջիկայ տարի, լերան կողէն դէպի վար դլտորուող ձիւնագունդի մը պէս պիտի աճի եւ ուռճանայ Ա. Ս. Ա. ը:

— Կեցցէ՛ Ա. Ս. Ա. — բացագանչեց բժ. Լուսինեան, մինչ կը ստորագրէր Ա. Ս. Ա. ի անդամակցութեան դիմումնագիրը:

Դ.

Օրերը կ'անցնէին արագօրէն, մինչ Ա. Ս. Ա. կը տարածուէր ջրհեղեղի պէս, բոլոր հայաշատ գաղութներուն մէջ: Աննախընթաց խանդավառութիւն կը տիրէր ստուար շարքերուն մէջ:

Ա. Ս. Ա. ի ասպետները իրարու հետ սերտ կապերով կապուած էին, իրարու հետ եղբօր պէս վարուով:

— Պրն. Պօղարեան մեծ գործ մը կատարովի գոհունակութեամբ կը դիմուէր Ա. Ս. Ա. ի զարգացումը եւ կը հրճուէր մեծապէս:

Եկաւ Զատիկը իր կարմիր հաւկիթներով: Ժողովուրդը Զատիկի առաւօտուն՝ երփներանք զգեստ-

ներ հաղած խոռոներամ եկեղեցի կը դիմէր, Յիսուս
սին յարութիւնը տօնելու համար:

Ապրիլի արեւոտ բայց զով առաւօտ մըն էր:
Պըն. Պօղարեան իր շքեղ ապարանքին պատշգամին
վրայէն կը դիմէր եկեղեցի դացող բազմութիւնը:
Քովը կանզնած էր իր քարտուղարը, Աբովեան, ո-
րուն երկայն մազերը կը ծածանէին ժապաւէններու
պէս, փչող հովէն օրօրուելով:

Պըն. Պօղարեան դարձաւ. իր քարտուղարին եւ
ըստաւ—

— Աբովեան, այսօր շատ զուարթ տրամադրու-
թիւն ունիմ, եկուր ներս անցնինք. քեզի կարեւոր
յայտնութիւն մը պիտի լնեմ:

Երկու բարեկամները Պօղարեանին զբասենեա-
կը առանձնացան եւ զբասեղանին շուրջը մէյ մէկ
աթոռ զբաւեցին: Պօղարեան իր գվրոցէն մէծ պա-
հարան մը հանեց եւ Աբովեանին տուաւ:

— Աբովեան,— ըստաւ ան, զողդոջուն եւ յուղ-
ուած ձայնով.— առ կարդա՛... կտակս է... երէկ
կէսօրին, երբ գուն Պէլվիլ դացած էիր, փաստա-
րանս կանչեցի եւ միասին խմբագրեցինք իմ կտա-
կը, որ ես հպարտութեամբ ստորագրեցի: Բայ այս
կտակին իմ հարստութեան իննառւն առ հարիւրը կը
թողում մեր հիմնած, այս՛, քու եւ իմ հիմնած կազ-
մակերպութեան: Մնացածը քեզի կը թողում, պայ-
մանաւ, որ մահէդ յետոյ զայն կտակես նոյն կազ-
մակերպութեան, որուն անխոնջ մշակն ես: Դուն եւ
թժէկս, Լուսինեան, կտակակատար կարգուած էր:
Բայց ես կը կարծեմ թէ սխալ քայլ մը առի, թժ.
Լուսինեանը կտակակատար կարգելով, որովհետեւ
թժէկը մեր շարքերուն չի պատկանիր: Վախճամ...

— Մոռցայ քեզի ըսելու, սիրելի Պօղարեան, —
Ընդմիջելով խօսեցաւ Աբովեան, — թժ. Լուսինեա-
նին հետ երկար խօսակցութիւն մը ունեցայ առջի
օր: Բժիշկը շատ խանդավառուեցաւ եւ համոզուե-
լով միացաւ մեր շարքերուն: Շուտով պիտի կատա-
րէ իր անդամակցութեան երգումը, անդամ մըն ալ
չհեռանալու համար:

— Ճիշդ է... «անգամ մըն ալ չհեռանալու հա-
մար»... Այս՛, երբ մէկը մէզի կը միանայ, միշտ
մեզի հետ պիտի մնայ... այս՛, միշտ... մինչեւ
վերջը... վա՛յ դասալիքներուն, որոնց պատիժը...

— Մա՛ս պիտի ըլլայ, — աղաղակեց Աբովեան:

— Այս՛, մա՛ս պիտի ըլլայ, — կրկնեց Պօղարեան
եւ իր ձեռքը սրտին տարաւ.— Ա՛խ, ցաւը՛, սրտիս
ցաւը նորէն բռնեց, Աբովեան... շուտ, գեղս...
նայթրօկլիսէրինի հատիկներու հասցուր... ո՛ւֆ...
հիմա կը մեռնիմ... շո՛ւտաւ...

Աբովեան վաղեց միւս սենեակը եւ պլատիկ տուակ
մը ձեռքը՝ վերադարձաւ: Պօղարեան ձերմակ հա-
տիկ մը գրաւ իր լիզուն ատկը եւ լուց: Երկու
վայրեանէն ցաւը անցաւ:

— Ա՛խ, Աբովեան, — սկսաւ Պօղարեան, — մա-
հը կը մօտենայ ինծի... ես կը զգամ անոր ճանկե-
րը, որոնք կը գոցունին վզիս շուրջը: Իսչ եւ իցէ, շատ
ուրախացայ Լուսինեանին համար տուած տեղեկու-
թինէդ: Ան շատ լաւ կրնայ ծառայել մեր սուրբ նը-
պատակին: Վատահ եմ որ անիկա կը գառնայ Ա. Ա.
Ա. ի լաւագոյն քարոզիչը եւ շատ չանցած՝ Ա. Ա.
Ա. ի դրօշակը կ'ըլլայ մեր կոտորուած եւ ցիրուցան
եղած ցեղին խորհրդանիշը... Ա՛խ, Ա. Ա. Ա., մեր
ցեղին ուղեղը...

- Աեր ցեղին սիրտը, — ուղղեց Աբովեան :
- Աբովեան, — խօսեցաւ Պօղարեան կարճ լը-սութենէ վերջ :
- Կը լսեմ, տէր իմ . . .
- Ո՛չ, ինձի տէր մի՛ ըսեր, եղբայր ենք մենք :
- Շատ լաւ, եղբայր իմ . . . կը լսեմ քեզ :
- Խնդրանք մը ունիմ, Աբովեան, երդուլնցիր, որ պիտի կատարես, ա՛խ, մի՛ մերժեր :
- Ինչպէ՞ս կրնամ մոռնալ Ա. Ա. Ա.ի բարերա-րը :
- Շնորհակալ եմ . . . չուտով ես կը մեռնիմ, Աբովեան . . . աւա՛ղ . . . մեր նպատակին, մեծ ի-տէալին իրադործումը պիտի չկրնամ տեսնել . . . բայց . . . երբ վերականգնի Հայաստանի կորսուած գահը, երբ անոր վրայ բաղմի հայ իշխանը, այն ա-տեն աճիւններս փոխադրեցէք Հայաստան եւ թա-ղեցէք հոն : Սիրելի հայրենիքիս ծոցին մէջ հանդէիլ կ'ուզեմ . . . Ա՛խ, հայրենիք, անմուրազ դժբախտ հայրենիք . . .
- Բայց ո՛չ, Պօղարեան, դուն պիտի ապրիս եւ մենք միասին պիտի ողջունենք մեր արքան, Լեւոն Եօթներորդը :
- Ո՛չ, սիրելիս, ես վախճանիս մօտեցած եմ . . . հոգ չէ . . . պատրաստ եմ . . . պարտքս կատարեցի . . .
- Եւ լիուլի, սիրելի եղբայրս . . . կ'երդնում, Պօղարեան, յանուն Անիի աւերակներուն կ'երդ-նում, որ պիտի կատարեմ բաղձանքդ :
- Շնորհակալ եմ, եղբայր . . . տո՛ւր ձեռքդ, եղբայր ենք . . . Ա՛խ, ցաւը . . . սրտիս ցաւը . . . նորէն եկաւ, չուտ սպիտակ հատիկներս տուր . . .

�.

Պէլլիլի կեղբոնը, գլխաւոր պողոտային մէկ անկիւնը կը գտնուէլ Արամ Արմէնի «Արարատ» գե-ղարանը, որուն ցուցափեղկերը խճողուած էին գոյ-նըզդոյն գեղօրայք պարունակող շիշերով :

Դեղագործը իր առանձնասենեակին մէջ նստած հայերէն թերթերը աչքէ կ'անցնէր : Բացաւ «Կար-միր Աստղ» շաբաթաթերթը եւ սկսաւ կարդալ խըմ-բագրականը, որուն վերնադիրը կարմիր գիրերով գրուած էր . . . «Հայաստանի փրկութիւնը խորհըր-դայնացման մէջ փնտուելու է» . . .

Արամ Արմէն իր թաւ յօնքերը պուտելով շաբու-նակեց կարդալ : Խմբագրական ըկը վերջանար այս-պէս . . . «Կեցցէ՛ հայ պրոլետարիատը . . . անկցի՛ հայ պուրիժուազիան» . . .

Խնդաց բարձրածայն եւ ձեռքն առաւ «Պայծառ» օրաթերթը, որ ծայրէ ծայր լեցուած էր ստրկու-թեան յորդորներով եւ Հայաստանի կարմիր տէրի-րուն փառաբանութեամբը :

Կարդը եկաւ «Կարօտ Հայրենեաց» օրաթերթին, որուն ճակատին վրայ խոշոր գիրերով յայտարա-րութիւն մը իր ուշադրութիւնը գրաւեց :

«Մայիս 28-ին, կիրակի, ժամը ճիշդ երկուքին, պիտի տօնենք Հայաստանի անկախութեան տարե-դարձը եւն . . .» . . .

— Անկախութիւն մնա՞ց որ . . . քթին տակէն մոլտաց գեղագործը եւ սիկառ մը վառելով սկսաւ ծիւել, ինքնիրեն այսպէս խորհրդածելով . . . Բուռ մը հայեր մնացինք . . . բաժան բաժան եղած ենք . . . մէկ մասը «Կարմրած» է, միւս մասը՝ «Ճերմկած» ,

մնացածն ալ՝ «անդոյն»... Դէսի ո՞ւր այսպէս, հայ ժողովուրդ... մինչեւ Ե՞րբ... Ե՞րբ պիտի խելօք-նանք, Աստուած իմ...

Սյապէս ըսելով ոտքի ելաւ եւ պատէն կախուած քարտէսին մօտենալով շարունակեց, միշտ բարձրաձայն...

— Ահա՛, Հայաստան, հոս է, Երեւան... Աջէն՝ պարսիկը, ձախէն՝ վրացին, հիւսիսէն՝ թաթարը, հարաւէն՝ թուրքը, այո՛, բարբարոս թուրքը, որուն աստղը միշտ պայծառ է, չնորհիւ քրիստոսակաւան ազգերուն... թո՞ւ... գետինն անցնիս: Ասոնց մէջ-տեղը, մենք... թիզ մը հողի վրայ... փշալից այդ օղակէն դուրս ելլեւ անկարելի է... պիտի խեղդը-ւինք... ուրիշ ելք չկայ... բայց ո՛չ... Ահա՛ Փոքր Հայքը... Կիլիկիան... Ա՛յս, Կիլիկիա՛... «Յանկամ տեսնել զիմ Կիլիկիա, Աշխարհ որ ինձ ետուր ա-րեւ»... Եթէ Կիլիկիան մերը ըլլար... այն ատեն օղակէն կ'աղատուէնք... որովհետեւ ծովը... ախ... ծովը, կապոյտ Միջերկրականը կայ... ծո՞վը... հոս է մէր փրկութիւնը... կապոյտ ալիքներուդ մեռնիմ, անհման Միջերկրական... Եթէ Կիլիկիան մերը ըլլար...

Կիսատ մնացին իր խօսքերը: Դուռը կը դարնը-ւէր:

— Մտէք, — պոռաց գեղագործը:

Դուռը բացուեցաւ եւ ներս մտաւ թիկնեղ հա-սակով բժիշկ Լուսինեան:

— Լսեցի, Ա՛րմէն, լսեցի մենախօսութիւնդ... վաղ անցիր ա՛յ մարդ. այդ քարտէսը պիտի խեն-թեցնէ քեզ եւ դուն պիտի խեղդուիս քու շատ սի-րած Միջերկրականին մէջ:

— Օ՛, բարեւ քեզ, սիրելի բժիշկ... ո՞ր հովը փէց բերաւ քեզ հոս...

— Այս կողմէրը հիւանդի եկած էի, երթամ մեր գեղագործը աեսնեմ ըսի... իրա՛ւ, Արամ, Ա-բովեանը կը ճանչնա՞ս, Պօղարեանին քարտուղարն է...

— Խենթ Աբո՞վը... ո՞վ չի ճանչնար այդ տէր-վիշը...

— Ճիշդ ան... Երէկ քովս եկած էր, ժամերով խօսեցաւ, գլուխ արդուկեց... նոր ընկերակցութիւն մը կաղմէր են եւ...

— Այս առաւտուն քովս եկաւ, նոյն քարողը ինծի կարդաց, խօսքը մէջերնիս, նպատակնին հիանալի է:

— Իրա՞ւ կ'ըսես, համողե՞ց քեզ:

— Քչիկ մը... իրաւ կ'ըսեմ, գէշ նպատակ չէ... վառաւոր անուն ունի...

— Անիի Սեւ Ասպետները...

— Այո՛, Սեւ Ասպետներ... սեւ՝ զեւերուն պէս, բժիշկ, սպիտակազգեստ հրեշտակներուն դարը ան-ցած է, մեզի սեւ զեւեր առաջնորդելու են, — ըսե-լով գեղագործը դարձեալ քարտէսին մօտեցաւ. — բժիշկ, ես Ա. Ա. Փ. ծրագիրներուն հահամիտ եմ, պայմանաւ որ դէպի ծովը, ծովէն եւ ծովով վեր-ջանայ:

— Արովեանն ալ նոյն տեսակէտը կը պնդէ:

— Այսի՞նքն...

— Այսինքն Մեծ Հայքին կցել Փոքր Հայք...

— Ծովէ ծո՞վ...ուրեմն...

— Ինչո՞ւ չէ:

— Բժիշկ...

— Արմէն...
 — Զեռքդ տո՛ւր... լսեցի որ դիմումնադիբը
 ստորագրեր ես... Ես ալ, ես ալ ստորագրեցի, ոՒ-
 րելիս... նուիրուինք Ա. Ս. Ա.ին:
 — Կեցե՞ն Անիկ Սեւ Ասպետները...
 — Կեցցէ՛ Ա. Ս. Ա.ին:
 — Տո՛ւր ձեռքդ... եղբայր ենք մենք...
 — Ա՛խ, ծովէ ծով... Միացեալ Հայաստան...
 Երկուքը միաբերան սկսան երգել, խանդավառուած
 ձայնով.—
 «Ա՛խ, երբ տեսնէի գահին նստած հայ իշխան,
 Գրէթ հայոց, հայ տառերով հրաման»...
 — Բայց, իրաւ, լաւ միտքս ինկաւ, Լեւոնիկը
 ի՞նչպէս է...
 — Զեռքերդ կը համբուրէ, բժիշկ, շատ լաւ է.
 կտրիճ տղայ պիտի ըլլայ...
 — Գուցէ օրին մէկը Հայաստանի թագաւոր
 կ'ըլլայ...
 — Վրա՞ս կը խնդաս...
 — Ո՛չ... ինչո՞ւ խնդամ... գուցէ, ըսի չէ՞,
 բաղձանքս յայտնեցի:
 — Բերանդ համբուրեմ, բժիշկ, կեցիր քեզի
 գոնեաք մը տամ:
 Մէյ մէկ գաւաթ կոնծեցին:

Զ.

Յունիսի գեղեցիկ առաւօտ մըն էր: Դեղադործ
 Արամ Արմէնին անդրասիկ որդին, Լեւոն, խումբ
 մը տղոց հետ կը խաղար, իրենց պարտէղին մէջ:

Եօթը տարեկան էր, փոքրիկ Լեւոնը, որուն Լե-
 ւոնիկ կ'ըսէին իր ընկերները: Սեւ խոշոր աչքերով
 գեղանի պատանի մըն էր ան, համակ խինդ ու ծի-
 ծաղ:

— Եկէք թագաւոր եւ թագուհի խաղանք, — ը-
 սաւ Լեւոնիկ իր ընկերներուն, որոնք ծափ դարկին
 հաւանութիւն յայտնելով:

— Ե՛ս կ'ըլլամ թագաւոր, — խօսեցաւ Լեւոնիկ,
 եւ քարի մը վրայ նստելով աւելցուց — Ահա՛ իմ
 գահը:

— Ես ալ թագուհի կ'ըլլամ, — կմկմալով խօսե-
 ցաւ փոքրիկն Սաթենիկ, խարսեաչ խոպոաներով,
 բաց կապոյտ աչքերով աղջնակ մը, հազիւ հինդ
 տարեկան:

— Ո՛չ, դուն թագուհի չես կրնար ըլլալ, — ուո-
 ռաց Լեւոնիկ, իր գահին վրայէն:

— Ուրեմն դուն ալ թագաւոր չես կրնար ըլ-
 լալ, — առարկեց Սաթենիկ, որուն աչքերը լեցուե-
 ցան:

— Կրնամ ըլլալ....
 — Զես կրնար....
 — Այո, ես թագաւոր եմ....
 — Ես ալ թագուհի....
 — Զէ՛....
 — Այո՛....
 — Կրնամ....
 — Զես կրնար....
 — Կըր....
 — Զես....
 — Կը....
 — Զես....

— Կ... ուհո՛ւ... ուհո՛ւ... Սաթենիկ սկսաւ
լուլ:

Լեռնիկին աչքերը լեցուեցան, դահէն վար իջ-
նելով չոյեց Սաթենիկին խոպոպները եւ ըստաւ.—

— Մի՛ լար, Սաթենիկ... երբ ես օրին մէկը
խոկական թագաւոր ըլլամ, դուն անպատճառ իմ
թագուհին պիտի ըլլաս... իմացա՞ր...

— Ո՛չ, չեմ ըլլար, դուն ինծի լացուցիր, — ը-
սելով՝ Սաթենիկ փախաւ գնաց:

Տղաքը ցրուեցան:

Է.

Պէլիլի արուարձաններէն մէկուն մէջ, լճակին
մօտերը, գեղեցիկ պարտէզի մը մէջ կը բարձրանար
բերդանման շէնք մը, բաղեղապատ պատերով: Պար-
տէզը շրջապատուած էր տասը ոտք բարձրութեամբ
քարուկիր պարիսպով: Պարտէզին միակ մուտքը կը
կազմէր հսկայ երկաթեայ դուռ մը, որուն վրայ
խոշոր գրերով դրուած էր Ա. Ս. Ա. Քլը:

Ա. Ս. Ա. Քլը Պօղաբեանին նուէրն էր: Քը-
լըպը միանդամայն Ա. Ս. Ա.ի կեդրոնատեղին էր,
ուր նաեւ կը հրատարակուէր «Յաղթանակ» օրա-
թերթը, պաշտօնական օրկանը այլ կազմակերպու-
թեան, որ լայնօրէն տարածուած էր:

Երկաթեայ խոշոր դրան մէջտեղը կար փոքրիկ
դոնակ մը, որուն աջ կողմը կը դանուէր խօսելու
խողովակին բերանը:

Մութ գիշեր մըն էր, թեթեւօրէն կ'անձրեւէր:
Ելեքտրական երկու լուսարձակներ կը լուսաւորէին

գէպի այլ հսկայ դուռը առաջնորդող խճուղին, ո-
րուն մէջէն բազմաթիւ ինքնաշարժեր կը մօտենային
երկաթեաւ գրան: Հոս հոն հետիոտն քալող խմբակ-
ներ ալ կ'երեւէին:

Ինքնաշարժերը գրան երկու կողմը կանդ առին:
Անձրեւանոց հագած մարդիկ մօտեցան խոշոր դրան
եւ դոնապանին պէտք եղած կարդախօսը տալէ վերջ
ընդունուեցան ներս:

Քառորդ ժամ յետոյ մեծ ինքնաշարժ մը սու-
րալով ժամանեց: Թիկնեղ հասակով մարդ մը վար
իջաւ եւ դրան խողովակին «Անի» կարդախօսը տը-
ւաւ: Դոնակը բացուեցաւ եւ անծանօթ մարդը ներս
մտնելով խօսեցաւ.—

— Արօ՛, Ասպետ Մերուժանը երկու թեկնա-
ծուներ պիտի բերէր, եկա՞ն:

— Ո՛չ, ասպետ Արովեան, — խօսեցաւ դոնա-
պան Արրօ, եւ բարեւեց:

— Երբ գան, անմիջապէս հեռախօսէ ինծի:

— Գլխուս վրայ, խմբակետ, — պատասխանեց
Արրօ, եւ թեւերը կրծքին վրայ խաչաձեւելով, բա-
րեւեց: Ա. Ս. Ա.ի բարեւելու ձեւն էր: Ասպետները
երենց մեծերը բարեւելու ատեն ձեռքերնին կը խա-
չաձեւէին եւ գլուխնին կը խոնարհեցնէին, ի նշան
յարդանքի:

Քլըպին ընդարձակ սրահը լեցուած էր հինգ
հարիւրէ աւելի մարդիկներով, որոնք սեւ շապիկներ
հագած էին: Խրաքանչիւրին վղէն արծաթ շղթայով
մէկ մէտաղեօն կախուած էր: Մօտէն նայող մը
մետաղին մէկ կողմը Անիի աւերակները կը տեսնէր,
իսկ միւս կողմը լեւոն վեցերորդին զերեզմանը:
Խրաքանչիւրը կը կրէր սրածայր սեւ վեղար մը,

որուն վրայ ձերմակով գլուռած էր Ա. Ա. Ա. սկըզբ-
նատառերը։ Սրահը կարմիր լապտերներով լուսա-
ւորւած էր։ Այդ միջոցին սրահին ծայրը գտնուող
բեմին ետեւի դուռը բացուեցաւ եւ ներս մտաւ Ա-
րամ Արովեան, որը Մեծ Ասպետ կ'անուանէին։

Յանկարծ բոլոր ներկաները ոտքի ելան եւ գը-
լուխին խոնարհեցնելով ձեռքերնին խաչաձեւ ծալ-
լեցին եւ միաբերան աղաղակեցին։

— Կեցցէ՛ Ա. Ա. Ա. Կեցցէ՛ Մեծ Ասպետը։

— Կեցցէ՛ Ա. Ա. Ա. Կեցցէ՛ Լեւոն Եօթներու-
դը, կրկնեց Արովեան, առ ի պատասխան։

— Կեցցէ՛ Հայաստանի թագաւորը, — միաբե-
րան բացադանչեցին միւսները։

— Նստեցէ՛ք, — հրամայեց Արովեան եւ ներկա-
ները աթոռները գրաւեցին։

Մեծ Ասպետ Արովեան ժողովը բացաւ։

— Ողջոյն ձեզ ասպետնե՛ր, ապագայ անկախ
Հայաստանի քաջ պաշտպաններ, — խօսեցաւ Արով-
եան, հանդիսաւոր չեշտերով, — անհուն հրճուան-
քով ձեզի կը յայտարարեմ, որ այս գիշեր քաղաքէս
երկու ականաւոր անձնաւորութիւններ մեր շարքե-
րուն պիտի միանան։ Շուտով պիտի կատարենք ա-
նոնց երգումի արարողութիւնը։

Այսպէս ըսելով Ասպետ Արովեան զանդ մը հըն-
չեցուց երեք անդամ։ Բեմին ետեւի դուռը դարձեալ
բացուեցաւ։ Ասպետ Մերուժանի ընկերակցու-
թեամբ երկու թեկնածուները, բժիշկ Լուսիննեան եւ
դեղագործ Արամ Արմէն, գլխարաց ներս մտան եւ
ծնբարեցին Մեծ Ասպետին առջեւ։
Արովեան ձեռքերը անոնց գլխին վրայ դնելով

կարդաց երդմնագիրը, որը թեկնածուները բառ առ
բառ կրկնեցին։

«Կ'երդնում յանուն մեր հին եւ նոր աստուած-
ներուն, կ'երդնում մեր հին եւ նոր կրօնքին, որ
սրտանց կ'ընդունիմ Ա. Ա. Ա. ի ծրագիրն ու կանո-
նագիրը, որուն զործադրութեան համար բոլոր կա-
րողութեամբս պիտի աշխատիմ։ Կ'ուխտեմ հաւա-
տարիմ մնալ Ա. Ա. Ա. ի սուրբ զրօշակին, որուն ի
պաշտպանութիւն արիւն թափելու եւ կեանքս զո-
հելու պատրաստ եմ։ Ներթական եւ բարոյական բո-
լոր ուժերս պիտի տրամադրեմ Ա. Ա. Ա. ի սուրբ
նպատակին, որ է՝ Հայաստանի աղատագրութիւնը
եւ հայոց արքայական տան վերահաստատումը»։

Երկու թեկնածուները այսպէս կատարելով ի-
րենց երգումը, ուխտեցին հաւատարմութիւն, Ա. Ա. Ա. Ա.
ի զրօշակին, որ սեւ գետնի վրայ կարմիր առիւծ
մը կը ներկայացնէր։

Ասոր վրայ Մեծ Ասպետը թեկնածուներուն
յանձնեց մէջ մէկ սեւ չափիկ, վեղար մը եւ արծաթէ
չղթայով մետալեօնը։ Նորընախը ասպետները ա-
նուննին արձանագրեցին խոչոր սոկեմատեանի մը
մէջ եւ այսպէս վերջացաւ երդումի արարողութիւ-
նը։

Ներկաները մէկիկ մէկիկ չնորհաւորեցին նոր
ընկերները եւ ժողովը անցաւ իր օրակարգին։ Կար-
գացուեցան կեղրոնէն եւ միւս մասնաճիւղերէ եկած
թղթակցութիւններ եւ չընարերականներ։ Յետոյ
բոլորը միաբերան երգեցին Ա. Ա. Ա. ի պաշտօնական
երգը։

«Ա՛յս երբ տեսնէի դահին նստած հայ իշխան,
Գրէք հայոց հայ ատուերով հրաման»...

Երգէն վերջ միաբերան աղաղակեցին —
Ա. Ս. Ա., Ա. Ս. Ա., Ա. Ս. Ա., հուրբա՛...
Ցըռւեցան:

Հ.

Դեղադործ Արամ Արմէն Ա. Ս. Ա.ի եռանդուն
քարողիչներէն մին եղաւ: Իր ծանօթները մէկիկ մէ-
կիկ իր զեղարանին ետեւի առանձնասենեակը տանե-
լով անոնց ցոյց կուտար Հայաստանի քարտէսը եւ
կը բացատրէր անոնց թէ ի՞նչչէս թշնամիներէ
կաղմուած սեւ օղակը կը խեղեկը խակական Հայաս-
տանը: Յետոյ անոնց ցոյց կուտար Կիլիկիան եւ այդ
դուռնէն Հայաստան մուտքը աւելի նպատակայար-
մար կը դատէք:

— Տե՛ս, — կ'ըսէք ան, իր մատները Կիլիկիոյ
եւ Հայաստանի վրայ պտտցնելով, — տե՛ս, հոս է
ծովը, բաց է... հոս օղակ չկայ... հոս կայ ազա-
տութիւն, առեւտուր, ասպարէզ, չնչելու միջոց...
եւ լինչո՞ւ չէ, ի պահանջել հարկին փախուստի հա-
մար հակայ դուռ մը: Մեր փրկութիւնը ծովէն պիտի
գայ... Ա. Ս. Ա. ծովէն պիտի երթայ Հայաստանը
ազատելու համար: Հա՞՛, դուռ պիտի ըսես, որ նոյ-
եան Տապանը Արարատի գագաթը ելաւ, բայց սի-
րելիս, ջուրը, ջուրն էր՝ զայն հոն տանողը... ջու-
րը, ծովը, ծովը պիտի փրկէ մեզ:

Այո՛, Ա. Ս. Ա.ը պիտի փրկէ այս ժողովուրդը.
րրանդէ բոռնցքը մեր արքային, միայն խելքի կրնայ
բերել այս ցիրուցան ազգը, որ նախանձով, սուտով,
կեղծիքով ողողուած է: Միապետակա՞ն եմ, արքա-

յակա՞ն եմ... լինչո՞ւ չէ... այո՛, մեր կաղմակեր-
պութիւնը միապետական է... Մենք կ'ուզենք որ
թագաւոր եւ թագուհի ունենանք, ա՛մ, Հայաստա-
նի կորսուած գահը պիտի վերականգնենք:

Եկուր բարեկամ, դուն ալ միացիր մեղի, կա-
թէլ մը ջուր ի՞նչ կ'արժէ, պիտի ըսես... բայց չէ՞
որ կաթիւները կը կաղմէն Նիակարայի հսկայ ջըր-
վէժը, որ այնքան մեծ ոյժ ունի:

Դեղադործ Արմէն այսպէս խանդավառութեամբ
քարողչութիւն կ'ընէր եւ կը համոզէր իր ծանօթ-
ները, զանոնք մկրտելով Ա. Ս. Ա.ի աւազանին մէջ:
Մինչ երեկոները, տուն վերադարձին կը ծոէր իր
միամօր Լեւոնիկին սնարին վրայ եւ երկար կը նա-
յէր քնացող դաւկին:

— Արդեօք երազս պիտի իրականանա՞յ, — կը
մոլտար ինքնիրեն եւ կը քաշուէր կ'երթար:

Այսպէս կ'անցնէին օրերը, Ա. Ս. Ա. կը զօրա-
նար եւ կը ճիւղաւորուէր հայ հասարակութեան
մէջ, մինչ Լեւոնիկ ամելով կ'ըլլար քաջառողջ պա-
տանի մը:

Թ.

Դեղադործ Արամ Արմէնի որդին, Լեւոն Արմէն,
սիրուն պատանի մը, Պէլլիլի նախակրթարանը կը
յաճախէր: Բերանացի քննութեան օրն էր:

— Լեւո՞ն, ո՞վ էր Միացեալ նահանգներուն ա-
ռաջին նախակահը, — հարցուց դասատուն, Միոթըր
թամսըն:

— Ճօրճ Վոշինկթըն, — պատասխանեց Լեւոն,
իր կուրծքը ուռեցնելով:

— Դուն հա՞յ ես, — հարցուց դասատուն:

— Ո՞չ, Ամերիկացի եմ, — պատասխանեց Լեւոն, քչիկ մը այլայլած:

— Բայց, հայկական ծագում ունիս, չէ՞ :

— Հայրիկու հայ է, ես Ամերիկացի եմ:

— Բայց դուն հօրդ զաւակն ես, չէ՞ ... ուրեմն հայ արիւն կը կըես երակներուղ մէջ:

— Այլպէս կ'ենթաղբեմ ...

— Շատ լաւ, ո՞վ էր հայոց առաջին թագաւորը:

— ...

— Զե՞ս դիտեր ...

— Ո՞չ ...

— Հապա, ո՞վ էր ձեր վերջին թագաւորը, ո՞ր թաղուած է, ի Սէն Տընի, Փարիզ:

— ...

— Զե՞ս դիտեր ...

— Ո՞չ ...

— Հայրիկդ քեզի չէ՞ պատմած:

— Ո՞չ, բայց հայրիկս միշտ կ'ըսէ, որ ես հայոց թագաւոր պիտի ըլլամ ... բայց ես ամերիկացի եմ ...

— Հա՞ , հա՞ , հա՞ , իրա՞ւ ...

— Այլպէս կ'ըսէ, չպիտեմ ...

— Հայրիկդ շատ աւելի լաւ պիտի Ծնէր, եթէ ծագումիդ մասին քեզի խօսէր ... իսկական մարդը, ինչ որ ալ ըլլայ, իր ծագումը ուրանալու չէ, ընդհակառակը հպարտ զգալու է անով: Հայրիկդ պատմէ այսօրուայ մեր խօսակցութիւնը:

Լեւոնիկ կաս կարմիր կտրած տեղը նստեցաւ, մինչ իր դասընկերները իրեն նայելով կը խնդային չարաճճի ...

Ժ.

Դալրոցէն վերջ Լեւոնիկ տուն վերադարձաւ, մասյլ գիմադծով: Ընթրիքի ատեն շատ քիչ կերաւ, հակառակ իր մօր, տիկին Հայկանուշի թախանձանքներուն: Լեւոնիկ քաշուեցաւ իր սենեակլը եւ սկսաւ իր դասերը սերտել: Ի զո՞ւր ... Դասատուին խօսքերը կը բզզային իր ականջներուն մէջ — «Մարդ իր ծագումը ուրանալու չէ, ընդհակառակը, հպարտ զգալու է անով» ...

Ո՞վ էր ինքը, ի՞նչ էր իր ծագումը ... Լեւոնիկ ոչինչ դիտէր իր ծագման վրայ:

Գիշերը ուշ ատեն հայրը տուն եկաւ եւ Լեւոնին սենեակը լուսաւորուած տեսնելով գնաց հոն:

— Լեւոնիկ, ի՞նչ կը կարդաս, — հարցուց դեղագործը, գուրգուրալից շեշտերով:

— Պատմութիւն, — պատասխանեց իր որդին:

— Շատ լաւ, ըսէ նայիմ, ո՞վ Ամերիկայի առաջին նախադահը:

— ..., լոեց Լեւոնիկ եւ դետինը նայեցաւ:

— Ինչո՞ւ չես խօսիր, չե՞ս դիտեր:

— Ես քեզի հարցնեմ, — խօսեցաւ Լեւոնիկ, յուզուած շեշտերով: ո՞վ էր առաջին հայ թագաւորը ...

— Ինչո՞ւ կը հարցնես ...

— Ինչո՞ւ ... դուն միշտ կ'ըսես, որ ես հայոց թագաւոր պիտի ըլլամ ... օր մը ինձի չպատմեցիր, թէ ո՞վքեր էին հայերը, եւ ո՞վ էր անոնց առաջին թագաւորը: Ինձի հետ միշտ անդիմերէն կը խօսիս, եթէ մայրիկս չըլլար ես բառ մը հայերէն պիտի չսովորէի:

Դեղադործը ամօթահար կը լոէր եւ ապուշ կը ու-
րած կը զիտէր իր որդին, որ կը չարունակէր . . .

— Եւ ոչ ալ ինծի բսիր թէ ո՞վ էր հայոց վեր-
ջն թագաւորը, որ Սէն Տընի թաղուած է եղեր . . .

— Ո՞ւրէէ իմացար, — հարցուց հայրը զարմա-
ցած :

— Դասատուէս, Միսթըր Թամսընէն, որ ինծի
լաւ դաս մը տուաւ այսօր եւ խայտառակեց զիս բո-
լոր ուսանուններուն առջեւ: Ինծի հարցուց հայոց
պատմութենէն, ոչինչ դիտէի, լաւ մը խայտառակ-
ուեցայ: Յետոյ ինծի պատուիրեց, որ քեզի պատ-
մեմ պատհածը:

Իրաւունք ունիս, որդիս, յանցաւոր եմ . . . Ես
քեզի շատոնց խօսած ըլլալու էի մեր փառաւոր անց-
եալի մասին . . . այո՛, յանցաւոր եմ . . .

— Ուրեմն ըսէ ինծի, ո՞վ էր հայոց վերջն թա-
գաւորը:

— Լեւոն վեցերորդ . . .

— Լեւո՞ն . . .

— Այո՛, զաւակս, անոր անունը տուինք քեզի,
երբ դուն լոյս աշխարհ տեսար:

— Ուրեմն, եթէ ես հայոց թագաւոր ըլլամ,
լեւոն Եօթներո՞րդ պիտի կոչեն զիս . . .

— Երանի թէ, որդիս. Երանի թէ Երազս իրա-
կանանար, — ըսելով դեղագործը գրկեց իր որդին
եւ համբոյրներով ողողեց անոր այտերը: Յետոյ
զան իր ծունկերուն վրայ առնելով անոր տուաւ
հայոց պատմութեան առաջին դասը:

ԺԱ.

Նոյն գիշեր Պէլլիլի Տէր Տրդատ քահանային
բնակարանին մէջ հետեւեալ խօսակցութիւնը տեղի
կ'ունենար:

— Հայրիկ, գիտե՞ս, — խօսեցաւ փոքրիկն Սա-
թենիկ իր հօր գիրկը նետուելով, — այսօր դպրո-
ցին տղաքը դեղագործին տղուն, Լեւոնիկին, վրայ
լաւ մը խնդացին:

— Ինչո՞ւ, աղջիկս, — հարցուց քահանան, ուս-
եալ եւ պատուաւոր կղեր մը:

— Միսթըր Թամսըն Լեւոնիկին հայոց թագա-
ւորներու մասին հարցուց, չգիտցաւ, կաս կարմիր
կտրելով տեղը նստեցաւ:

— Իրա՞ւ . . .

— Հապա՞ . . . ինծի եթէ հարցնէր, ես դիտէի,
ա՞իս հայրիկ, որքա՞ն ուրախ եմ որ դուն ինծի ամէն
գիշեր հայոց պատմութենէն կը պատմես . . . Դէ՛ս,
պատմէ նայիմ, Երէկ գիշեր ինծի խօստացար, այս
գիշեր ինծի Սաթենիկ թագուհիին մասին պիտի
պատմէիր . . . պատմէ նայիմ . . .

Քահանան աղջկան այտերը համբուրելով պատ-
մեց անոր Սաթենիկ թագուհիին վրայօք եւ յորդո-
րեց զայն, որպէսզի Սաթենիկ թագուհիին պէս
պարկեշտ եւ առաքինի ըլլայ:

— Շատ լաւ, հայրիկ, եթէ ես օր մը հայոց թա-
գուհին ըլլամ, — բացադանչեց փոքրիկն Սաթենիկ
եւ իր գողտրիկ գլուխը թալեց իր հօր գիրկին մէջ:

— Ապրիս, աղջիկս, — խօսելով խաչակնքեց
քահանան եւ ինքնիրեն — Ա՛լս, Տէ՛ր Աստուած,
լոէ մեղաւորիս աղօթքը . . . Տէր, դո՞ւն, լոէ աղօթքս

եւ հոգեհատորիս բաղձանքին գոհացում տուր :
Այս գիշեր Սաթենիկ ժամերով չքնացաւ եւ յի-
շեց Լեւոնիկին հետ իր ունեցած կոխուը, երբ «ես
թագուհի չեմ ըլլար» ըսելով անոր քովէն հեռացած
էր :

— Կ'ըլլամ, Լեւոնիկ, Կ'ըլլամ, — ինքնիրեն
փսփսաց Սաթենիկ . . .

ԺԲ.

— Կուտ մօրնինկ (բարի լոյս) Սաթենիկ, — ը-
սելով դլամարկը վեր առաւ, Լեւոն Արմէն, երբ չըք-
նալ առաւօտ մը Սաթենիկին հանդիպեցաւ :

— . . . լուց Սաթենիկ եւ արհամարհանքով լե-
ցուն ակնարկ մը նետեց Լեւոնին վրայ :

— Կուտ մօրնինկ, — կրկնեց Լեւոն :

— Հայերէնը մոոցե՞ր ես, — հարցուց Սաթե-
նիկ, շառագունելով, — Լեւոն, ինչո՞ւ հետս հայերէն
չես խօսիր . . . Բերա՞նդ կը ծոէր, եթէ «բարի լոյս,
Սաթենիկ», ըսէիր :

— Իրաւունք ունիս, Սաթենիկ, բարի լոյս . . .

Երկու բարեկամները հաշտուեցան եւ թեւ թեւի
տալով կորսուեցան հանրային պարտէզին մէջ, զոյտ
մը այծեամներու պէս ցատկրտելով :

Միսթըր թամսոնին եւ Սաթենիկին ցանած հա-
յասիրութեան սերմերը ծլիլ սկսան Լեւոնին մատ-
դաշ սրտին մէջ եւ արմատ ձգելով ուռճացան :

Լեւոն դարձաւ անխոնջ ուսանող մը հայոց լեզ-
ուին եւ պատմութեան : Ան եռանդով սկսաւ իւրա-
ցընել հայ լեզուն, հայ գիրը, հայ պատմութիւնը,

արիւնի եւ փառքի : Շատ չանցած, Լեւոն Արմէն
զտարիւն հայու մը պէս կը դրէր եւ կը խօսէր իր
մայրենի քաղցր բարբառը, Նարեկացիներուն եւ Ա-
լիշաններուն անոյշ լեզուն :

«Ո՞վ մեծասքանչ դու լեզու
Ո՞վ հետ բարբառ հայկական» . . .

ԺԳ.

Լեւոն Արմէն իր նէնքլմէնի վայել ընթացքով
զբաւեց հայ երիտասարդներուն ուշադրութիւնը եւ
հետզհետէ դարձաւ անոնց կուռքը : Ժամանակի ըն-
թացքին Լեւոն Արմէն իր հայազգի ընկերները շա-
հեցաւ իր տեսակէտին, անոնց քարոզելով հայասի-
րութիւն եւ հայրենասիրութիւն : Շուտով կազմե-
ցին հայ ուսանողական միութիւն մը եւ լծուեցան
շինարար աշխատանքի :

Դեղագործ Արամ Արմէն իր որդւոյն ցոյց տը-
ած անխոնջ եռանդը եւ ազգասիրական ողին տես-
նելով աւելի մեծ գուրդուրանքով կապուեցաւ իր
որդւոյն եւ հետզհետէ անոր խօսեցաւ Ա. Ս. Ա. ի
ծրագիրները շօշափող խնորդներու մասին :

ԺԳ.

Սաթենիկին ծննդեան տասնըրութերորդ տարե-
դարձն էր : Սաթենիկ իր խցիկը քաշուած, իր ըն-
կերուհիներէն ստացած չնորհաւորական տոմսերը
աչքէ կ'անցնէր : Յանկարծ դուռը զարնուեցաւ եւ
պատանի մը տուփի մը ծաղիկ բերաւ եւ յանձնեց
Վաթենիկին :

Սաթենիկ կարմիր ժապաւէնով կապուած տու-
փը առնելով իր խուցը քաշուեցաւ։ Տուփին մէջ
փունջ մը կարմիր վարդ կար։ Սաթենիկ ծաղիկ-
ները իր քթին տանելով կուշտ մը հոսուըտաց, մինչ
իր սիրուը կը տրոփէր սաստիկ։

— Ո՞վ զրկած է զանոնք, — ըսելով տուփին մէջ
նայեցաւ։ Գտաւ փոքրիկ պահարան մը, որուն վրայ
մանր զրերով «Սաթենիկին» գրուած էր։ Սաթենիկ
պատուեց վարդագոյն պահարանը, որուն մէջէն ծը-
նաւ փոքրիկ տոմս մը, ուղղուած իրեն։

«Սիրելի Սաթենիկ,

Կը չնորհաւորեմ ծննդեանդ տասնըութերորդ
տարեկարձը եւ երկար տարիներու երջանկութիւն
կը մաղթեմ քեզի։

Երկու շաբաթէն ես ալ շրջանաւարտ պիտի ըլ-
լամ։ Ամավերջի մեր պարահանդէսին, կը փափա-
քիմ որ դուն ալ ներկայ ըլլաս։ Շատ կարեւոր յայտ-
նութիւն մը պիտի ընեմ քեզի, այն գիշեր։ Կը սպա-
սեմ դրական պատասխանիդ… Լեւոն»։

Սաթենիկ տոմսը կարդալէ վերջ կրկին վար-
դերը չոյեց եւ չրթներուն տարաւ, կաս կարմիր
կտրելով։

— «Կարեւոր յայտնութիւն մը պիտի ընեմ»
կ'ըսէ… մի՞թէ…

Կիսատ մնացին անոր խօսքերը։ Դուռը բացուե-
ցաւ եւ ներս մտաւ իր մայրը։

Սաթենիկ իր յուղումը պահելու միտքով մօրը
քով վազեց եւ վարդերը ցոյց տալով։

— Տես մայր, լեւոնը ինծի փունջ մը վարդ
դրկելով ծննդեանս տարեկարձը չնորհաւորեր է։
Ա՞խ, մայրիկ, որքան անուշ կը բուրեն, առ, կէսը

քեզի տամ, հայրիկս վարդերը շատ կը սիրէ, իր սե-
ղանին վրայ դիր։

— Ո՞չ, աղջիկս, բոլորն ալ քեզի պահէ, լեւոնը
քեզի դրկեր է զանոնք։ Այդ նամակը ո՞րմէ է…
Սաթենիկ այլայլով մօրը վիզը փաթթուեցաւ եւ
քնքութեամբ խօսեցաւ։

— Մայրիկ, լեւոն Արմէն զիս իրենց ամավեր-
ջի պարահանդէսին հրաւիրած է, կ'արտօնե՞ս, որ
երթամ։

— Շա՞տ կը փափաքիս…

— Շա՞տ… թոյլ կուտա՞ս…

— Ես համաձայն եմ, հօրդ ալ հաւանութիւնը
առ։

— Վարդագոյն շրջազգեստս կը հագնիմ… ի՞նչ
կ'ըսես…

— Սաթենիկ…

— Մայր իմ…

— Այս գիշեր հետո խօսիլ կ'ուզեմ։ Եկուր աղ-
ջիկս, պատշգամը երթանք եւ հոն կը խօսինք։

Մայր եւ աղջիկ պատշգամը ելան եւ տելաւոր-
ուեցան բազմոցներուն վրայ։ Լուսնկայ գիշեր էր։
Մեղմ զեփիւը կը փէքր, զովացնելով երեկոն։

— Սաթենիկ, — սկսաւ մայրը, — ծննդեանդ օ-
րը, հայրդ եւ ես քու մասին ծրագիրներ կազմե-
ցինք։ Այդ ծրագիրներուն մեծագոյնն է, քու ա-
մուսնութեան հարց։ Մենք որոշեցինք որ դուն
տասնըութը տարեկան ըլլալուդ պէս, քեզի ըսենք,
ինչ որ որոշած ենք քու մասին։

Հօրդ եւ իմ բաղձանքն այն է, որ դուն ամուս-
նանաս միայն ու միայն հայ երիտասարդի մը հետ։
Սակայն երկու պայմանով։ Նախ որ քեզի հետ ա-

մուսնանալիք երիտասարդը աշխարհահռչակ գիւտ
մը ընելու է. երկրորդ՝ իր ազգին բարօրութեան
համար այնպիսի գործ մը կատարելու է, որ հայե-
րը երախտավարութեամբ յիշեն իր անունը։ Աղ-
ջիկս, եթէ ծնողքդ կը սիրես, ծննդեանդ տասնըու-
թերորդ տարեղարձին այս գիշերը ինձի պատուոյ
խոսք տուր որ մեր այս բաղձանքին համաձայն պի-
տի վարուիս։ Գիտեմ, աղջիկս, շատ դժուար պա-
հանջներ են այս պայմանները, սակայն, անկարելի
չեն . . . կը խոստանա՞ս . . .

— Կը խոստանամ, մայրիկ . . . ըսելով Սաթենիկ
գլուխը անդին դարձուց։ Կուլար . . . որովհետեւ
այդ պահուն յիշեց լեւոնը, որուն հանդէպ իր սըր-
տին մէջ բաներ մը կը զգար։

Արդ գիշեր, Սաթենիկ գլուխը բարձին վրայ
հանդէցուցած, ժամերով մտածեց լեւոնի մասին։

— Արդեօք լեւոնը ծնողքիս պայմանները կըր-
նա՞յ դորձադրել, — ինքնիրեն հարցուց . . .

ԺԵ.

Թէքնալբիկ այդ տարուայ շրջանաւարտները
չքեղ պարահանդէս մը սարքած էին։ Հօրել Ըսքեր-
լլրի ընդարձակ սրահին յլկուած տախտակամածին
վրայ հարիւրաւոր զոյտեր կը պարէին։

Լեւոն Արմէն Սաթենիկին գողարիկ մէջքը գըր-
կած՝ կը պարէր հա՛ կը պարէր եւ անոր խոշոր աշ-
ուոր աչքերուն մէջնայելով կը ժպտէր, մինչ սաք-
սօփօնը կը մլաւէր կատուի պէս։

Զեռք ձեռքի տուած, անոնք կը սահէին կ'անց-
նէին։ Ծովուն ալիքներուն վրայէն անցնող ծովա-

հարսի մը պէս սիրուն էր Սաթենիկ, որուն ողնաշա-
րին մէջցն անթիւ անհամար սարսուռներ կ'անցնէին,
ամէն անդամ որ Լեւոնին առնական կուրծքը կը հը-
պէր իր հարուստ կուրծքերուն։ Այդ պահուն կը դո-
գար Սաթենիկ, մինչ լեւոն ալ աւելի պինդ կը սեղ-
մէր անոր ձեռքը։ Անդամ մըն ալ անոնց այսերը քըս-
ուեցան իրարու եւ լեւոն թեթեւ մը համբուրեց Սա-
թենիկին մետաքսանման գանդուրները եւ այլեւս
չտոկալով իր էութիւնը լափող զգացումներուն,
փսփսաց անոր ականջին։

— Սաթենիկ, հոգիս, հրեշտակս, կը սիրեմ
քեզ . . .

Սաթենիկ նայեցաւ լեւոնին աչքերուն եւ ժըպ-
տեցաւ, յետոյ աչքերը զոցեց եւ իր գողարիկ գլու-
խը հանդէցնելով լեւոնին լայն ուսին վրայ, պա-
րեց հա՛ պարեց, մինչեւ որ յանկարծ չարածճիին
մէկը կոճակ մը սեղմելով վայրկեանի մը համար
լոյսերը մարեց։

Կարճատեւ այդ մթութենէն օդտուելով լեւոն
իր գլուխը ծռելով փնտուց Սաթենիկին կիսաբաց
շրթները, անոնց վրայ գրոշմելով իր առաջին համ-
բոյրը . . . քաղցր եւ անմոռանալի։

— Սաթենիկ, կը սիրեմ քեզ, — փսփսաց լեւոն
եւ անդամ մըն ալ համբուրեց զայն։

Լոյսերը վառեցան։ Սաթենիկ լոեց. կը դողար,
իր ստացած կրակոտ համբոյրէն գինովցած։

Պարը վերջացաւ։ Զոյտերը ցրուեցան։

Սաթենիկ եւ Լեւոն, թեւ թեւի տուած, կը պը-
տըտէին Չարլս գետին ափունքին վրայ: Կէս գիշեր
էր: Երկինքին վրայ գորչ ամպերու կոյտեր կ'երե-
ւէին: Լուսնակը, սիրահարներուն անրաժան ընկե-
րը, ամպերուն ետեւ պահուղառուք կը խաղար, ատեն
ատեն իր թափսոցին դուրս կուդար եւ կը ժողովը
համբուրուղ զոյգերուն:

— Սաթենիկ, անուշս, խօսէ՛... ինչո՞ւ կը չար-
չարես զիս... Դեռ գուն չպատախանեցիր ինծի...
ըսէ՛, գուն ալ... գուն ալ կը սիրե՞ս զիս...

— Մի՛ պնդեր, Լեւոն... չեմ կընար խոստովա-
նիլ...

— Ինչո՞ւ, սիրելիս... մի՞թէ ուրիշը...

— Ո՞չ, ո՞չ... մի կասկածիր... բա՛յց...

— Բայց ի՞նչ...

— Պայմաններ... ո՞հ... պայմանները, զորս
ծնողքիս խոստացած եմ, կը կաշկանդեն զիս...
ա՞խ, դուն չես հասկնար...

— Բաէ՛, ի՞նչ տեսակ պայմաններ են, որ կը
կաշկանդեն քեզ...

— Ծանր... շատ ծանր պայմաններ, որոնց ի-
րագործումը թերեւս անկարելի ըլլայ...

— Ի՞նչ փոյթ անոնց ծանրութիւնը, յայտնէ
զանոնք ինծի, ու ես պատէ պատ, քարէ քար կը
զարնուիմ եւ կը կատարեմ բաղձանքդ:

— Լեւոն, կը զգամ... այո՛, սրտիս խորերէն
կը զգամ որ կը սիրես զիս... վստահ եմ սիրոյդ ան-
կեղծութեան մասին, բա՛յց...

— Բաէ՛, մի՛ քաշուիր, քու սիրոյդ տիրանալու

համար ամէն զոհողութիւն յանձն առնելու պատ-
րաստ եմ:

— Այո՛, վստահ եմ...

— Մինչեւ անդամ կեանքս զոհելու պատրաստ
եմ...

— Ուրեմն ունկն դիր պայմաններուս, որոնք
ինծի կտակուեցան ծնողքէս:

— Խօսէ՛, Սաթենիկ, ի՞նչ պայմաններ են ա-
նոնք...

— Երկու պայման ունիմ...

— Եւ անջնք...

— Առաջին՝ այնպիսի գիւտ մը ընելու ես, որ
քեզի աշխարհահռչակ ընէ...

— Երկու՞րդը...

— Այնպիսի բարիք մը պիտի ընես ազգիդ, որ
ապագայ սերունդը պարծանքով յիշէ անունդ: Բայց
ինչո՞ւ այլայլեցար, մի՞թէ շատ գժուար պայման-
ներ առաջարկեցի... Մի՛, մի՞ մեղադրեր զիս, Լե-
ւոն, ես պատույ խօսք տուած եմ... Բայցի խոս-
տումէս, ես ալ կը փափաքիմ որ իմ սիրականս ըլ-
լայ ցեղիս լաւագոյն երիտասարդը... ուրեմն լաւ
մտածէ, երկրորդ պայմանս առաջինէն աւելի կա-
րևուր է:

— Ու եթէ չյաջողվո՞մ...

— Աւա՞ղ, պիտի ստիպուիմ մերժել քեզ, Լե-
ւոն, որքան ալ գառն ըլլայ իմ մերժումը...

— Սաթենիկ, ժամանակ, երկար ժամանակ
պէտք է, այդ պայմանները ձեռք բերելու համար,
երկար տարիներ...

— Հոդ չէ, կը սպասեմ...

— Կը խոստանա՞ս... Ա՞խ, Սաթենիկ...

— Այս՝, Լեւոն, կը խոստահամ։ սպասե՛լ, ըստ-
ոլասի՛լ . . . ցվերջ . . .

— Համաձայն եմ, Սաթենի՛կ . . . մինչեւ որ
ուայժմաններդ չկատարեմ, երեսդ պիտի չտեսնեմ։

— Շնորհակալ եմ, Լեւոն, վաշ' քեզ, եթէ տա-
տամսիս. քաջ եղիր, Լեւոն, դնա եւ աշխատէ . . .
Երբ յաջողիս, եկուր ինծի եւ ես գրկարաց ու կոյս
սրտով կ'ընդունիմ քեզ։

— Օ՞ն, վերջին յիշատակ մը, Սաթենի՛կ . . . վեր-
ջին համբոյը մը . . .

Սաթենիկ ժպտեցաւ։ Յետոյ իր ցուցամատը
տարւ իր ըրթներուն եւ դայն Լեւոնին ըրթներուն
գոլցնելով՝ խօսեցաւ։

— Լեւոն, ահա՛ քեզի սիրոյս եւ հաւատարմու-
թեանս յիշատակը . . . օրին մէկը վերադարձուր դայն
ինծի, այն ատեն . . . ես քուկե կ'ըլլամ . . . օ՞ն, ու-
րեմն, մնաս բարեաւ . . . ցտեսութիւն, Լեւոն . . .
Բաժնուեցան . . . պիտի միանա՞ն արդեօք . . .

ԺԵ.

Այն գիշեր, Սաթենիկ իր օրադրին մէջ աւել-
ցուց —

«Յունիս 6,— ծանր, շատ ծանր պայմաններ
առաջարկեցի Լեւոնին, որ շատ, շ'տ կը սիրեմ . . .
պիտի սպասեմ, Լեւոն . . . պիտի սպասեմ եւ յու-
սամ . . . ցվերջ . . .»

Յետոյ երկուող մը գրեց Լեւոնին եւ պահարանը
կնքելով փոստարկով ձղեց, քնանալին առաջ։
«Ամենասիրելիս Լեւոն,

Շատ կը ցաւիմ, որ նեղ դրութեան մատնեցի
քեզ, առաջարկելով այնպիսի պայմաններ, որոնց
իրագործումը դուցէ շատ դժուար է, եթէ ոչ ան-
կարելի . . .

Լեւոն . . . իմ առաջին սէրը . . . կը սիրեմ . . . կը
սիրեմ քեզ, կեանքէս աւելի . . . Երբ լրացնես պայ-
մաններս, գինառէ զիս . . . պիտի սպասեմ, պիտի ըս-
տասեմ վերադարձիդ, իմ Լեւոնիկս . . .

Արցոնքներով՝ քոյդ՝ Սաթենիկ

Յ. Գ. — Երբ դու այս երկտողս ստանաս, ես
արդէն մեկնած կ'ըլլամ, քեզի համար անծանօթ
վայր մը։ Զիս մի՛ վնասուեր, որովհետեւ պիտի չյա-
ջողիս հետքս գտնել։ Երբ պայմաններս կատարես,
այն ատեն ես հասցէս քեզի կ'իմացնեմ։ Նոյն

Յ. Յ. Գ. — Սիրէ՛ զիս, Լեւոն . . . մի՛շտ սիրէ
զիս . . . Նոյն»։

ՃԲ.

Այդ օրերուն՝ դեղագործ Արամ Արմէն, Լեւո-
նին հայրը, հիւանդացաւ։ Թոքատապէ բռնուած էր.
բժ. Լուսինեան ամէն օր երկու անգամ կ'այցելէր
հիւանդին եւ կը ջանար յուսագրել զայն, որ օր ըստ
օրէ աւելի կը տկարանար։ Յօթներորդ օրը, սա-
կայն, հիւանդին վիճակը ա՛լ աւելի ծանրացաւ։ Ս-
նոր ըրթները կապուտցան եւ չնչառութիւնը դրժ-
ուարացաւ։ Բարձր չերմը շատ կը նեղէր գեղագոր-
ծը, որ քաջութեամբ կը տոկար հիւանդութեան առ-
թած չարչարանքին։

Կէսօրէ վերջ, բժ. Լուսինեան դարձեալ այցե-

լեց եւ հիւանդին վլիճակը վտանգաւոր նկատելով
հիւանդապահուհին դուրս ըրաւ, առանձին մնալով
մահամերձ հիւանդին հետ:

— Ի՞նչպէս կը դանես վիճակս, սիրելի բժիշկ,

— Հարցուց գեղագործը և սկսած առաջ՝
Բժիշկը ումպ մը գոնեաք խմցուց հիւանդին եւ
աթոռ մը քաշելով քովը նստեցաւ:

— Արամ, — խօսեցաւ թժ. Լուսինեան, հիւանդին ձեռքը բռնելով, — վիճակի գոհացուցիչ չեմ գտներ: Ուստի պարտականութիւնս կը թելադրէ, ուստիսկ ճամարտութիւնը խօսիմ քեզի:

— Խօսէ՛, բժիշկ, մի՛ պահեր, եթէ վախճանիս
մօտեղած եմ...

— Մի՛ յուղուիր սիրելիս, Ա. Ս. Ս. ի պաշտպան
աստուածը, Վահագն, գրկաբաց կը սպասէ քեզի:
Շուտով կը միանս մեր կազմակերպութեան հիմ-
նադիրին, Մեծ Ասպետ Պօլարեանին: Ուրախացիր,
սիրելիս, մեր ցեղին աստուածները քեզի կը սպա-
սեն, գնա, սիրելիս, գնա անոնց քով եւ պատմէ ա-
նոնց թէ մեր հաւատքը անխախտ է եւ յոյսերնիս
անսասան... Գնա՛, բարեկամս, եւ պատմէ մեր
ըիւրաւոր նահատակներուն, որ իրենց վրէժը պիտի
լուծուի չուտով:

— Գիտեմ, սիրելի բժիշկ, — պատասխանեց հիւնդը, — երէկ գլւքեր երազիս մէջ վահապն երեւցաւ ինծի եւ ըստու. — «Պատրսատուէ՛, վաղը քովս պիտի առնեմ քեզ... ասպետներուս ըսէ որ չվհատին, եռանդով թող շարունակեն իրենց սուրբ գործը, որ յաջողութեամբ պիտի պատկուի»... Հապա կեւո՞նս ան ի՞նչ պիտի ըլլայ, հարցուցի անոր... «Եւ ունիկիդ համար բացառիկ կարգադրութիւններ ը-

բած եմ», պատասխանեց : Ա՛լս, թժիշկ, լեւոնիկս
քեզի կը կտակեմ . . . աչքի վրան թող ըլլայ . . . ո՞հ,
շատ տիսուր է, վերջներս . . . վախնամ . . .

— Անհոգ կաց, սիրելիս, Ա. Ս. Ա. իր թևելուն
տակ պիտի պահէ զաւակիք, զոր պիտի որդեղըէ, եւ
գուրդուրանքով խնամէ :

— Ծնորհակալ եմ, բժիշկս . . . ա՞լս, կողս . . .
կողս . . . պուտ մը ջուր . . . լեզուս կ'այրի . . . ո՞չ . . .
կը խեղդուիմ . . . պատուհանները . . . պատուհան-
ները աւելի բացէք . . . կը խնդրեմ, Լեռոնիկս կան-
չէ . . .

Երկու վայրկեան վերջը լեւոն իր հօր սնարին
առջեւ ծնկաչոք՝ կը լսէր իր մահամերձ հօր վերջին
խօսքերը:

— Աեւոն, զաւակս, — խօսեցաւ գեղագործը, որ
մի քիչ ոգեւորուած էր, բժիշկին ըրած ներարկու-
մէն, — մի քանի ժամէն ես կը հեռանամ ալստեղէն,
նախնեցս աստուածներուն միանալու համար։ Որ-
դի՞ս, հարստութիւնս, որ մեծ բան մը չէ, քեզի կը
կտակեմ, ո՞չ, ամբողջը չէ, մէկ մասը միայն, ո-
րովհետեւ մնացածը իմս չէ, Ա. Ա. Ա.ին կը պատ-
կանի։

— Ա. Ա. Ա. լ՞նէ կը նշանակէ, հայր իմ, —
հարցուց լեռն, աչքերը սբիկով, — ո՞ւր, ո՞ւր կը
մեկնիս, հայր...

— Այո՛, ես կը մեռնիմ, լեռնան, մի լար, զաւակս... գալով Ա. Ս. Ա.ին... օր մը կ'իմանաս, բժիշկը կը բացատրէ քեզի... Երդուընցիր, սիրելի լեռնան, երդում բրէ...

— Ինչու... հայր, ի՞նչ բանի համար եղդում
լնեմ:

— Թէ ազգդ պիտի սիրես եւ պիտի նուիրուիս
անոր ծառայութեան :

— Պատոյս վրայ կ'երդնում, հայր, երկու ա-
միսէ ի վեր ես ուստած եմ նուիրուիլ ազգիս :

— Կեցես, զաւակս, ուրախ սրտով կը փակեմ
աչքերս, հազանդիր բժ. Լուսինեանին, որդիս, որ
քու հայրդ պիտի ըլլայ մահէս յետոյ : Խնդրանք մը
եւս... որդի. մայրիկիդ լաւ հոդ տար... առանց
զայն տեսնելու պիտի փակեմ աչքերս... ինչպէս որ
դիտես, մայրիկդ սրտի հիւանդութենէ կը տառա-
պի, բժշկը թոյլ չի տար, որ վերջին վայրկեաննե-
րուս հսկէ... Օն, ուրեմն, որդիս... մայրիկիդ...
մայրիկիդ... լաւ... հոդ... տար... մնաս...
բա... ըի... .

— Հա՛յր, հա՛յր, աչքերդ բաց... հա՛յր...
ո՛չ, մեռաւ, մեռաւ հայրս... օդնութիւնն...

Դեղագործը մեռած էր :

Մի քանի օր յետոյ արտասովոր շուքով թաղե-
ցին դեղագործ Արամը, որուն դադաղը փաթթուած
էր սեւ դրօշակով, որուն վրայ կ'երեւէր կարմիր
առիւծ մը : Կարմիր եւ սպիտակ վարդերով ձենդ
ծաղկեսսակ մը դրուած էր դադաղին վրայ, որուն
կեղրոնը գունաւոր մանր ծաղիկներով Ա. Ա.
սկզբնատառերը աչքի կը զարնէին : Հարիւրաւոր
ասպետներ, սեւ հաղած, կը հետեւէին դադաղին եւ
կ'երդէին —

«Ա՛իւ, երբ տեսնէի գահին նստած հայ իշխան»
եւն :

ԺԹ.

Անցան օրեր... Սաթենիկէն ոչ մէկ լուր...
Սաթենիկին անյայտացումը եւ իր հօր մահը շատ
գէշ կերպով ցնցեցին Լեւոն Արմէնը, որ յուսահա-
տութեան մատնուած էր :

Այսուհանդերձ իր մօր սիրոյն համար զուարթե-
րես կ'երեւէր, եւ կը ջանար իր մայրը միսիթարել :

Տակաւ առ տակաւ մայր եւ որդի հաշտուեցան
կառարուած իրողութեան հետ եւ ջանացին մոռնալ
տիսուր անցեալը :

Երիտասարդ Լեւոն Արմէն հօրմէն ժառանգած
կոկիկ գումարով աշխատանոց մը կահաւորեց եւ
լծուեցաւ աշխատանքի : Գիւտ մը, նորագոյն դիւտ
մը, որ զինքը աշխարհահոչակ դարձնէր, կը կրծէր
իր մատղաշ սիրալ : Բայց... ինչպէ՞ս... Շատ բա-
ներ փորձեց, շատ մը գիւտերու մասին երազեց :
Մինչեւ անգամ Վուշնկթըն երթալով փաթենքի
դրասենեակին արխիւները աչքէ անցուց, ինքնիրեն
որոշ ուղղութիւն տալու համար, բայց ի զո՞ւր...

Իրիկուն մը, յոզնած եւ յուսալքուած, գոցեց
իր աշխատանոցը եւ ուղղուեցաւ տուն : Ընթրիքէն
վերջ սիկառ մը վառելով սկսաւ օրուան թերթերը
աչքէ անցնել : Մերքոփոլիքըն թատրոնին մէկ ծա-
նուցումը իր ուշաղը թիւնը գրաւեց :

Աչքի զարնող ձեւով գրուած այդ ծանուցումը
ծայրէ ծայր կարդալէ վերջ իր մօր ուղղեց իր խօս-
քերը —

— Մերելի մայրիկ, Մերքոփոլիքընի շարժանը-
կարը շատ հետաքրքրական ըլլալ կը թուի, ի՞նչ
կ'ըսնս, երթա՞նք...

— Դուն դիտես, անուշը, — խօսեցաւ տիկին Հայկանոյշ, որ տակաւին սուզի լաթեր կը կրէր, հօրդ մահուլնէն ի վեր թատրոն գայած չես... ինչո՞ւ Սաթենիկին չես հեռախօսեր... միասին դացէք:

— Սաթենիկի՞ն... բայց ո՞ւր է Սաթենիկ...

— Ինչո՞ւ, ո՞ւր դաշած է որ...

— Զեմ դիտեր, մայրիկ... ոչ ոք դիտէ... անյայտացած է... մի քանի անդամ հօրը հանդիպեցայ, հարցուցի, բայց պատասխան չըստացայ...

— Բայց ինչո՞ւ...

— Զեմ դիտեր, մայրիկ... ինչ եւ իցէ... երկուքս միասին կ'երթանք, պատրաստուէ... Միացեալ Նահանդներու եւ ձա՛ռնի միջեւ ենթաղրեալ պատերազմի մը շարժանկարը պիտի ցուցնեն եղեր... հաճելի ժամանց մը կ'ունենանք...

— Իրա՞ւ, ես պատերազմական նկարները շատ կը սիրեմ, հանդուցեալ հայրդ ալ նոյնպէս շատ կը սիրէր... լեզմ հայրդ...

Ժամ մը վերջը մայր եւ որդի տեղաւորուեցան թատրոնին հանդստաէտ աթոռներուն մէջ եւ դիտեցին հետաքրքրական պատկերը, որ սկսաւ պարզը խոչըր պաստառին վրայ:

Ճափոնցիներով բեռնաւորուած նաւ մը, դիտերուան մութէն եւ փոթորիկին օդառելով մօտեցաւ ամերիկան ծովեղերքին եւ Սան Ֆրանսիսկոյի մօտերը շաքար հանեց երկու հարիւրի չափ ճա՛ռն ցիներ, որոնք իսկոյն տեշաւորուեցան սպասող քըսանէ աւելի ինքնաշարժերու մէջ եւ անմիջապէս մեկնեցան դէպի քաղաք:

Ճափոնցիները, հակառակ իրենց Ամերիկա

մուտքը արգիլով օրէնքին, թիւերնին ստուարայը նելու համար մարդու մաքսանենդութեան սկսած էին: Ամիսներէ ի վեր բազմաթիւ նաւեր գիշերանց ցամաք հանած էին անդլիախօս ճալոնցիներ, որոնք Քալիֆորնիոյ այլեւայլ մասերը ցրուելով տեղաւորուած էին:

Ծնունդով Քորէացի ճափոն մը, Սէմ Թօկի անունով, որ Միացեալ Նահանդներու հաշույն լրուաւութիւն կ'ընէր, կը տեղեկանայ ճափոնցիներուն այդ ծրագրին եւ զանոնք կը մատնէ Միացեալ Նահանդներու իշխանութեանց:

Հետեւեալ օրն իսկ, հարիւրաւոր ոստիկաններ կը պաշարեն Սան Ֆրանսիսկոյի ճափոնաբնակ թաշամասը, կը ձերբակալեն նորեկներէն չուրջ յիսուն հոդի եւ զանոնք կ'արգելա ակեն ծովեղերեայ բանտի մը մէջ, երկրէն արտաքսելու նողատակաւ:

Հակառակ ոստիկանութեան ձեռք առած միջոցներուն, Սան Ֆրանսիսկոյի ժողովուրդը կատաղելով հակամաչունական ցոյցեր կը կատարէ: Նոյն ոիշերը հարիւրաւոր ծառուած մարդիկ կը յարձակին բանտին վրայ եւ լինչի կ'ենթարկեն (կը չարդեն) բանտարկուած ճափոնցիները:

Այս խնդիրը կը յուղէ ծափոնը, որ իսկոյն իր դիւանադիտական յարաբերութիւնները կը խոյէ եւ պատերազմ կը յայտարարէ Միացեալ Նահանդներուն դէմ:

Սկիբոները Միացեալ Նահանդները շատ կարեւորութիւն չեն ընծայեր ձա՛ռնիոյ պատերազմ հըստարակելուն եւ կը բաւականանան ծովեղերքը պաշտպանելով, առանց արշաւախումբ զրկելու ձափոնիոյ դէմ:

Սակայն, ձափոն տարիներէ ի վեր գաղտնօրէն շինած հսկայ օդանաւերու իր տորմիզը շարժման մէջ կը դնէ եւ մեծ քանակութեամբ զօրք կը զրկէ Մեքսիկօ, որուն հետ գաղտնի զինակցութիւն կընքած է:

Ճափոնական նաւատորմիզը Խաղաղականի վըրայ ամերիկեան նաւային ուժերը խորտակելով կը զրաւէ Հօնօլուլուն, զոր իրո խարիսխ կը ծառայեցընէ իր բանակին եւ տորմիզներուն:

Ամերիկացիները յանկարծակիի կուտան: Ճափոնական բանակները կը մանեն Քալիֆորնիա եւ կը զրաւեն Սան Ֆրանսիլիօ, Լօս Անձէլոս, եւ կը յասաջանան դէպի Վօշնկթընի նահանուը:

Ցէփըլիններու տորմիզ մը կը յարձակի Փանամա ջրանցքին վրայ եւ թօնօններով պայթուցիկներ կը նետէ հոն, դոցելով ջրանցքը: Այնպէս որ Ամերիկայի Ատլանտեան ովկիանոսի նաւարաժինները անդործութեան կը մատնուին:

Ամէն օր բազմաթիւ օդանաւեր նոր ուժեր կը հասցնեն ճակատը եւ յարձակելով Ամերիկայի ճարտարարուեստի կեղրոններուն վրայ, կը փնտանեն դանոնք:

Ամերիկացիները խուճապի մատնուած՝ պարտութեան նշաններ ցոյց կուտան, մինչեւ անդամ խաղաղասէրները հաշտութիւն խնդրելու կը մզեն իրենց կատավարութիւնը:

Սակայն յուսալքումի այդ օրերուն երիտասարդ ամերիկացի մը գիւտ մը կ'ընէ, եւ այդ գիւտին շընորհիւ ամերիկացիք կը փնտանեն մարախներու պէս արշաւող ճափոնական սաւառնակները եւ մի քանի ամսուայ ընթացքին կը մաքրեն իրենց հայրենիքը՝

յարձակուող ուժերէն եւ կը տանին յաղթանակը, ծունկի բերելով հպարտ ճափոնը:

Շարժապատկերը կը վերջանար ճափոնական պարտութիւնով եւ ամերիկեան յաղթութիւնով:

Հանդիսականները «Հուրբա» գոչելով կը սկսին երգել իրենց ազգային քայլերգը եւ կը ցրուին:

Այդ գիշեր Լեւոն Արմէն իր յուզումէն չքնացաւ: Գիւտը... գիւտը... մի՞թէ ատէէ լաւ գիւտ կ'ըլլար, աշխարհահոչակ ըլլալու համար: Ուրեմն ինչո՞ւ ինքը չընէր այդպիսի գիւտ մը, որով կարելի ըլլար հարիւրաւոր մզոն հեռուն թուչող օդանաւել մը մէքենան խանդարելով փնտանել եւ գետինը ձգել կայն:

Այդ վայրկեանէն սկսեալ այդ ուղղութեամբ մտածեց եւ աշխատեցաւ, Լեւոն Արմէն:

Ի.

Սաթենիկ՝ Պէլվիէն բաժնուած օրն իսկ հասակապոյտ լեռներուն մէջ, բարձր բլուրի մը կողքին, հաստատուած հիւանդանոցը, որ միջադդային գլութեան քոյրերու կողմէ կը կառավարուէր:

Սաթենիկ, բժ.. Լուսինեանէն ստացած վկայագիրով ներկայացաւ հիւանդանոցի տեսչուհիին եւ ինդրեց որ իրո հիւանդապահուէի ընդունուի:

Տեսչուհին, յիսուննոց բարի կին մը, Սաթենիկին ուղղելով իր խօսքերը, ըստաւ—

— Օրիսորդ Սաթենիկ, հիւանդապահութեան աշխատանքը շատ ծանր է. դուք շատ մատղաշ եւ դեռատի էք, պիտի կընա՞ք կատարել ձեր պարտա-

կանութիւնը . . . օրական տասներկու ժամ ծանր աշ-
խատանք, գիշերները երբեմն անքուն պիտի մնաք,
գիշեր ցերեկ հիւանդներուն դանդատներուն ականջ
պիտի դնէք, մէկ խօսքով անզուլ անդադար տառա-
պիտի դնէք, մէկ խօսքով անզուլ անդադար տառա-
պանքի ականատես պիտի ըլլաք . . . կ'ընդունի՞ք . . .
— Ամենայն սիրով, — պատասխանեց Սաթենիկ
եւ ժպտեցաւ:

Տեսչուհին դիմումնաշիր մը տուաւ անոր, որ
իսկոյն լեցուց եւ ստորագրեց: Երկու ժամ վերջը
Սաթենիկ հաղաւ կապոյտ կտաւէ իր համազենութը¹
եւ լծուեցաւ հիւանդապահութեան դժուարին, բայց
ազնիւ գործին:

Իր համեստ բնաւորութեան եւ իր ցեղին աղ-
ջիկներուն յատուկ ուշիմութեան շնորհիւ, չուտով
եղաւ դժուարութեան քոյլերուն սիրելին եւ լիուլի կտ-
տարեց իր բոլոր պարտականութիւնները:

Սաթենիկ ծանր աշխատանքի մէջ թաղելով իր
դլուխը, կ'ուղէր մոռնալ Լեւոնը, մինչեւ որ ան ի-
դրեն գար իր պայմանները կտարած: Մահամերձ-
րեն գար իր պարագաները կտարած: Հայութիւնը ամա-
յաներու հանդիւնին մէջ ջանաց ինեղդել իր սրտին ձայ-
նը, որ սէ՛ր, սէր կ'աւաղակէր: Ու երբ Սաթենիկ իր
նը, որ սէ՛ր, սէր կ'աւաղակէր: Ու երբ Սաթենիկ իր
օրուայ ծանր աշխատանքն ուժասպառ կը բնանար
իր նեղլիկ անկողնին մէջ, Լեւոն կ'երեւէր իրեն իր
երազին մէջ:

Պիտի յաջողէ՞ր . . .

ԻԱ.

Էվրէքա՛ . . . էվրէքա՛ . . . պոռալով՝ Լեւոն Ար-
տէն իր աշխատանու ին մէջ ասդին անդին կը ցամ-
կըրտէր եւ ուրախութենէն կուլար:

Երկար աշխատանքէ եւ շատ մը անյաջող փոր-
ձերէ վերջ, Լեւոն Արմէն կատարելագործած էր
այնպիսի ճառագայթ մը, որ յիսուն մղոն հեռաւո-
րութեան մէջ սաւառնող օգանաւի մը մեքենան
խանդարելու ոյժն ունէր:

Լեւոն իր այս նոր գիւտը շատ գաղտնի կը պա-
հէր: Նոյնիսկ իր մօր չուզեց հաղորդել իր գաղտ-
նիքը: Անոր մուայլ տրամադրութիւնը փոխուեցաւ
եւ յաջողութեան ժպիտն սկսաւ փայլիլ իր ուշիմ
աչքերուն մէջ:

Տիկ. Հայկանոյշ իր որդւոյն ուրախութիւնը
տեսնելով հրճուեցաւ եւ մոոցաւ իր սուզը: Մայր
եւ որդի վերսկսան իրենց բնական զուարթութիւնը:

Գիշեր մը Լեւոն Արմէն իր ինքնաշարժով Կա-
պոյտ լեռները դնաց: Ինքնաշարժը ճամբուն եղերքը
ձգելով փոքրիկ մեքենայ մը պարունակող մնուուկը
շակերով բարերն ի վեր բարձրացաւ: Հոն, քարայրի
մը մէջ, մեքենան զետեղեց եւ սկսաւ բանեցնել
զայն: Մեքենան չորս ժամ անընդհատ գործելու հա-
մար բաւարար վառելանիւթ ունէր:

Ժամ մը վերջ Լեւոն իր աշխատանոցը վերա-
դարձաւ եւ իր անթել ճառագայթ արտադրող մե-
քենան շարժման մէջ դրաւ:

Քառորդ ժամէն մեքենան իր զօրութիւնը ցոյց
տուաւ, մասնաւոր ուժաչափի մը վրայ: Փորձի ա-
տենը հասած էր:

— Սաթենիկ, սիրելիս, առաջին պայմանը իրա-
դորձեցի, — ըսելով սեղմեց սեւ կոճակ մը եւ ար-
ձակեց իր գիւտը եղող զօրաւոր ճառագայթը:

Հինգ վայրկեան վերջը ինքնաշարժ մը սուրա-
լով կը մագլցէր Կապոյտ լեռները տանող օճապտոյտ

իրավուղին վրայէն, դէպի վեր, վեր, ուր Լեւոնին ամբողջ ազագան, յոյսը, սէրը, ամէն ինչը իրեն կը սպաէին :

Երկու ժամէն Լեւոն հասաւ այն քարայրը, ուր մեքենան խանգարուած դտաւ : Ուրեմն փորձը յաջողած էր : Լեւոնին ուրախութիւնը չափ ու սահման չունէր : Գիշերը... գիւտը, վերջապէս դըունըած էր :

Լեւոն երգելով ուրախ զուարթ եւ յաջողութեան դինով արքչիո սկսաւ վայրէջքը, մեծ արագութեամբ, առանց կարեւորութիւն տալու հաւանական վտանգին : Վայրկեան առաջ տուն հասնիլ կ'ուգէր, այս անգամ իր թանկարին մայրը մասնակից ընելու իր յաջողութեան գաղտնիքին :

Բայց բախտը միշտ չի ժպտիր, երբեմն ան կը հարուածէ մարդը, անհուն տառապանքի մատնելով դայն :

Լեւոն ճարպիկութեամբ կը վարէր բլուրն ի վար սահող իջնող ինքնաշարժը, որ կատաղի վիշապի մը պէս կը ճանկուէր խճուղին : Յանկարծ խոշոր քար մը գլուրեցաւ եւ ինկաւ խճուղիին վրայ, ուրկէ շուտով պիտի անցնէր ինքնաշարժը : Լեւոն քարին զարնուելով չի ջախճախուելու համար արագութեամբ ինքնաշարժը մէկ կողմ դարձուց, ետեւի անիւները սահնեցան եւ ինքնաշարժը մեծ աղմուկով ինկաւ խորխորատի մը մէջ, իր հետ առնելով վարեչը :

Խորունկ ձիչ մը... եւ լոռութիւն... ծզրիթներուն հանած անաւորժ ձայնէն դատ ոչինչ կը Ասուէր : Խաւարը ծածկած էր աշխարհը :

Հետեւեալ առաւօտուն այդ կողմերէն անցնող

ճամբորդները դտան Լեւոնին ջախճախուած մարմինը, որ ինքնաշարժին քով կը դտնուէր : Անոր գրեթէ անշունչ մարմինը փոխադրեցին Կապոյտ լեռներուն հիւանդանոցը :

Լեւոնին վէրքերը բաղդատաբար թեթեւ էին, չափ արին կորանցուցած չէր, սակայն անոր ուղեղը շատ գէշ ցնցուած էր, բոլորովին զդայազիրկ եւ ուշաթափ ընելով զայն :

Վիրաւորը գործողութեան սեհեակին մէջ դրին եւ անոր վէրքերը մաքրեցին եւ կապեցին, յետոյ մասնաւոր պէնեակ մը դրին զայն եւ սպակեցուցին ձերմակ սաւաններով ծածկուած մահճակալի մը վրայ : Հերթափահ բժիշկը հիւանդապահուհին պատուիրեց, որպէսզի լաւ հսկէ վիրաւորին վրայ, առանց գիտնալու անոր ինքնութիւնը :

— Մեղք է, հիւանդապահուհի, — խօսեցաւ հերթափահ բժիշկը, — երիտասարդ է, ո՞վ գիտէ ո՞ր ծնողքին միամօր զաւակին է :

Հիւանդանոցին տեսչուհին վիրաւորին ինքնութիւնը չգիտնալուն համար ոստիկանութեան իմացուց : Անոր հագուստին մէջէն ինքնութեան ուեւէ ապացոյց չէին դտած, ուստի կը սպասէին թերթերու մէջ դրուած ծանուցումներու արդինքին :

Գիշերը վրայ հասաւ : Մինչ այդ, ոչ ոք տէր եղած չէր վիրաւորին : Հիւանդապահուհիները փոխուեցան : Գիշերուան հիւանդապահուհին մեղի ծանօթ Սաթենիկն էր, որ առանց հիւանդին ինքնութեամբ հետաքրքրուելու, սկսաւ կատարուելիք պատուէրները աչքէ անցնել : Յետոյ ոտքի ելելով մօտեցաւ հիւանդին եւ ելեքտրական փոքրիկ լամքը

վառեց եւ պահ մը դիտեց վիրաւորին զգայազիրկ
դիմագիծը:

— Ո՞չ, — ճշադ Սաթենիկ, — Լեւոնն է ...
վա՛խ ... իւղան Լեւոն ... պիտի ասլրի^o, արդեօք, —
ըսելով արձանագրութիւններն աչքէ անցուց:

Հերթապահ բժիշկը կարմիր մելանով «վտան-
դաւոր» գրած էր արձանագրութեան քարտին վլայ-
եւ իր ախտածանաչութիւն ուելցուցած էր «ուղե-
ղի ցնցում, եւ հաւանական ջախջախում դանկի ոս-
կորներուն»:

Սաթենիկ, ակնթարթի մը մէջ ինքինքը հաւա-
քեց եւ ուշիմ հիւանդապահուհի մը սառնասրտու-
թեամբ հեռախոսին քով վաղեց:

— Պէլլիլ 1234, — խօսեցաւ Սաթենիկ, հեռա-
խոսի աղջկան:

— Հըլլօ՛, բժ. Լուսինեանն է խօսողը, — հեռա-
խոսը հնչեց:

— Բարեւ ձեզ, բժիշկ Լուսինեան, — բացա-
դանչեց Սաթենիկ:

— Ո՞վ էք դուք:

— Սաթենիկն եմ, սիրելի բժիշկ. անմիջապէս
մեր հիւանդանոցը եկէք, ձեր ծանօթներէն մէկը հոս-
է, ծանը վիրաւոր, ինքնաշարժի արկած, աճապա-
րեցէք, կը խնդրեմ:

Երկու ժամ վերջը բժ. Լուսինեան սուլելով վե-
րելակով կը բարձրանար հիւանդանոցին երրորդ
յարկը, ուր կը գտնուէր Լեւոնին խուցը:

Սաթենիկ դիմաւորեց բժիշկը եւ ըսաւ անոր —

— Ա՛խ, բժիշկ Լուսինեան, Լեւոն Արմէնն է
վիրաւորը, կը խնդրեմ այս կողմէն ...

— Լեւոն Արմէն... բայց ես առջի օր զինքը
տեսայ:

— Այո՛, այս առաւօտուն ճամբորդներ գտեր
են իր անշունչ մարմինը: Զգայազիրկ է ... ուղեղի
ցնցում ...

— Հըլլօմ ... ո՞ւր է ...

— Թիւ 10 սենեակը, հոս, ներս մտէք, կը խըն-
դըրեմ:

Սաթենիկ դուռը բացաւ եւ բժիշկը առաջնոր-
դեց վիրաւորին քով: Բժ. Լուսինեան արձանագրու-
թիւնները աչքէ անցնելէ վերջ խորունկ հառաջեց
եւ հիւանդին բաղկերակը ձեռքն առաւ:

— Պիտի ասլրի^o, — հաբցուց Սաթենիկ, յուղ-
ուած շեշտերով:

— Չեմ կարծեր որ անոր վիճակը այնքան վը-
տանգաւոր է: Այո՛, ուղեղը ցնցուած է, ուղեղին
մաշկերուն մէջ արիւնհոսութիւնն եղած է: Երկար ա-
տեն ուշաթափ եւ զգայազիրկ պիտի մնայ: Հաւա-
նորէն դառանցէ ալ: Ուշագիր եղիր, Սաթենիկ, եթէ
դառանցէ, դրի առ անոր խօսածները ... ո՛չ, առար-
կութիւն չեմ ընդունիր ...

— Բայց ...

— Սաթենիկ... Ա. Ս. Ա. ին պատուէրն է,
հասկցա՞ր... Դուն որ մեր կանանց օժանդակ շար-
քերուն կը պատկանիս, յիշէ երդումդ ... Ա. Ս. Ա. ...
ամէն բանէ առաջ...

— Համաձայն եմ, — խօսեցաւ Սաթենիկ:

Բժիշկը մեկնեցաւ, հետեւեալ օրը կըկին այցե-
լելու խօսառմով: Պահ մը վերջը վիրաւորը քչիկ
մը շարժեցաւ ... կը գտունցէր ...

— Սաթենիկ... Սաթենիկ... ո՞ւր ես , , ,

ամենասիրելիս . . . Սաթենիկ . . . գիւտը . . . դաղոնի
ճառագայթին գիւտը իմս է . . . էվրէքա՞ . . . դուա՞ .
. . . այդ գիւտը զիս աշխարհահոչակ պիտի ընէ . . .
տեսա՞ր . . . առաջին պարմանդ լրացուցի: Շուտով
դուն կը լսես . . . այդ ճառագայթով ես երկինքին
մէջ սաւառնող օդանաւի մը . . . մեքենան . . . կընամ
խանգարել եւ զայն գետին ձգել . . . էվրէքա՞ . . .
Ա՞լս, Սաթենիկ . . . պասէ . . . շուտով երկրորդ
ուայմանդ ալ կը լրացնեմ . . . Այն ատեն . . . իմս կ'ըլ-
լա՞ս . . .

Հիւանդը լոեց:

— Այո՛, Լեւոն . . . կ'ըլլամ . . . քուկի կ'ըլլամ . . .
խօսեցաւ Սաթենիկ, անոր խօսածները գրի առնե-
լով:

Առաւօտուն Սաթենիկ վիրաւորը ուրիշ հիւան-
դապահուհի մը խնամքին յանձնելով ուղղուեցաւ
իրենց մեծաւորին քով:

— Օր. Նախմէն, — խօսեցաւ Սաթենիկ, մի քիչ
շուտարելով. — թիւ 10 սենեակին վիրաւորը մօտիկ
ծանօթս է, կը փափաքիմ, որ ես հոգ տանիմ իրեն:

— Շատ լաւ, Սաթենիկ, բայց ուշադրութիւն
ըրէ որ չսիրահարուիս անոր, գեղանի երիտասարդ
է, մեղք որ իր վիճակը շատ վտանդաւոր է:

— Մի՛ վախնաք, օր. Նախմէն, սիրահարուելուս
ժամանակը անցած է, այդպիսի վտանդ չկայ:

Սաթենիկ վիրաւորին սենեակը վիրադարձաւ
եւ ստանձնեց Լեւոնին հոգաւարութիւնը: Կէսօրին
թժ. Լուսինեան այցելեց վիրաւորին եւ սենեակին
զոնէն մտնելուն պէս հարցուց. —

— Ի՞նչ լուր, Սաթենիկ . . . ինչպէ՞ս է հիւան-
դը:

— Նոյն անդգայ վիճակին մէջ է, բժիշկ . . .
— Զառանցե՞ց . . .
— . . .
— Հարցումս չլսեցի՞ր, Սաթենիկ . . . եր-
դումդում:

— Այո՛, բժիշկ Լուսինեան, ահաւասիկ, գրե-
ցի, — ըսելով թղթի կտոր մը երկարեց անոր:
թժ. Լուսինեան ակնթարթի մը մէջ լավեց թղթ-
թին պարունակութիւնը եւ Սաթենիկին դառնալով՝
խօսեցաւ. —

— Շնորհաւորութիւններս . . . ես չէի գիտեր . . .
ինչո՞ւ ինծի խօսած չես, այդ մասին . . . Լեւոնը իմ
հոգեզաւակս կը սեպուի. անոր հայրը իմ մտերիմ
բարեկամս էր . . . Լաւ հոգ տար իրեն, ես նորէն կու-
դամ, — ըսելով բժիշկը մէկնեցաւ:

Վերելակով իջած ատեն թժ. Լուսինեան ինքն
իրեն կը մոլտար. —

— Եթէ իրաւ է . . . եթէ իսկապէս այդ գիւտն
սրած է . . . ա՞լս . . . Լեւոնը Ա. Ա. Բն պատկանի
պիտի եւ մենք այդ գիւտով . . . ինչէ՞ր չենք կրնար
ընել . . .

իԲ.

Անցան օրեր եւ կամաց կամաց կազդուրուեցաւ
Լեւոն, որուն աչքերը, սակայն, լաւ չէին տեսներ:

— Մէկ երկու օրէն լաւ կը տեսնէ, — ըսած էր
թժ. Լուսինեան, տաներորդ օրը:

Գիշեր մը, երբ Լեւոն առանց Սաթենիկը ճանչ-
նալու, անոր ճակտին վրայ կապուած սեւ ժապա-
էնի մասին գիտազութիւն ըրաւ, Սաթենիկ սկսաւ
վախնալ, թէ Լեւոն միւս օրը անպայմանօրէն պիտի

ճանչնար զինքը: Ուստի ճանչուելէ խուսափելու համար, Սաթենիկ որոշեց հեռանալ հիւանդանոցէն:

Սաթենիկ երկտող մը զրելով իր գաղտնիքը պարզեց բժ. Լուսինեանին, անկէ խնդրելով որ Լեւոնին ըսէ: Յետոյ ուրիշ նամակ մը Լեւոնին ուղղեց եւ հիւանդին քնանալէն օգտուելով ծոեցաւ անոր շրթներուն վրայ եւ համբոյր մը դրոշմեց, առանց վիրաւորը արթնցնելու:

Առաւոտ չեղած՝ Սաթենիկ իր գոյքերը հաւաքելով մեկնեցաւ հիւանդանոցէն, հակառակ գթութեան քոյրերուն անկեղծ թախանձանքներուն:

Հետեւեալ առաւոտուն Լեւոն արթննալով իր տեսողութիւնը բնական վիճակի մէջ գտաւ: Անկողնին մէջ նստելով առաջին անդամն ըլլալով չորս կողմը դիտեց: Իր սնարին քով գտնուող փոքրիկ սեղանին վրայ, ճիշդ փոքր զանդին տակը, իր հասցէին ուղղուած պահարան մը նշմարեց: Լեւոն անմիջապէս ճանչուած գիրը եւ անհամբերութեամբ պատուց պահարանը, զայն իր շրթներուն տանելէ վերջ:

Լեւոն կարդաց հետեւեալը.—

«Ամենասիրելի Լեւոն,

Բախտը քեզ ինամքիս յահճնեց: Տասը օրէ ի վեր զգայազիրկ վիճակի մէջ էիր: Վաղը տեսողութիւնդ բնական պիտի ըլլայ: Դուն արդէն այս զիշեր նշմարեցիր սեւ ժապաւէնը, որ կապած էի ճակտիս վրայ: Սուդի նշան է այդ ժապաւէնը, սիրելիս, որ միշտ պիտի կապեմ, մինչեւ որ...

Երբ այս երկտողը կարդաս, ես արդէն հեռացած կ'ըլլամ հիւանդանոցէն: Զիս մի՛ փնտոեր: Ուրախ եմ, որ առաջին պայմանս լրացուցեր ես... թէ

ինչպէս իմացայ... չեմ ուղեր յայտնել: Ահա՛, քեզի առիթ մը... օգտուէ անկէ եւ զիւսովդէ երկրորդ պայմանս լրացուր... այն ատեն միայն ես... քուկդը... կ'ըլլամ... Յաջողութիւն... մի՛ վհատիր, Լեւոն...

Միշտ սիրով՝ Սաթենիկ

— Ա՛խ, հրեշտակս, — ըսելով Լեւոն իր շըթներուն տարաւ Սաթենիկին նսմակը, որուն ստորագրութիւնը կրկին կրկին համբուրեց, — բայց, ինչպէս իմացած է... զարմանալի բան... խօսեցաւ ինքնիրեն:

Ի՞դ.

Երկու օր վերջը բժ. Լուսինեան Լեւոնը քաղաք տանելու եկաւ: Ճամբան, բժիշկ Լուսինեան իր ինքնաշարժը կեցուց եւ խօսակցութեան բոնուեցաւ իր հիւանդին հետ:

— Լեւոն, — խօսեցաւ բժիշկը, մտերմարար իր ձեռքը անոր ուսին դնելով, — կը յիշե՞ս հօրդ չքեղ թաղումը:

— Մի՞թէ կրնամ մոռնալ...

— Հօրդ դադաղին վրայ Ա. Ա. Ակլինատաս-ակրը կրող ծաղկեպսակը ուշադրութիւնդ գրաւե՞ց...

— Շատ...

— Դիտե՞ս թէ ով զրկած էր դայն:

— Աեմենելին:

— Մօրդ չարցուցի՞ր:

— Հարցուցի, բայց չուղեց պատասխանել:

— Լաւ, ըսեմ. հայրդ Ա. Ա. անունով գաղտ-

նի կազմակերպութեան մը կը պատկանէր : Ան՝ չմեռած ինձի պատուիրեց որ վրադ հսկեմ : Ամիսներէ ի վեր հետեւած եմ գործերուղ եւ դադանօրէն հըսկած եմ կատարած աշխատանքիդ : Գիտեմ, որ չստկարեւոր գիւտ մը ըրբած ես . . .

— Բայց ո՞վ ըստ քեզի... ես ոչ ոքի բան ըստ չեմ. մայլս անգամ բան չի դիտեր:

— Ա. Ա. Ա. ին պարտականութիւնն է գիտնական այլու, ամէն բան գիտնալ:

— Դարձեալ Ա. Ա. Ա. . . կը ինդրեմ, «իրելի
բժիկ, բակ, ի՞ց կը նշանակէ Ա. Ա. Ա. . .

— Սաթենիկն ալ Ա. Ա. ին կը սկսուկանի:
— Աաթենիկոս... ո՞չ...

— Այո՛, քու Սաթենիկը... Ա. Ա. Ա. ի աշխատասէր եւ եռանդուն ընկերուհիներէն մին է, քու սիրած աղջկեկը... որուն համար կեանքող զոհելու պատրաստակամ էիր, այնպէս չէ՞... Ես տեղեակ եմ ձեր միջնեւ եղած զազանի կարգադրութեան:

$$-\beta w' Jg \dots$$

— Լոէ՛, ականջ դիր ինծիք : Ա. Ս. Ս. մեծ կադ-
մակերպութիւն մըն է : Հայրդ կը պատկանէր մէր
կազմակերպութեան, որուն կտակեց իր հարստու-
թեան մէկ մասը : Ես հօրդ բաղձանքին զոհացում
տուած ըլլալու համար կը խօսիմ քեզի : Մէր կադ-
մակերպութեան գլխաւոր նալատակն է, Հայաստա-
նի ազատագրութիւնը եւ մեր կորսուած դահին վե-
րահաստատումը : Կ'ուղե՞ս մեղի միանալ :

— Հայաստանի ազատագրութիւնը եւ կորուլ-
ւած գահին վերահաստատումը, — ինքնիրեն կրկնեց
Լեւոն, որուն աչքերը փայլեցան, — գլւոս եւ Հա-
յաստանի ազատագրութիւնը... Սաթենիկին երկու

պայմանները... խորհեցաւ ինքնիրեն... յետոյ բլ-
ժիշվին ուղղելով իր խօսքերը, աւելցուց... —

— Արտանց եւ Հոգիովս, սիրելի բժիշկներ

— Օ՞ն ուրեմն, պատրաստուի՛, ուրբաթ գիշեր, ըստ հիշտ ութին կուզամ քեզ առաջնորդելու մեր ովկին, ուր գուն երդում գը կատարես:

— *Պատրաստ եմ :*

— Բայց դուն ինձի չըսիր, գեւտիդ մահրասաս-
նութիւնները :

— Արդէն խմացել ես :

— Մանրամասնութիւններուն անտեղեակ չեմ :
— Բայտ ո՞վ առքան բան տեղեկացուցեր է

ρηλ:

— Սաթենիկը :

— Աաթենի՞րկը... ինչպէ՞ս լմացեր է :

— Զառանցեր ես . . .

— Թերեւո... լսելով Լեւոն իր գիտակներ ասոր յաջող փորձին մանրամասնութիւնները տուաւ բրդիչին, որ ուրախութենէն սկսաւ ծափ զարնել:

— Սիրելի՝ Լեւոն, — խօսեցաւ բժիշկը, — այդ
գիւտովզ գուն աշխարհահռչակ կը դառնաս. ուրեմն
Սաթենիկին առաջին պայմանը լրացուցիր։ Այժմ
քեզի կը մնայ այդ գիւտով օգտակար դառնալ հայ
ցեղին եւ սատարել անոր աղատագրութեան։ Այդ
պարագային գուն լրացուցած կ'ըլլաս երկրութ
պայմանն այս եւ...

— Աաթենի՞ոկը խօսեցաւ քեզի:

— Աեւո՞ն, դու պէտք է դիտնաս որ Ա. Ս. Յ. Ա. Ամենազէտ է... Ուրբաթ գիշեր դուն կը տեղեկա-նաս մեր գաղտնիքներուն:

— . . .

— Ինչո՞ւ լռեցիր :

— Ոչի՞նչ...

— Մի՛ վախնար, Լեւոն, Սաթենիկը արժանի է քու սիրոյն... Ան՝ անբիծ է, ինչպէս սպիտակ շուշանը, որ կը փթթի լճի եղերքին... անարատ՝ ինչպէս ձիւնը Արարատի դադաթին... Սիրէ՛, սիրէ՛ Սաթենիկը, որ անդին դանձ մըն է... հաղուագիւտ գոհար մը՝ թանկագին :

— Ես արդէն կը սիրեմ Սաթենիկը...

իԴ.

Բոլցեւիկները իրենց հսկայ կարմիր բանակներուն ապաւինած՝ աշխարհը համայնացնելու իրենց երազը իրականացնել կ'ուղէին։ Արեւելքի տիրապետութիւնը դալտնի դաշնագրով ձա լուսին թողուցած ըլլալով, աչքերնին յառած էին դէպի Արեւմուտք։ Հարաւէն Կովկասն ու Թուրքիստանը վանթուրանիզմի ախոյեաններուն, Թուրքերուն, խոստանալով ապահոված էին Տաճկաստանի բարեկամութիւնը։ Թուրքերն ալ իրենց վանթուրանական երազին արբջին՝ փարած էին հիւսիսային կարմիր ներկուած արջին հսկայ թաթերուն եւ մեծ մեծ կը ջարդէին, ասպարէզ կարդալով երէկի յաղթականներուն, Արեւմտեան պետութիւններուն։

Բոլցեւիկները յարմար ասիթի կը սպասէին գըրոհով խուժելու համար դէպի արեւմուտք, գրաւելու համար նումանիան եւ Լեհաստանը, եւ անոնց վրայէն անցնելու համար Եւրոպա, զայն յեղաշըրջելով կոմմունիզմով մկրտելու։ Կարդաւ պիտի գըրուէին Հունդարիան, Աւստրիան, Գերմանիան, բաւուէին Հունգարիան, Ֆրանսիան։ Ամենէն վերջը պիտի ճըգ-

մէին հզօր Ալպիոնը, եւ անոր աշխարհածաւալ կայսըրութիւնը մեծ։ Այսպէս, ըստ իրենց բաղձանքին, ամբողջ Եւրոպան պիտի կարմրէր եւ բոլցեւիկեան մեծ երազը իրականանար։

Անդէւֆրանսական դիւնագէտները բոլցեւիկեան այս յանդուգն եւ միանդամայն վտանգաւոր ծրագիրներուն տեղեակ ըլլալով, կարեւոր զիջումներով իրենց կողմը շահած էին պարտուած Գերմանիան եւ հետ ի հետ կը պատրաստուէին դիմագրելու իրենց գոյութեան սպառնացող կարմիր վտանգին, որ գեղին վտանգէն աւելի սպառնալից դարձած էր, զամուկլեան սուրի մը պէս կախուելով իրենց դևինի վերեւ։

Երկուստեք յոյսերնին դրած էին, իրենց բազմաթիւ օդային տորմիզներուն վրայ։ Որովհետեւ երկու կողմն ալ գիտէին թէ օդին մէջ պիտի վճռուէր իրենց բախտը, այսպէս կամ այնպէս։ Հարիւր հաղարաւոր սաւառնակներ, օդանաւեր, օդապարիկներ վայրենի բազէներու պէս պիտի խոյանային իրարուվրայ եւ պիտի մղէին պատմութեան ամենէն կատաղի եւ արեւնարբու ճակատամարտը։

Անհամար քաղաքներ պիտի աւերուէին, միլիոնաւոր մարդիկ թունաւոր կաղերով խեղզամահ պիտի ըլլային, պիտի բռնկէր աշխարհը, կամ առմիշտ փճանալու համար եւ կամ փիւնիկի նման մոխիրներու մէջէն վերածնուելու համար։

Ուրիշ կերպ չկար... կամ բոլցեւիկները կարմիրով պիտի ներկէին պուրդուա աշխարհը եւ կամ արդիական քաղաքակրթութիւնը անսասան պիտի մնար, պահելով ներկայ գրութիւնը եւ աշխարհին քարտէսը։

Ա. Ա. Ա. արթուն առաջնորդներուն ծանօթէր անակնկաներով յդի կացութիւնը աշխարհի բոլոր ազգերուն : Ասոնք, այս անդամ, վճռած էին անպարհան օգտութիւնը անխուսափելի թոհուրուչին : Ա. Ա. աննկուն ասպետները վերածնուող ազատ եւ անկախ երկիրներու կողքին կը շանուող ազատ եւ անկախ երկիրներու կողքին կային տեսնել նոր Հայաստանը, ուր պիտի հաւաք կային աշխարհի չորս անկիւնները ցրուած բեկորուէնն աշխարհի չորս այնքան անդթօրէն հալածուածէր, անցեալին մէջ :

Աշխարհի կացութիւնը այս դրութեան մէջ էր, 1950 թուականներուն :

ԻԵ.

1950, Մայիս 1-ին, Պէլլիլի մէջ կը գումարուէր Սնիի Սեւ Ասպետներուն մէծ համագումարը, ուրուն կը մասնակցէին հեռաւոր գաղութներէ հարիւրաւոր պատգամաւորներ :

Պէլլիլի հայ խանութները եւ տունները գրօշակներով գարգարուած էին, ի պատիւ Ա. Ա. Ա. պատգամաւորներուն : Հայ ժողովուրդը յարգալիր վերաբերում եւ անվերապահ գուրգուրանք ունէր այդնոր, բայց ուժեղ կազմակերպութեան հանդէպ :

Ա. Ա. Ա. Քլըսի ընդարձակ սրահին մէջ բացուեցաւ Սնիի Սեւ Ասպետներուն համագումարը, ուրուն կը մասնակցէին մօտ հինգ հարիւր պատգամաւորներ : Խանդավառութիւնը աննկարագրելի էր :

Ա. Ա. Ա. համագումարը իր օրակարգին հարցերը մէկիկ մէկիկ, առանց ժամավաճառութեան եւ աղմուկի լուծենէ վերջ անցուց իիստ կարեւոր որոշ շում մը :

Անիի Սեւ Ասպետները, Լեւոն Արմէնին տուածմանրամասն զեկուցումը, իր գիւտի մասին, լսելէ վերջ, երկու հոդինոց յանձնախումբի մը հետ Լեւոն Արմէնը Եւրոպա զրկել որոշեցին : Ասոնք պիտի զիմէին անդեւֆրանսական պիտութիւններուն եւ իրենց այլ հրաշալի գիւտը իրը դէնք գործածելով պիտի բանակցէին անոնց հետ, հայկական հարցին նպաստաւոր լուծումին համար :

Այնպէս որ, Ա. Ա. Ա. առաջնորդները Լեւոն Արմէնի արժէքաւոր գիւտին շնորհիւ Հայաստանի ազատագրութիւնը ապահոված ըլլալ կ'երազէին :

Պիտի իրականանա՞ր, արգեօք, անոնց գեղեցիկ երազը, եթէ ոչ, անդամ մը եւս յուսախարութեան գիրկը պիտի նետուէին հայ բեկորները :

ԻԶ.

Հայ հասարակութեան մէջ Ա. Ա. Ա. գործունէութիւնը չէզոքացնելու աշխատող միակ տարրը հայ բոլշևիկներն էին : Ասոնց գլխաւոր գեկալիարներն էին, երկու փառականները, որոնք այլեւայլ պատճառներով մերժուած էին Ա. Ա. Ա. էն : Ասոնց մէ մին Անտոնեանն էր, իսկ միւսը՝ Ալիքէկովը, մէ մին Անտոնեանն էր, իսկ միւսը՝ Ալիքէկովը, մէ մին Կառավարէին հայ բոլշևիկներուն ամերուկեան կազմակերպութիւնը, որ իր կարմիր թեւերուն տակ հաւաքած էր Ա. Ա. Ա. պատգային ձբդասումներէն դժգոհ տարբերը, որոնք ինչ ինչ նպատակներով բոլշևիկեան զուրնան կը փէէին :

Օրմը, Ալիքէկով իր կարմրագոյն գրասեղանին վրայ ծոած՝ Մոսկովային եկած ծածկագիր նամակները կը կարգար, ծածկագրութիւնը այլեւայլ լուծոյթներով բնթեռնելի ընելէ վերջը :

Այդ նամակներուն մէկուն մէջ հետեւեալ հաստուածը Ալիբէկովին ուշադրութիւնը դրաւեց —

«Մեղի հասած ստոյդ տեղեկութեան համաձայն Ա. Ս. Ա.ի Պէլվիլի մէջ գումարուած համագումարը որոշած է յատուկ յանձնախումբ մը դրկել Եւրոպա, անդեւքրանսական կառավարութիւններուն հետ բանակցելու համար : Առանց այլեւայլի արդիեցէք անոնց մեկնումը, գէթ ուշացուցէք, որքան որ կանոն մեկնումը, գէթ ուշացուցէք : Այդ ուղղութեամբ ուսւէ ծախք մի խնայէք» :

— Ի՞նչպէս իմացեր են, — Ալիբէկով ինքնիրեն հարցուց — Մենք հոս ամէն միջոցի կը դիմենք Ա. Ս. Ա.ի գաղտնիքներուն թա՛ անցելու համար, բայց ի զո՞ւր... մինչեւ օրս ոչինչ գիտենք անոնց ծրած գիրներուն մասին : Այնքան գաղտնապահ են որ... եկուր տես որ Մոսկուայի կեդրոնը տեղեկացիր է, նոյնիսկ անոնց անցուցած որոշումները մասին... խելքի չհամնելիք բաներ... Յանուն Լենինի... կերպութիւն անոր խօսքերը, որովհետեւ այդ միջոցին հեռախօսը հնչեց —

— Դո՞ւն ես Անտոնեան, — հո՞ս պիտի գաս, լաւ, աճապարէ՛, չո՞ւտ եկուր, կարեւոր խօսելիք ունիմ, կը սպասեմ...

կէս ժամէն Անտոնեան չնչասպառ ներս մտաւ եւ սիկառ մը վառելով հարցուց —

— Ի՞նչ նորութիւն ունիս, Ալիբէկով...

— Առ կարդա՛, — ըսելով Ալիբէկով Մոսկուային եկած ծածկագիր նամակը երկարեց Անտոնեանին : Անտոնեան նամակը կարդալէն վերջ, շոււրած —

— Ա՛յ քեզ տարօրինակ բան, — ըսաւ:

— Ինծի համար ալ անբացատրելի հանելուկ է... ինչ եւ իցէ, հրամանը հրաման է, մենք կորսնցը

նելու ժամանակ չունինք : Անմիջապէս Նիւ Եորք դնա եւ արդիլէ անոնց մեկնումը : Քանի՛ հոգի են, արդեօք :

— Մարդարէ՛ եմ որ... թերեւս մեկնած են արդէն...

— Այդքան շուտ մի՛ յուսահատիր, ա՛յ մարդ... մեր ձեռքէն թուչուն չի վախիր... իմացա՞ր . . .

— Այդպէս է... բայց...

իէ.

Ամիսներ առաջ Մոսկուայի Զեկայի գրասենեակին մէջ հետեւեալ խօսակցութիւնը տեղի կ'ունենար :

— Զի՞ս ուզեր էք, Տաւարիչ Միքայէլօֆ, — նազանքով հարցուց Օլկա կարապետօֆ, քսան եւ հինգ տարեկան, երկայնահասակ գեղեցիկ աղջիկ մը :

— Օլկա, զո՞ւն ես, — հարցուց չեկիստ Միքայէլօֆ, — գլուխը վեր առնելով :

— Այո՛, ես եմ, քու պղտիկ Օլկան, բուրժուաչեկիստ...

— Պղտի՞կ... չէ՛յ, մէյ մը դիմացի հայելին չի նայի՞ս. եթէ Ամերիկա երթաս, սըրբաւը կ'առնեն քեզ եւ քաղաքէ քաղաք կը պատցնեն :

— Քեզ ալ ելեքտրական աթոռ կը նստեցնեն...

— Հա՞՛, հա՞՛, հա՞՛... շատ քաղաքավար ես, օր Օլկա... շատ սիրուն կ'երեւիս այսօր, պաշիկ մը տուր նայիմ...

— Հէ՛յ... այդ համբոյը ցարական էր...

— Առ քեզ պրոլետարական համբոյը մըն ալ... հա՞՛, իրաւ ես քեզի Ամերիկա պիտի զրկիմ... Բայց կեցիր մէյ մէկ վօղկա ճնկենք : Հա՞՛, այսպէս, աւելի

Համարձակ կը խօսինք, կ'երթա՞ս :

— Պատրաստ եմ... քանի՞ հազար ոռութիւն կուտաս...

— Ուզածիղ չափ. խնդիրը լուրջ է, անպատճառ գլուխ պիտի հանես :

— Կէս միլիոն մը կը բաւէ... Բայց ի՞նչ պիտի ըլլայ առաքելութիւնս :

— Ե՞րբ կընաս մեկնել :

— Անմիջապէս... բայց ի՞նչ ընելու :

— Լաւ, մտիկ լրէ, սանկ քովիկս եկուր, լոէ՛... Վօդքա մը եւս չե՞ս ուզեր... հա, այլոէս, դուն ձեռքովլդ խմէ... կենացդ...

— Համաշխարհային յեղափոխութեան կենացը, ասելով Օլկա մէկ երկու դաւաթ եւս կոնծեց : Ականջ գիր...

— Կը լոեմ, այսօր չես ածիլուեր... անպիտան մարդ :

— Բուրժուաները ամէն օր կ'ածիլուին, այստեղ պըուծարական իշխանութիւն է, մոռցա՞ր...

— Բայց մօրուքն ալ ցարական է...

— Ուրեմն երկուքին մէջտեղը կը մնամ, ոչ ամէն օր կ'ածիլուիմ, եւ ոչ ալ մօրուք...

— Հա՛, հա՛, հա՛... տափատդ ալ արդուկուած

չէ, կօշիկնե՞րդ... թո՞ւ, թո՞ւ, ցեխո՞ւ...

— Լոէ՛... լոէ զիս...

— Այո՛, պըն. չեկիստ... շարունակէ... կը Ա-

սէմ :

— Ամերիկայի մէջ սկսելով ամբողջ հայաշատ կերպներու մէջ տարածուող Ա. Ս. Ա. ի գաղանիք ներուն պիտի թափանցես եւ օրը օրին ինծի պիտի սեղեկադրես, պայմանաւ որ այնտեղի մեր ան-

ճարակ հայ բոլչեւիկները դործունէութիւնդ չիմա-նան :

— Այդ վերջին պայմանը լրացնել շատ հեշտ է, բայց Ա. Ս. Ա. ի հետ գլուխ ելեւ շատ դժուար է, եթէ ոչ անկարելի :

— Դուն ծանօթ ես անոնց...

— Հեռուէն հեռու միայն...

— Ինչ եւ իցէ, այս գիշեր կը մեկնիս Գերմանիա եւ հոնկէ կ'անցնիս Ամերիկա : Երգչուհին հանդամանքդ օդատաղործէ : Իրը երգչուհի կը մտնես Ամերիկա, իմացա՞ր :

— Կ'իմանամ, անցագիրս պատրա՞ստ է, ի՞նչ անունով...

— Օլկա Կարապէտեանց, Թիֆլիսէն... այս անունով կը ճամբորդես : Պերլին հասնելուդ պէս քեզի գերմանական անցագիր կը տըուի :

— Ո՞ւր է... ոսկիները ցնծա՛...

— Ահա պահանջած գումարիդ կէսը, մնացածը Պերլինէն կը ստանաս :

— Լաւ, հապա՞... ը՛... ը՛...

— Ի՞նչ...

— Ցարինայի մատանին, զոր ինծի նուէր ընել իսոսացած էիր...

— Վերադարձիդ...

— Խօ՞սք...

— Ցանուն լենինի...

— Համաձայն եմ... ցը՛...

— Ողջերթի կուգամ, մինչեւ կայարան... ցը...

Բաժնուեցան :

Երիտասարդ փաստաբան մը, Հայկ Կարօ, Նիւ
Եորքի դատարանական շրջանակներուն մէջ ակըն-
յայտ գերք դրաւած էր:

Պօղարեանի մահէն յետոյ, հեռաւոր ազգական
մը, իբր հանդուցեալին միակ ժառանգորդը, անոր
կտակին տրամադրութիւններէն դժողո՞ւ կտակը բե-
կանելու համար դատ բացած էր:

Պօղարեան հակառակ իր հեռաւոր ազգականը,
Սեղբակ Մօրուքեանը չսիրելուն, կոկիկ գումար
մը թողուցած էր անոր, որ միայն այդ գումարին
տոկոսէն օգտուելու իրաւունք ունէր, իր ողջու-
թեան ատեն: Անոր մահէն յետոյ այդ գումարը պի-
տի յանձնուէր Ա. Ս. Ա.ին:

Պրն. Մօրուքեան, փճացած բախտախնդիր մը,
չգոհանալով կտակին տրամադրութիւններէն, Պոս-
տընի թարձրագոյն Դատարանին մէջ դատ բացած
էր եւ կուղէր կտակը բեկանել, այն հիման վրայ թէ
Պօղարեան այդ տեսակ կտակ մը ընելու ատեն աղ-
դըւած էր Աբովեանէն եւ թէ խելքը գլուխը չէր:

Ա. Ս. Ա.ի կեղրոնական մարմինը Հայկ Կարո-
յին յանձնեց այդ դատին պաշտպանութիւնը: Փաս-
տաբան Կարօ ճարտարօրէն պաշտպանէլով շահեցաւ
դատը եւ այդ պատճառով մտերմացաւ Ա. Ս. Ա.ի
ղեկավարներուն հետ:

Փաստաբան Կարօ իր կատարած աշխատանքնե-
րուն ապաւինած Ա. Ս. Ա.ի շարքերուն միանալու
համար դիմում կատարելով յաջողեցաւ միանալ այդ
հզօր կաղմակերպութեան:

Իբր աչքառու փաստաբան եւ եռանդուն գործ

կատարող մէկը, Հայկ Կարօ կարձ ժամանակի մէջ
յաջողեցաւ նիւ Եորքի շրջանին մէջ իր ընկերներուն
համակրանքը շահէլ եւ կաղմակերպութեան գործե-
րուն մէջ գործօն դեր ստանձնել:

Փաստաբան ասպետին միակ թերութիւնը իդա-
կան սեռին հանդէպ իր յայտնի թուլութիւնն էր:
Զոյդ մը սիրուն աչքեր, հրաւիրող ժպիտ մը, քնքոյշ
նապանք մը (Ճիւլիչ) բաւական էին զայն գլխէ հա-
նելու համար: Սակայն պէտք է խոստովանիլ որ
փաստաբան Կարօ, մի քանի անդամներ չարաչար
տուժելէ յետոյ, իր կարելին ի գործ դրած էր, իր
այդ թերութիւնը դարմանելու համար: Բայց ի
զուր, անոր կամքին այդ մասը կաւէ շինուած էր.
Փոքրիկ հպում մը, եւ ան կը փշրուէր, փոշիի վե-
րածուելով:

Յանցանքը միայն Հայկ Կարոյինը չէր: Աղուո-
րիկ օրիսրդներ եւ տիկիններ իրարու հետ կը մրցէին
անոր բարեկամութիւնը շահէլու համար: Ինչո՞ւ
որովհետեւ փաստաբանը թէ՛ հարուստ էր եւ թէ՛
դեղադէմ մէկը: Այս երկու յատկութիւնները ունե-
ցող երիտասարդ մը ախ ու վախով չանցներ իր ժա-
մերը, այլ ընդհակառակը Քէյֆով կ'անցնին անոր օ-
րերը: Այնպէս որ նիւ Եորքի հայլայփ դասակարգին
սիրելին եղած էր, երիտասարդ փաստաբանը:

Օր մը, կովկասահայ ընտանիքի մը մէջ, Օլկա
Կարապետեանցին հետ ծանօթացաւ պրն. Կարօ եւ
խենթի պէս սիրահարուեցաւ անոր:

Հետզհետէ անոնց յարարերութիւնները աւելի
մտերմական դարձան: Ճարպիկ երդչուհին կարոյի
թոյլ կամքին օգտուելով իր տուած իւրաքանչիւր
համբոյրին փոխարէն անկէ կորզեց այնպիսի դադտ-

նիքներ, որոնց իւրացումին համար ամէն բան զո՞ւ հելու պատրաստ էր, Մոսկուայի իր տէրերուն զո՞ւ հացում տալու համար։ Օլկա այս բաները կ'ընէր առանց դոյդն ինչ կասկած արթնցնելու։ Որովհետեւ ինքինքը իրը թունդ ազգասէր եւ կծու միապետական ցոյց կուտար, մինչեւ անդամ պատրաստակա- մութիւն ցոյց տալով Ա. Ս. Ա.ի կանանց խումբե- րուն անդամակցելու։

Օլկա Կարապետեանց կ'երգէր հայ հանդէսնե- րուն մէջ եւ յաճախ կ'օժանդակէր Ա. Ս. Ա.ի կա- նանց մասնաձիւղերու ձեռնարկներուն։

Իրիկուն մը Ռիթղ հօթէլին մէջ Օլկա Կարա- պետեանց եւ փաստաբան Կարօ առանձին կը ճա- շէին։ Փաստաբանը մտահոդ կ'երեւէր։

— Ինչո՞ւ տրտում ես, սիրելիս, — հարցուց Օլկա քնքուչօրէն ժողովով։

— Ա՛, ոչի՞նչ, զործերս լաւ չեն ընթանար՝ պատասխանեց փաստաբանը եւ սիկառ մը վառելու սկսաւ ծխել։

— Դատաւորները կրնաս խարել, բայց կի՞ն մի խարելու չափ ճարպիկ չես, սիրելիս…

— Դարձեա՞լ սկսար կասկածիլ…

— Ո՞չ, բայց ինչո՞ւ տրտում ես…

— Տասը օրուայ համար քեղմէ պիտի բաժնը ուիմ…

— Ա՞յդ է պատճառը… ո՞ւր, բարի ճանա- պարհ։

— Պէլիկ…

— Պոստնի մօ՞տ։

— Այս։

— Ինչո՞ւ, մի՞թէ…

— Ո՞չ, գործով… բայց ի՞նչպէս պիտի բաժ- նը կմ, Օլկա'…

— Ի՞նչ տեսակ գործ է, որ տասը օրուայ բա- ցակայութիւնդ կը պահանջէ. դարձեալ դա՞տ կայ։

— Ո՞չ, Պատգամաւորական ժողով ունինք։

— Զիս ալ հետդ տար, ի՞նչ կ'ըլլայ… մի՛ վախ- նար, քեղի բեռ չեմ ըլլար…

— Անկարելի է. Ես ամբողջ օրը, յաճախ գիշեր- ները մինչեւ ուշ ատեն ժողովով զբաղած կ'ըլլամ։

— Վնասն ո՞ւր է. Ես ալ լաւ մը կը պատիմ. Կ'ըսեն թէ Պէլիկ սքանչելի ամարանոց տեղ է։ Բայց դուն միշտ կը փափաքէիր, որ միասին ամարանոց մը երթայինք։

— Բայց դուն կը մերժէիր։

— Եթէ միտքս փոխեցի, այն ատեն ի՞նչ կ'ը- սես. գիտե՞ս, զորիները միայն միտքերնին չեն փո- խեր, ու ես զորի չեմ…

— Քաւ լիցի… իրաւ կ'երթա՞ս…

— Աղնիւ խօսք… պատրաստ եմ… քու սիրոյդ համար… ա՞խ, Հայկ, վերջերս ես ալ… ո՞հ… Ես ալ… ըսելով բոնեց Կարոյին ձեռքը եւ իր գոր- ալորիկ դլուխը ծռելով գետինը նայեցաւ։

— Վերջապէ՞ս… ա՞խ, Օլկա', վերջապէս դուն ալ տեսար լոյսը, դուն յաջողեցար կարդալ սիրոս, ո՞ր միմիայն քեղ համար կը տրովէ։ Վաղը կէսօրէ Ետք կը մեկնիմ, պատրաստուէ, միասին կ'երթանք։

— Պատրաստ եմ, ա՞խ, սիրելիս, միասին, մի- ասին պիտի ապրինք, ամբողջ տասը օր…

— Եւ ատար գիշեր, — ինքնիրեն խօսեցաւ փաս-

տարան Կարօ, եւ ուրախ չետքերով, — Օլկա, եր- թանք, ուշ է։

Մեկնեցան՝ թեւանցուկ։

Օլկա կարապետեանց, այլ անունով մեզի ծանօթ կարապետօֆն էր, Մոսկուայի լրատուն, լրտեսուհին։ Ասոր տուած ծածկագիր հեռագրէն իմացած էին Ա. Ս. Ա. ի գաղտնի որոշումը, Մոսկուայի առաջնորդները։

Գիշեր մը Օլկա եւ Հայկ Կարօ, ծովեզերքին մօտ ամայի ժայռի մը վրայ նստած կը խօսէին։ Լուսինը կը փայլէր երկինքէն կախուած ջահի մը պէս։ Ալիքները ծփալով կը փշրուէին ծովեզերեայ ապառաժներուն վրայ, փրխուրի վերածուելով։ Ծովը կը բռուրէր, եւ գիշերը դիւթիչ էր։

— Ուրիշ ի՞նչ որոշումներ տուիք, — հարցուց Օլկա, իր գլուխը հանդէեցնելով կարոյի ուսին վըրայ։

— Ուրիշ ոչինչ, — պատասխանեց Կարօ։

— Քանի՞ հոգի պիտի մեկնին։

— Երեք։

— Ո՞վեր։

— Արովեան, բժ. Լուսինեան եւ Լեւոն Արմէն։

— Գիւտին տէ՞րը։

— Այո՛։

— Երիտասա՞րդ է…

— Ինձի տարեկից։

— Սիրուն տաղամա՞րդ է։

— Բաւակա՞ն… բայց ըսէ, սիրելիս, ե՞րբ պիտի ամուսնանանք։

— Մի՞թէ անհրաժեշտ է որ ամուսնանանք։

— Անպատճառ, երբ զիրար կը սիրենք. այլեւս ուրիշ ի՞նչ արգելք կը մնայ… մինչեւ ե՞րբ, Օլկա, ըսելով զրկեց զայն եւ համբուրեց։

— Կը բաւէ, Հայկ, հիմա մեզ տեսնող կ'ըլլայ։
— Ո՛չ, հոս մարդ չկայ, — ըսելով չորս կողմը նայեցաւ ու ոչինչ տեսաւ։

Սակայն եթէ երկու քայլ անդին գտնուող խոչոր քարին ետեւը նայելու ըլլար, հոն պիտի տեսնէր կռնակին վրայ պառկած աղջեկ մը, որ լուսինը կը դիտէր։

— Ես, ամուսնութեան մէջ վտանդ կը նշմարեմ, Հայկ, սի՞րելիս, — խօսեցաւ Օլկա, փիլիսոփայի հովեր առնելով, — այսպէս, իր սիրահարներ, աւելի երջանիկ ենք, եթէ ամուսնանանք, ո՛հ, ամուսնացողները շուտ կը պաղին… կը ձանձրանան եւ…

— Բայց ոչ ամէնքը… պատասխան տուր, ե՞րբ պիտի ամուսնանանք։

— Օ՛, մէկ երկու ամիսէն… թերեւս…

— Ինչո՞ւ թերեւս…

— Բայց չէ որ Ա. Ս. Ա. ին կը պատկանիս… եթէ ձեր պատուիրակութիւնը յաջողի, այդ պարագային կը զինուորագրուիս գուն ալ… խորհե՞ր եւ այդ ուղղութեամբ։

— Օլկա՛, միշտ կը խուսափիս, դժուարութիւններ յարուցանելով, ինչո՞ւ այդքան հեռուները կ'երթաս։ Մի՞թէ զիս չես սիրեր։

— Այդպէս մի՛ ըսեր, Հայկ… տես ինչպէ՞ս աղուոր է լուսնկան… որքա՞ն անուշօրէն կը փչէ զեփիւուր… բանաստեղծական գիշեր մը… սիրելու եւ սիրուելու համար… կէս ժամ կ'ընէ որ դու զիս չհամբուրեցիր, չար տղայ…

Հայկ Կարօ մոռցաւ իր ըսելիքը, մեղրամոմի պէս հալեցաւ Օլկայի հրաշունչ խօսքերուն առջեւ։

— Օլկա՛, հրեշտակս, ըսելով, — գրկեց ու

նիքներ, որոնց իւրացումին համար ամէն բան զուշելու պատրաստ էր, Մոսկուայի իր տէրերուն գոհացում տալու համար: Օլկա այս բաները կ'ընէր առանց դոյզն ինչ կասկած արթնցնելու: Որովհետեւ ինքինքը իրը թունդ ազգաւէր եւ կծու միապետական ցոյց կուտար, մինչեւ անդամ պատրաստակամութիւն ցոյց տալով Ա. Ա. ի կանանց խումբերուն անդամակցելու:

Օլկա Կարապետեանց կ'երդէր հայ հանդէսներուն մէջ եւ յաճախ կ'օժանդակէր Ա. Ա. ի կանանց մասնաճիւղերուն ձեռնարկներուն:

Իրիկուն մը Ռիթղ հօթէլին մէջ Օլկա Կարապետեանց եւ փաստարան կարօ առանձին կը ճաշին: Փաստաբանը մտահող կ'երեւէր:

— Ինչո՞ւ տրտում ես, սիրելիս, — հարցուց Օլկա քնքուչօրէն ժողովով:

— Ա՛, ոչի՞նչ, դորձերս լաւ չեն ընթանար, — պատասխանեց փաստարանը եւ սիրառ մը վառելով սկսաւ ծխել:

— Դատաւորները կրնաս խաբել, բայց կին մը իւաբելու չափ ճարպիկ չես, սիրելիս...

— Դարձեա՞լ սկսար կասկածիլ...

— Ո՛չ, բայց ինչո՞ւ տրտում ես...

— Տասը օրուայ համար քեղմէ պիտի բաժնը— իմ...

— Ա՞յդ է պատճառը... ո՞ւր, բարի ճանաւրակ:

— Պէլիլ...

— Պոստընի մօ՞տ:

— Այո:

— Ինչո՞ւ, մի՞թէ...

— Ո՛չ, գործով... բայց ի՞նչպէս պիտի բաժնը լուիմ, Օլկա'...

— Ի՞նչ տեսակ գործ է, որ տասը օրուայ բացակայութիւնը կը պահանջէ. գարձեալ դաշտ կայ:

— Ո՛չ, Պատգամաւորական ժողով ունինք:

— Զիս ալ հետդ տար, ի՞նչ կ'ըլլայ... մի՞ վախնար, քեզի բռու չեմ ըլլար...

— Անկարելի է. ես ամբողջ օրը, յաճախ գիշերները մինչեւ ուշ ատեն ժողովով զբաղած կ'ըլլամ:

— Վնասն ո՞ւր է. ես ալ լաւ մը կը պատիմ. կ'ըսեն թէ Պէլիլ սքանչելի ամարանոց տեղ է: Բայց դուն միշտ կը փափաքէիր, որ միասին ամարանոց մը երթայինք:

— Բայց դուն կը մերժէիր:

— Եթէ միտքս փոխեցի, այն ատեն ի՞նչ կ'ըլլասես. գիտե՞ս, ջորիները միայն միտքերնին չեն փոխեր, ու ես ջորի չեմ...

— Քաւ լիցի... իրաւ կ'երթա՞ս...

— Աղնիւ խօսք... պատրաստ եմ... քու սիրոյդ համար... ա՞խ, Հայկ, վերջերս ես ալ... ո՞չ... ես ալ... ըսկով բռնեց կարոյին ձեռքը եւ իր գողալրիկ գլուխը ծռելով գետինը նայեցաւ:

— Վերջապէ՞ս... ա՞խ, Օլկա', վերջապէս դուն ալ տեսար լոյսը, դուն յաջողեցար կարդալ սիրտս, որ միմիայն քեզ համար կը տրոփէ: Վաղը կէսօրէ ետք կը մեկնիմ, պատրաստուէ, միասին կ'երթանք:

— Պատրաստ եմ, ա՞խ, սիրելիս, միասին, միասին պիտի ապրինք, ամբողջ տասը օր...

— Եւ տասը գիշեր, — ինքնիրեն խօսեցաւ փաստարան կարօ, եւ ուրախ չեշտերով, — Օլկա, երթանք, ուշ է:

Մեկնեցան՝ թեւանցուկ:

կուշտ մը համբուրեց անոր շրթները կարմիր, աչքերը՝ սեւ եւ աղուոր, այտերը՝ կարմրուն, վիզը՝ սպիտակ, կարապի վիզին պէս ողորկ ու երկար...
Օլկա յիշեց չեկիստ Միքայէլօֆի համբոյրները
եւ սարսուաց :

— Կը բաւէ, Հայկ, մի խենթենար... օ՛, շատ ուշ է, երթանք, — ըսելով Օլկա ինքվինքը աղատեց կարոյի բաղուկներէն եւ ոտքի ելաւ:

Թեւանցուկ քալեցին, մինչ ժայռին ետեւէն դեստի կին մը գլուխը բարձրացուց եւ նայեցաւ անոնց ետեւէն, ու երբ անոնք կորսուեցան, ինքնիրեն խօսեցաւ.

— Մահուան վճիռդ ստորագրեցիր ձեռքերովդ, ով դու թուլամորթ էրիկ մարդ...

Այսպէս ըսելով բոռնցքը շարժեց օդին մէջ եւ մեկնեցաւ:

Ո՞վ էր այդ գեռատի կինը:

Լ.

Երկու ժամ վերջը հեռաղիր մը յանձնեցին բժ. Լուսինեանին, որ իր երկու ընկերներուն հետ նիւ եռք զացած էր, մի քանի օրէն մեկնելու համար եւրոպա:

Այդ զիշեր Օլկայի եւ փաստաբան կարոյի խօսկցութիւնը լսողը Սաթենիկն էր, որ իր քաղած նին, ծածկագիր հեռագրով:

Շաբաթ մը վերջը փաստաբան Հայկ կարոյին անչնչացած դիակը կը հանէին Հըտուն գետին պըդ-տոր ջուրերէն:

Անշուք թաղում մը ունեցաւ մատնիչը, որ կնոջ

մը նազանքին եւ համբոյրներուն զոհն էր : Դադաղին հետեւող սպաւորներուն մէջ Օլկայի բացակայութիւնը նշմարող չեղաւ, բացի Սաթենիկէն, որ յատկապէս ներկայ եղաւ թաղումին :

ԼԱ.

Յուլիս չորսին անդրատլանտեան Ճուփիթը Հակայ նաւը ճամբայ ելաւ Նիւ Եորքէն դէպի Եւրոպատի կիսականէն երկու օր վերջը ճամբայ կ'ելլէր նաւը, որուն մեքենաներէն մին անակնկալ կերպով խանգարուած էր, վերջին պահուն որ նաւը ճամբայ պիտի ելլէր : Հակայ նաւը խճողուած էր բազմաթիւ ճամբորդներով : Ա. կարգի ճամբորդներուն մէջ Հայ պատուելի մը եւ իր գեղանի դուստրը աչքի կը զարնէին :

Զգուշութեամբ անոնց նայող մէկը, այդ գեղանի աղջկան դէմքին վրայ պիտի ճանչնար Օլկա Կարապետեանցին ծակող աչքերը, որոնք կաթիւ մը արցունք չթափեցին Հայկ կարոյի մահուան վրայ :

Պատուելին, յիսունը անց, աղպղպեղ մազերով, փոքրիկ պեկներով եւ կիսամօրուսով գիրուկ մարդ մըն էր, ճարպոտ այտերով եւ մանր աչքերով : Պատուելին ինքպինքը իրը վերապատիւ Սարգիսեան ներկայացուցած էր, բժ. Լուսինեանին, որուն՝ իր ընկերներուն հետ հայերէն խօսակցութիւնը լսելով, ինքպինքը ծանօթացուցած էր, այսպէս խօսելով —

— Ներողութիւն պարոն, Հայերէն խօսակցութիւննիդ իմացայ, քիչ առաջ, փնջինքս ծանօթացնեմ ձեզի . Վերապատիւ Սարգիսեան, Ֆրէկնոյին, ես եւ աղջիկս Եւրոպա կը մեկնինք եռամսեայ արձակուրդով : Շատ առանձին կը զգանք, ծանօթ-

ներ չունինք. Ես եւ աղջիկս միշտ մեր ցեղակիցներուն հետ յարաբերութիւն ընելէ հաճոյք կը զգանք:

— Ուրախ եմ, ձեզի հետ ծանօթանալուս համար, պատուելի Սարդիսեան, — խօսեցաւ բժ. Լուսինեան, անոր ձեռքը թօթուելով, — ես բժ. Լուսինեանն եմ, Պէլլիէն:

— 0', ձեր անունը յաճախ լսած եմ. կը կարծեմ թէ անդամ մըն ալ ֆրէզնօ այցելեցիք:

— Տաւ կը յիշեմ, շատ փոխուեր էք, բայց կը լսնդրեմ, ծանօթացէք, աղջիկս է, օր. Արփինէ Սարդիսեան. Արփինէ, ծանօթացիր բժ. Լուսինեանին հետ:

— Ընթրիքին ձեր սեղանը կրնա՞նք նստիլ. ձեր ընկերներուն հետ ալ կը ծանօթանանք:

— Ամենայն սիրով, ինչո՞ւ չէ:

— Շատ լաւ, ցտեսութի՛ւն, բժ. Լուսինեան, եւ եթէ Տէրը կամի...

— Կը յուսամ թէ...

— Այս', այս', եթէ Տէրը կամի, օրհնեալ է ժեր Տէրը. առանց Անոր կամքին տերեւ մը չի շարժիր: Արփինէ, շատ պաղ է, չմսիս, ուսիդ վրայ շալ մը ձգէ... ցտեսութիւն բժիշկ...

ԼԲ.

Երկու օր վերջը Լուսինեան եւ Արովեան իրենց իունին մէջ նստած. կը խօսէին: Լեւոն Արմէն կը բացակայէր:

— Արովեան, — խօսեցաւ բժիշկը, իր ծխամոր-մը քաշելով, — այդ բարի ծաղիկը պատուելի չի

նմանիր: Վերջի պէս գօրաւոր է. այս առաւօտուն նաւուն մարդարանին մէջ իրեն հանդիպեցայ, մարդանք ըրած պահուն, ծանր երկաթներ կը վերցնէր, կատարեալ ըմբիչ է:

— Ես անոր կարեւորութիւն տուած չունիմ, բայց աղջիկը եաման բան է, Լեւոնին օձիքին կպածէ եւ տղան վայրկեան մը առանձին չի թողուր, միշտ միասին են: Երկու անդամ Լեւոնը զգուշացուցի, որ այդքան չըտնուի հետը:

— Բայց ո՞ւր է Լեւոնը, այս պահուն, գիշեր է եւ տախտակամածը շատ վտանգաւոր է, սաստիկ փոթորիկ կայ:

— Զեմ գիտեր, բայց քառորդ ժամ առաջ տախտակամածին վրայ երկուքը միասին ալիքները կը դիտէին:

— Այս փոթորիկի՞ն, երթամ վար կանչեմ զինքը, ձեռք մը թուղթ խաղանք:

Այսպէս խօսելով, բժ. Լուսինեան իր վերակուն հագաւ եւ տախտակամածը ելաւ, Լեւոնը փրկութը կուելու համար: Երկար վնասուսուքէ վերջ նաւուն ցուուկին կողմը նշանարեց Արփինէն եւ Լեւոնը, որոնք քով քովի կանդնած ծովը կը դիտէին:

Մարդ մարդասանկ չկար, հովը սաստիկ կը փըչը, մինչ նաւը օրօրուելով կ'անցնէր կատաղի ալիքներուն վրայէն, փրփրալից եռանկիւնածեւ երիզ մը ձգելով իր ետեւ:

Բժ. Լուսինեան ուղեց լրտեսել գանոնք: Ուստի զաղտաղողի մօտեցաւ անոնց եւ անկիւն մը կծկուեցաւ: Արովեանին խօսքերը բժիշկին սրտին մէջ կասկածի սերմեր ցանած էին: Մի՞թէ Արփինէն եւ անոր ենթաղեալ հայրը, պատուելին, լրտեսներ, կամ

ահաբեկիչներ էին : Ո՞վ գիտէ ըսելով . . . թժ . Լու-
սինեան ականջ դրաւ :

— Ինչո՞ւ Եւրոպա կ'երթաք պրն . Արմէն, —
Հարցուց , Արփինէ , իր այտերը քսելով Լեւոնին աղ-
ոսոր գանգուրներուն :

— Ուսանելու համար , — պատասխանեց Լեւոն :

— Ուսանե՞լու . . . Ամերիկայի մէջ դպրոցն է՞ր
պակաս . . .

— Շա՞տ , բայց ես մասնագիտութեան հետեւող
մըն եմ , եւրոպական հաստատութիւններուն մէջ
մէկ տարի սքած (ուսում) պիտի ընեմ :

— Գուցէ Փրանսուհիի մը սիրահարուիք . Փա-
րի՞զ կ'երթաք :

— Ո՞չ , Լոնտոն :

— Ա՛ , ուրեմն անդլուհիի մը , կարմրուն այ-
տերով անդլուհիի մը հետ , թերեւս . . .

— Ո՞չ , ես հայու հետ ամուսնանալ կ'ուզեմ . . .

— Որքա՞ն բախտաւոր պիտի ըլլայ այն աղջի-
կը , որքա՞ն երջանիկ . . . որովհետեւ ձեզի պէս չնոր-
հալի երիտասարդ մը , շատ հաղուազիւտ է . . . մա-
նաւանդ այս օրերուն :

— Ա՛ , օրիորդ Սարգիսեան , կը չափազանցէք
. . .

— Ամենեւին , մանաւանդ որ օդաչու էնժիներ
ալ էք . . . իրա՞ւ , ես սաւառնակներուն մասին շատ
կը սիրեմ լսել : Ի՞նչպէս կը թռչի , այդքան ծանր
թիւնը այնքան զօրաւոր ոյժ ունի :

— Սաւառնակին շարժիչ մեքենան այնքան ա-
րագ կը դառնայ որ կը յաղթէ ձղողութեան յարու-

— Հապա եթէ մեքենան խանգարուի . . .

— Այն ատեն սաւառնակը վար կ'իյնայ . . .

— Այդ ուղղութեամբ ուեւէ աշխատանք կատա-
րա՞ծ էք , օրինակի համար , կարելի չէ՞ , որ միջոց
մը գանէք , օդին մէջ ճախրող սաւառնակին մեքենան
խանգարելու համար . . .

Լեւոն Արմէն չուզեց այդ ուղղութեամբ խօսիլ
եւ նիւթը փոխել փորձեց :

— Բայց դուք ո՞ւր կ'երթաք , օր . Սարգիսեան :

— Արփինէ կոչեցէք զիս պրն . Արմէն , մենք
ծանօթներ ենք եւ թերեւս ալ արդէն բարեկամներ
. . . այդպէս չէ՞ . . .

— Եթէ փափաքելի էր ձեզ համար . . . ինչո՞ւ
չէ . . .

— Շնորհակալ եմ , Լեւոն . . . Ա՛ , ներողութիւն ,
թոյլ կուտա՞ք . . .

— Ուեւէ անզատեհութիւն չեմ տեսներ . . .

— Լեւո՞ն . . .

— Ի՞նչ է , Արփինէ . . .

— Եկուր քչիկ մըն ալ անդին երթանք . . . ճիշդ
ցոուկին վրայ կանգնինք . . . եւ նայինք վարը , վա-
րը . . . ուր նաւը կը ձեղքէ կապոյտ ջուրերը . . .

Ճիշդ այդ միջոցին , որ երկու խօսակիցները
սկսան մօտենալ նաւուն ցոուկին , երկու ոտից ցգը-
լուխ փաթթուած մարդիկ եկան եւ թժ . Լուսինեանին
պահութած անկիւնին քով կանդ առին :

— Վերջապէս թակարդը ճգեցինք զայն , Սաք-
քօ , — խօսեցաւ անծանօթներէն մին , — յարմար ա-
ռիթ է , օգտուինք այս առիթէն :

— Վստա՞հ ես , որ մարդ չի տեսներ մեզ , —
Հարցուց անոր ընկերը :

— Ո՞չ, ես դիմացի դրան մէջ կը սպասեմ, եթէ
եկող ըլլայ, կը սուլեմ, մի վախնար...

— Ո՞ւր է դրամը:

— Աշաւասի՛կ, հինգ հարիւր տոլար, մնացա-
ծը գործդ լրացնելէն վերջը կը ստանաս:

— Տուր նայիմ. ինչպէ՞ս կ'ուզես որ ընեմ. գըլ-
իի՞ն զարնեմ, եթէ ոչ ծովը հրեմ զինքը...

— Լաւ է, որ հրելով ծովը ձգես զինքը: Անմի-
ջապէս որ երիտասարդը ծովը իյնայ, դուն հեռա-
ցիր: Օրիորդը դիտէ իր ընելիքը: Անիկա օգնու-
թի՛ւն, օդնութի՛ւն պիտի աղաղակէ, մնացածը
հեշտ է:

— Լա՞ւ, — ըսելով, Սաքըօ կոչուած անծանօ-
թը, որ գուցէ նաւաստի մըն էր, գաղտագողի մօ-
տենալ փորձեց, դէպի իրեն ցոյց արուած կողմը,
մինչ իր խօսակիցը քաշուեցաւ դէպի տախտակամա-
ծին գուռը:

Բժ. Լուսինեան, գաւադրութեան տեղեկացած
ըլլալով, անհամբեր ոտքի ելաւ եւ բարձրածայն
պոռաց.

— Լեւո՞ն, լեւո՞ն... ո՞ւր ես... Արովեանը եւ
ես քեզ կը փնտունք... Արովեան հոս եկուր, գտայ
լեւոնը...

Անծանօթը, որուն «Սաքըօ» ըսելով խօսած էր
իր ընկերը, յանկարծակիի եկաւ եւ ետ դարձաւ,
կորսուելով դրան մէջ:

Բժ. Լուսինեան լեւոնին քով հասաւ եւ հօր մը
գուրգուրանքով խօսեցաւ անոր.

— Լեւո՞ն, որդի, այսպիսի փոթորկալից գիշեր
մը նաւուն ցոռուկին վրայ կանգնելը շատ վտանգա-
ւոր է, Արովեանը մեզի կը սպասէ, երթանք:

Յետոյ օրիորդին ուղելով իր խօսքերը...—

— Դո՞ւք ալ, օր. Սարգիսեան... հիմա ձեր ծե-
րունի հայրը կը մտահոգուի, դացէք եւ զուարճա-
ցուցէք զինքը, առանձին թող չմնայ:

— Դուք դացէք, ես քչիկ մը հոս պիտի նստիմ,

— ըսելով, Արիինէ նստարանի մը վրայ նստեցաւ:

Բժ. Լուսինեան եւ լեւոն Արմէն օրիորդին դի-
շեր բարի մաղթելով թեւանցուկ քալեցին:

— Արիթը փախցուցինք, — ինքնիրեն մոլտաց
օր. Սարգիսեան, որ Օլկա Կարապետօֆն էր, — Ա-
լիքէկովը պիտի կատղի... հա՛, հա՛, հա՛... Թե-
րեւս աւելի լաւ եղաւ, որ չյաջողեցանք...

ԼԳ.

Բժ. Լուսինեան լեւոն Արմէնին հետ գնաց Ա-
րովեանը գտնելու:

— Արովեան, գիտե՞ս ուր գտայ լեւոնը, — խօ-
սեցաւ բժ. Լուսինեան, ներս մտնելուն պէս:

— Ո՞ւր:

— Նաւուն ցոռուկին վրայ, միս մինակ, օր.
Սարգիսեանին հետ... հա՛, հա՛, հա՛...

— Ինչո՞ւ կը ինդաս, սիրելի բժիշկ, մի՞թէ
յանցանք է... միջամտեց լեւոն, քիչ մը սրտնեղած:

— Ամենեւի՞ն... բայց եթէ իմ դիտցածս լսես,
պիտի զարմանաս:

— Ի՞նչ պատահեցաւ, որ... դիտել տուաւ Ա-
րովեան:

— Հիմա կը պատմեմ... բայց քչիկ մը սպասէ,
բայց, — լեւոն Արմէնին դառնալով, — ի՞նչ նիւթե-
րու մասին կը խօսէիք:

— Զանազան նիւթերու մասին խօսեցանք. օրի-

որդը բաւական զարգացած մէկն է, շատ կը հետաքսրքուէր, սաւառնակներով...

— Հըմ... ոեւէ յայտնութիւն ըրե՞ր...

— Ո՞չ, մի քանի անդամ խօսք բացաւ, ես խօսկցութիւնը փոխեցի, ճիշդ այդ ատեն դուն պոռացիր:

— Լաւ որ պոռացի:

— Ինչո՞ւ...

— Որովհետեւ եթէ վայրկեան մըն ալ ուշանայի... դուն այժմ ձուկերուն կեր եղած պիտի ըլլայիր, — ըսելով թժ. կուսինեան անոնց պատմեց քիչ առաջ պատահածը:

Արովեան եւ կեւոն Արմէն ապշահար մնացին, իրարու երես նայելով:

— Ձեզի չըսի՞՝, որ այդ մարդը պատուելի չէ, — խօսեցաւ թժ. կուսինեան:

— Լրտեսներ, դաւադիրներ են, անպատճառ, դիտել տուաւ Արովեան եւ սկսաւ իր մօրուքը շոյլ, — նաւապետին իմացնե՞նք...

— Ի՞նչ օգուտ. ինչպէ՞ս պիտի փաստենք, լաւ բենց վրայ:

Մինչ այդ՝ ձուփիթը նաւը կը մօտենար անդիմական ծովեղերքին:

լԴ.

— Առեթը փախցուցինք, Օլկա՛, — խօսեցաւ Ալիկնով, այլ անունով պատուելի Սարդիսիան, երբ Օլկա հեւասպառ անոր խուցը հասաւ:

— Յաւալի է, — պատասխանեց Օլկա, — թեթեւ չեշտերով, մեր ծրագիրը վիժեցաւ:

— Ո՞ւրկէ բուսաւ այդ նզովից արմատը, վերջին պահուն, — աւելցուց Ալիրէկով:

— Ուրախ եմ, որ այդպէս եղաւ, — պատասխանեց Օլկա Կարապետօֆ, խորունկ հառաչելով:

— Օլկա՛..., — պոռաց Ալիրէկով... մի՞թէ...

— Ո՞հ, դարձեա՞լ սպառնալիք... բո՞ւհ, ես ձանձրացայ այս անտանելի կեանքէն, կեղծիք, խարէութիւն, դաւադրութիւն, ինչո՞ւ... յանուն համաշխարհային յեղափոխութեա՞ն... երբ մեր հայրենիքը շլթայակապ կը հեծէ զերութեան մէջ, երբ մեր հազարաւոր ազգակիցները պատառ մը հացի համար երկիրէ երկիր կը թափախին, մենք ելեր համաշխարհային յեղափոխութիւն կը հետապնդենք... ամօ՞թ, հազար ամօ՞թ... լսէ, ի՞նչ պիտի ըլլայ մեր վիճակը, եթէ երբեք թժ. կուսինեան լսեց Սաքքոյի հետ քու ունեցած խօսակցութիւնը... հիմա կը ձերբակալն մեզ... եւ...

— Զեմ կարծեր, որ լսեց... բայց...

— Բայց ի՞նչ...

— Զեմ գիտեր... Օլկա՛, ես ալ ձանձրացայ այս կեանքէն. խօսածներդ ձշմարիտ են...

— Ուրեմն...

— ...

— Պատասխա՛ն տուր... — պոռաց Օլկա:

— Վայրկեան մը սպասէ, ծրագիրս պարզեմ... Գնա թժ. կուսինեանը գտիր եւ ներողութիւն խընդուրէ, պատմէ իրեն ամէն բան. եւ զգուշացուր զիւրենք ապագային ըլլալիք ձեռնարկներու մասին: Վստահ եմ, որ աղնուօրէն պիտի ներէ մեզի...

— Լա՞ւ, բայց եթէ մերոնք իմանան...
— Թող իմանան, կ'անհետանանք... քովս բա-
ւական խոչոր գումարը մը ունիմ :
— Պատուոյ խօսք կուտա՞ս, որ այլեւս գործ
պիտի չունենաս «անոնց» հետ...
— Այսի՞նքն...
— Այսի՞նքն, անոնց որ կ'ուղին աշխարհը կար-
միր ներկել :
— Մէկ պայմանով...
— Եւ ա՞յդ...
— Պայմանաւ, որ իմս ըլլաս, Օլկա', կը սիրեմ
քեզ, Օլկա, ամուսնացիր հետս եւ մենք կը հեռա-
նանք հեռաւոր վայր մը ու կ'ասլըինք երջանիկ...
— Ո՛չ, ո՛չ, Ալիբէկով, ես քեզ չեմ սիրեմ...
Ո՛չ... ինձի հայր ըլլալու չափ տարիքոտ ես... այդ
պայմանը անկարելի է, որ ընդունիմ, ես դրամ ալ
չեմ ուզեր... Ունեցածդ քովեդ ըլլայ, զիս Փարիզ
հասցուր միայն, ես հացս կը ճարեմ:
— Օլկա', լաւ մտածէ...
— Ո՛չ, ո՛չ... անկարելի է... ես կ'երթամ բժ.
Լուսինեանին քով եւ անոնց կը պարզեմ եղելութիւ-
նը եւ կը զգուշացնեմ զանոնք:
— Ուրեմն...
— Ուրեմն, մենք պէտք է բաժնուինք... Մնաս
արով, Ալիբէկով, — ըսելով, Օլկա ոտքի ելաւ եւ
ինչ դէպի դուռը կ'ուղղուէր, հսկայ նաւը մեծ դը-
լըդուռով կանդ առաւ:
Անգլիոյ ցամաքը հասած էին: Օլկա եւ Ալիբէ-
կը իրարմէ բաժնուեցան, անդամ մըն ալ կարմիր-
երու ծառայութեան մէջ չմտնելու պայմանաւ:

Լոնտոն, պատերազմական նախարարութեան շէնքին մէջ անդլեւֆրանսական մասնագէտներու մասնակցութեամբ ժողով մը գումարուած էր : Այս ժողովին մէջ այդ երկու մէծ պետութիւններու ռազմավարական մասնագէտները Սովլիէթ Ռուսիոյ հետ հաւանական պատերազմի մը դէմ առնուելիք միջոցներու մասին խորհրդակցութիւն կը կատարէին :

Անոնց հանած եղրակացութիւնը այն եղաւ, որ
երկու մեծ պետութիւնները որոշ զիջումներով պիտի
ապահովէին եւրոպական միւս պետութիւններուն
բարեկամութիւնը։ Անգլեաֆրանսական ոյթերը լե-
հաստանին պիտի օդնէին, Գերմանիա չէկոք պիտի
մնար, Իտալիա Ռումանիոյ կողքին պիտի կռուէր,
մինչ Պալքաննեան պետութիւնները պիտի յարձակէին
Տաճկաստանի վրայ։ Պոլիս պիտի գրաւուէր եւ այդ-
պէս լայն ճակատի վրայ պիտի յարձակէին Սովետիթ
Ռուսիոյ վրայ եւ զայն պարտութեան մատնէին։

Սակայն, Դաշնակիցները այդքան ալ վստահ չեն իրենց յաջողութեան վրայ։ Որովհետեւ կարմիր բանակը հսկայ ոյժ ունէր, թէ պաշտպանուելու և թէ յարձակելու ընդունակ։

Բոլեւելիկները կատարելագործուած մեքնաներով հազարաւոր սաւառնակներու տէր դարձած էին : Դաշնակիցները ակամայ հաշուի կ'առնէին իրենց թշնամիին ոյժը եւ ըստ այնմ մանրակրկիտ ծրագիրներ կ'որոճային :

Ճիշդ այդ օրեւրուն ճռուիթը ըստ Անգլիա
հասաւ, ցամաք հանելով Ա. Ս. Ս. ի ներկայացու-
ցիչները, որոնք իրենց յանձնաբարականներուն ըլ-

նորհեւ դիւրութեամբ կրցան հաղորդակցիւ Անդլիոյ պատերազմական նախարարին հետ :

Անդլիոյ պատերազմական նախարարը, Լեւոն Արմէնին հետ երկար բարակ խօսակցելէ վերջ, համոզուեցաւ անոր ըրած բացառիկ դիւտին կարեւորութեան մասին եւ ուզեց անձամբ ականատես ըլլալ այդ դիւտի փորձին :

Առաւոտ մը կանուխ, երեք զինուորական ինքնաշարժեր կը սուրային դէպի Սէն Փօլ ամրոցը, որ կը գտնուէր Լոնտոնէն երեսուն մղոն դէպի հիւսիս, ծովախորչի մը քով :

Պայծառ օր մըն էր, կազոյտ երկինքով. բացասիկ օր մը Անդլիոյ պէս մառախուզային երկրի մը համար :

Ժամ մը առաջ, հսկայ փոխադրակառք մը Լեւոնին մեքենան, բացի կարեւոր մասերէն, փոխադրած էր նշանակուած վայրը: Երբ ինքնաշարժերը հոն հասան, Լեւոն Արմէն իր մեքենան կարդի բերաւ եւ պատրաստուեցաւ իր փորձը կատարելու: Մի քանի քայլ անդին կը կենային Անդլիոյ պատերազմական նախարարը Լորտ Պէնթինկ եւ ուրիշ բարձրաստիճան սպաներ:

Տրուած նշանի մը վրայ օդանաւ մը բարձրացաւ մօտակայ օդակայանէն եւ սկսաւ ճախրել ծովախորշին ջուրերուն վրայ:

Բժ. Լուսինեան, Աբովեան եւ միւս սպաները հեռադիտակով կը դիտէին ճախրող օդանաւը:

Որոշուած վայրկեանին Լեւոն Արմէն իր գաղտնանկար արձակեց, սեւ կոճակ մը սեղմելով: Վարնուած թռչունի մը պէս: Վարիչը ինքզինքը փա-

բաշիւթով վար նետեց եւ ծովը ինկաւ: Փոքրիկ նաւեր ազատեցին վարիչը եւ երբ անիկա Լորտ Պէնթինկին ներկայացաւ, այսպէս խօսեցաւ:

— Օդանաւիս մեքենան անվարան կը գործէր, ամէն ինչ իր կարգին էր, ժամը ութը միշտ հինգ անցած, յանկարծ մեծ աղմուկով մեքենան դադրեցաւ գործելէ: Զայն կրկին բանեցնելու համար բոլոր փորձերս ապարդիւն անցան: Ու մենք սկսանք լոր փորձերս ապարդիւն անցան: Ուստի, ինծի եղած պատուէրին համաձայն, փարաշիւթով վար նետուեցայ, երբ արդէն սաւառնակը կ'այրէր:

Ասոր վրայ բոլորն ալ խուժեցին Լեւոնին քով եւ զայն չնորհաւորեցին: Յետոյ Լորտ Պէնթինկ, Արովեանը մէկ կողմ քաշելով, ցած ձայնով անոր ըստաւ:

— Ձեր պայմաննե՞րը, պրն. Աբովեան, այս գիւտը Նորին Վեհափառութեան պետութեան ծագուելու համար...

— Կ'ուզէ՞ք իմանալ...

— Այո՛, քանի՞ միլիոն կ'ուզէք:

— Մենք միլիոններ ապահովելու համար հոս եկած չենք, Տէր իմ...

— Ուրեմն...

— Պայմաններ ունինք, որոնք պէտք է լրացնին:

— Եւ անո՞նք...

— Հայաստանի անկախութիւնը, — խօսեցաւ Աբովեան:

— Պայմանաւ, որ կոռուիք, — դիտել տուաւ Լորտ Պէնթինկ, կտրուկ շեշտերով:

— Մենք պատրաստ ենք կոռուելու եւ արիւն թափելու մեր հայրենիքին ազատութեանը համար...

ՄԵՆՔ կ'ուղենք ապահովել նորին ՎԵհավառութեան կարավարութեան աջակցութիւնը . տուէք մեզի մարզիներ, նաւեր եւ միջոցներ, մեր բանակը շուտով կը պատրաստուի դէմի յաղթանակ քայլու համար : ՄԵՆՔ ողբութիւն չենք խնդրեր, տէր, այլ օդնութիւն . . .

— Շատ լաւ, ձեր բոլոր պայմանները դրաւոր կերպով ներկայացուցէք ինձի, մինչեւ երեք ժամ : Կէսօրէն վերջը ես նախարարապէտին կը ներկայացընեմ զանոնք: Վստահարար ձեր բոլոր պայմանները պիտի ընդունուին: Շնորհակալ եմ, պրն. Արքեան, ձեր գիւտին չնորհիւ փրկուած է Եւրոպան եւ աշխարհի քաղաքակրթութիւնը, ցտեսութիւն:

12.

Ա. Ս. Ա.ի Երեք ներկայացուցիչները հետեւեալ պայմանադրութիւնը խմբագրեցին . . .

«Հայ ցեղին ամենազօրաւոր կազմակերպութիւնը, Անիի Սեւ Ասպետները անուանեալ, իր ասպետներէն և Ասպետները անուանեալ, կը պահպառութեան Պրիթանական կառավարութեան կը տրամադրէ, պայմանաւ որ այդ կառավարութիւնը խոստանայ իրագործել Ա. Ս. Ա.ի որոշումները, որոնք են . . .

1.— Անիի Սեւ Ասպետները համազգային կազմակերպութիւնը որոշած է ձեռք ձգել Հայաստանի պատագութիւնը, հաստատելով հոն Հայկական թագաւորութիւն, անդիմական ձեւով:

2.— Ա. Ս. Ա.ի շարքերէն 50,000-նոց բանակ մը պիտի պատրաստէ:

3.— ՄԵԾՆ Բրիտանիա յանձնառու կ'ըլլայ մեզի

շարիւր միլիոնի փոխատուութիւն ընել, առանց առաջ կոսի:

4.— Կիպրոս կղզին մեզի կը տրամադրուի, ուր կը համախմբուի եւ կը մարզուի մեր բանակը:

5.— Անդիւ Փրանսական սպայակոյտ մը կը յատկացուի մեր շարքերը մարզելու համար :

6.— ՄԵԾՆ Անդիւ մեր տրամադրութեան տակ կը դնէ տասը փոխադրանաւ, երկու տրէտնօթ, տասը թորդիլահալածներ, հարիւր սաւառնակ եւ մէկ ընդծովեայ:

7.— Ա. Ս. Ա. կը ճանցուի անդիւ ական պետութենէն իրը լիազօր երկայացուցիչը ամբողջ հայ ազգին:

8.— Անդիւ կը խոստանայ մեր գիւտը գործածել միմիշյն ընդդէմ Տաճկաստանի եւ Սովիէթ Բուուիոյ:

9.— Մօտ ատենէն սկսելիք պատերազմի վերջաւորութեանը Անդիւ կը ճանչնայ Ա. Ս. Ա.ի կողմէ վերահաստատուած հայկական միասետական թագաւորութիւնը:

10.— Անդիւ յանձն կ'առնէ ապահովել մեր պահանջած սահմանները, Միջերկրականէն մինչեւ Սեւ ծով, ըստ կցուած քարտէսին:

Արովեան ժամը ճիշդ մէկին Լորտ Պէնթինկին յանձնեց այս պաշտօնագիրը:

Հետեւեալ օրն իսկ դրական պատասխան ստոցան, Ա. Ս. Ա.ի ներկայացուցիչները, որոնք ստորագրեցին անհրաժեշտ թուղթերը:

Հզօր Անդիւ Հայ երիտասարդին գիւտը իւրագընելու համար յանձն առաւ դաշնակցիւ Ա. Ս. Ա.ին

Հետ, որուն կարդախօսն էր — Օգնութիւն՝ եւ ոչ
թէ ողորմութիւն:

45.

Ամիս մը վերջը Ա. Ա. Ա. կ Ամերիկայի կեդրոնական կոմիտէն հետեւեալ ըրջաբերականը կը զբկէր իր բոլոր մասնաճիւղերուն:

«Սիրելի Ասպետներ,
Փառքի եւ յաղթանակի ժամն հնչած է : Տարի-
ներէ ի վեր մեր հետապնդած մեծագոյն իտէալին
համար կոռուելու օրը մօտեցած է : Քսանէն մինչեւ
քառասուն հինգ տարեկան բոլոր ասպետները մին-
չեւ մէկ ամիս պատրաստ ըլլալու են, շարժելու,
զէպի որոշեալ վարր:

Մասնաւոր գործիչներ շուտով կը հասնին ձեր
մօտ, բերանացի զեկուցում տալու համար: Բնկեր-
ներ, բացարձակ զաղտնապահութիւն, եւ ամուր
հաւատք: Օ՞ն, դէպի յաղթանակ... Պատրաստուե-
ցէք:

Ա. Ա. Ա. կ կեղլըոնական կոմիտէց

46.

Անիկ Սեւ Ասպետներուն ուրախութիւնը չափ եւ
սահման չունէր : Ասոնցմէ իւրաքանչիւրը իր անձ-
նական գործերը հաշուելաբդարի ենթարկելով, օր
առաջ մեկնելու կը պատրաստուիր :

Վեց շաբաթ վերջը փոխադրանաւ մը կը մեկնէր
Նիւ Եռոքէն, իր հետ տանելով Ա. Ս. Ա.ի զինուոր-
ներուն առաջին հազարեակը: Բժ. Լուսինեանն ալ
անոնց հետ էր: Քարափը խճողուած էր մեկնողնե-

ըուն պարագաներով, որոնք ուրախ զուարթ, ժըպտերես ողջերթ կը մաղթէին դացողներուն:

Ամերիկացի մը մեկնողներուն եւ ողջերթի համար եկողներուն ուրախութիւնը տեսնելով՝ մօտե-

ցաւ եւ դեռատի օրիորդի մը հարցուց —
— Ո՞ւր կ'երթան այս ճամբորդները :

— Յերուսաղէմ, — պատասխանեց աղջիկը խընդակով։

— Որքա՞ն կրօնակը ժողովուրդ էք, հայերդ,
— իսուեցաւ ամերիկացին, հաւատալով:

— Իսկապէս, մեր հաւատքը անխախտ է, — ը-
սաւ աղջիկը եւ ձեռքով համբոյրներ դրկեց իր նը-
շանածին, որ նաւուն տախտակամածէն ժպտալիր
իրեն կը նայէր:

Այսքան ծիծաղերես, հաւատքով գօտեպնդուած եւ դաղտնազահութեան առաքինութիւններով օժարւած էին, հայերը, 1950-ի աշնան:

L^p.

Ասպետ Լեւոն Արմէն անգլիացիներուն պնդումին վրայ Լոնտոն մնացած էր, շնուռելիք հաղարաւոր մեքենաներու (իր գիւտը օգտագործող) շնութեան վրայ:

Անդլիացիք կատարեալ գաղտնապահութեամբ
յառաջ կը տանէին այդ մեքենաներու շինութիւնը:
Սէն Փօլ ամբոցը հսկայ զործարանի մը վերածուե-
ցաւ:

Լեւոնին գեղեցիկ վիլա մը յատկացուցին, ուր
զինքը իշխանի մը վայել մեծարանքով կը հիւրասի-
բէին :

Պատերազմական նախարարը, Լորտ Պէնթինկ,

յաճախ Լեւոնին տեսութեան կուգար, իր աղջկան Միս էրմինի ընկերակցութեամբ:

Միս էրմին քսան տարեկան կայտառ աղջիկ մըն էր, անդիմացի աղջիկներու յատուկ կարմրտուն այտերով եւ կապոյտ աչքերով: Շատ քիչ կը խօսէր Լեւոնին հետ, որ միշտ բացատրութիւններ կուտար իր հօր, կատարուած դործին վերաբերմամբ: Բայց հեռուէն դիտող մանդամ պիտի նշմարէր անոր դէմքին այլայլումը, երբ իր ձեռքը կ'երկարէր Լեւոնին, հրաժեշտի պահուն: Ու երբ իր հայրն ու Լեւոն կը բռնուէն խօսակցութեան, Միս էրմին յափշտակութեամբ անթարթ կը նայէր Լեւոնին աչքերուն մէջ իւ հաճելի սարսուռ մը կը զգար իր ողնաշարին մէջ:

Լեւոն Արմէն իր թիկնեղ հասակով, սեւ աչքերով եւ առնականութեամբը դիւթած էր անդլուհին, որուն կոյս սիրտը լեցուած էր իրմով: Միս էրմին սիրահարուած էր Լեւոնին, որ հակառակ իր յաջողութիւններուն բնաւ մոռցած չէր Սաթենիկը, որուն հետքը կորանցուցած էր, իր վիրաւորուելն ի վեր:

Օրերը կ'անցնէին եւ Լեւոն կը պատրաստուէր Ամերիկա վերադառնալով միանալու դէպի Կիպրոս մեկնողներուն: Արովեան ամէն շաբաթ Լեւոնին կը դրէր ընդարձակ նամակներ, դայն տեղեակ պահելով պատահած բաներու մասին:

Լեւոն Արմէն շաբաթէ մը պիտի մեկնէր: Լորտ Պէնթինկ ի պատիւ իրեն հացկերոյթ մը սարքեց իր գեղեցիկ ապարանքին մէջ: Պատոյ հիւրը Լեւոնն էր:

Հացկերոյթէն յետոյ հիւրերը դոյդ զոյդ ցըրուեցան ընդարձակ պարտէղին մէջ: Լեւոն յանկարծ

ինքզինքը՝ առանձին գտաւ: Ճիշդ այդ պահուն սպառուէի մը իրեն մօտենալով ըստաւ:

— Պլին. Լեւոն Արմէնը դո՞ւք էք:

— Այո՛:

— Միս էրմին ձեղի կը սպասէ, թիւ վեց շատըրուանին քով:

— Լեւոն Արմէն ուղղուեցաւ դէպի թիւ վեց շատըրուանը, ուր նստարանի մը վրայ բազմած գտաւ Միս էրմինը:

Անդուհին Լեւոնին ձեռքը բռնելով խօսեցաւ:

— Ուրեմն շուտով պիտի մեկնի՞ք...

— Այո՛, մի քանի օրէն կը մեկնիմ:

— Ո՞ւր:

— Ամերիկա, ուր կը մնամ ատեն մը եւ յետոյ կը վերադառնամ Կիպրոս:

— Զեր զինուորներուն միանալո՞ւ համար:

— Այո՛, ա՛խ, որքա՞ն շատ կը փափաքիմ Կիպրոս հասնիլ:

— Ուրեմն Ամերիկա մնալ չէ՞ք ուզեր:

— Ոչ, ես հայրենիքիս մօտ ըլլալ կ'ուզեմ. Կ'ուզեմ չնչել այն հեշտաբոյլ գեփիւոր, որ Տաւրոս գինուորէն այն գինուորէն գուգայ Միջերկրականի սի լեռնաշղթայէն փրթելով կուգայ Միջերկրականի ալիքները շոյելու, մեր սարերուն վրայ բուսնող մանիշակներուն անուշ բուրմունքով բեռնաւորուած:

— Զինուորէն աւելի բանաստեղծի պէս կը իսուիք, երանի ձեր սիրած աղջկան:

— ...

— Ինչո՞ւ լուցիք, մի՞թէ աղջիկ մը չունիք...

— ...

— Ո՞չ... զարմանալի բան... ձեղի պէս սիրուն

Երիտասարդութիւնը համար շատ աղջիկներ պիտի խենթենային, — ըսելով՝ սկսաւ շոյել Լեւոնին ձեռքբերք։ Գաղջ հոսանք մը անցաւ Լեւոնին ողնաշարէն։ Նա ուղեց, այդ պահուն, դրկել այդ կեանքով լցուն աղջիկը եւ ըսել անոր։

— Քեղի պէս հրեշտակներու համար ալ շատ
մը երխտասարդներ պիտի խենթենային : Բայց այդ
պահուն յիշեց Սաթենիկը, որուն տուած էր իր սիր-
ուը : Ուստի լոեց եւ խորունկ հառաջեց :

- Իրաւ աղջիկ չունի՞ք, — Հարցուց իրմին:
- Ես նշանուած եմ, — պատասխանեց Լեւոն:
- Անո՞ւնը, անունը ի՞նչ է, — փսփսաց անդլու-

Հին, յուսահատի շեշտերով:

- Սաթենե՞ն

— Սա...թե...նի՞կ...ո՞հ, այս', ես այս օ-
րերս հայոց պատմութիւնը կ'ուսումնասիրէի. դուք
Սաթենիկ անունով թագուհի մը ունեցած էք, չէ՞:

— Եւ կետն անունով թաղաւոր մըն ալ, որ
թաղուած է Փարիզ, Սէն Ճոնի.

— Ճէղ է, մենք պիտի վերականգնենք լեռն վեցերորդի կորսուած դահը:

— Կը մաղթեմ, «որ դուք ըլլաք Լեւոն եօթներորդ եւ ձեր նշանածն ալ ըլլայ ձեր Սաթենիկ թագուհին, — սակայն Մարտին այս

— Տայց ինչո՞ւ կուլաք, Միս կրմին, — ըսելով
լեւոն, շշտակի անոր նայեցաւ:

— Ոչինչ... զղային նոսկա մը, անցաւ դնաց,
այժմ լւա կը զգամ, ներս չերթա՞նք:

— Երթանք, — ըսելով լեռն ոտքի ելաւ եւ իր
թեւը մատոյց անզլուհին, եւ երկուքը թեւանցուկ

Քաղաքին: Ու երբ ներս կը մտնէին, անդլուհին ամել-
ցուց. — Թող Աստուած մաղթանքս կատարէ:

10

Լառնաքայի բնակչութիւնը թափուած էր ծո-
վեղերք։ Անոնք կը դիտէին մօտեցող հսկայ նաւը,
որուն կայմէն կը ծածանէր հայկական դրոշակը։
Յոյները «զիթօ՛, զիթօ՛» պոռալով իրենց ու-
րախութիւնը կը յայտնէին, մինչ փաթթոցաւոր
թուրքեր գլուխինին շարժելով իրարու ականջին կը
փսխային։

Ու կը մօտենար գեղեցիկ նաւը, ճեղքելով Սլ-
ջերկրականի կապոյտ ջուրերը, իր հետ բերելով
Ա. Ս. Ա. ի քաջակորով ուխտեալները, որոնք կո-
ղային իրենց կորսուած դահը վերականգնելու հա-
ւատքով գոտեսկնորուած :

Ու եկան Ա. Ս. Ա.ի քաջակազմ ասպետները,
դիշերուան խաւարին պէս սեւ համազգեստներով:

Անգլիացի բարձրաստիճան պաշտօնամուր բարձր գալուստ մաղթեցին հայ զինուորներուն, որոնք տեղաւորուեցան հարիւրաւոր վրաններու մէջ: Հայ-կական արշաւախումբին առաջին գունդը հասած էր: Շուտով պիտի դային ուրիշ խմբեր, ամբողջական ցընելու համար 50,000-նոց բանակը հայկական:

Ամբողջ աշխարհը հեւ ի հեւ կը սպասէր ույս
թելիք պատերազմին, որ ուեւ ատեն կը նար պայ-
թիւ: Եւրոպան երկու կողմէի բաժնուած էր. մէկ
կողմէն բոլշեվիդը իր սարսափելի կարմիր բանա-
կով, միւս կողմէն՝ եւրոպական քաղաքակրթութիւ-
նը իր բոլոր ուժերով: Շուտով պիտի բաղխէին այդ

Երկու հզօր ուժերը եւ պիտի վճռուէր աշխարհի ապագան, նաեւ հայոց ապագան:

Ո՞վ պիտի տանէր յաղթանակը...

ԱԱ.

Փարիզ գումարուած միջաշնակից վեհաժողովը կ'որոշէր դաշնակից պետութիւններուն բոնելիք ընթացքը, պատերազմի պարագային:

Լեհերը եւ ոռումանացիները պիտի դիմադրէին ոռուսական առաջին գրոհին: Անզլեւֆրանսական ուժեր պիտի օդնէին անոնց: Յունաստան, Եռլուլավիա, Պուլկարիա եւ Իտալիա պիտի յարձակէին բոլեւիկներուն զինակից թուրքիոյ վրայ եւ պիտի խոռնէին դէպի Պոլիս եւ իդմիր: Ռուսաստան պիտի առնուէր օդակի մէջ եւ աստիճանաբար պիտի նեղնար այդ օդակը, մինչեւ որ խեղզամահ ընէր Հիւսիսային կարմիր ներկուած յաղթանդամ արջը:

ԱԲ.

Վերջապէս պայմեցաւ տարիներէ ի վեր դարբնը հնոցը, ժայթքեցաւ ահեղ փոթորիկը մեծադղորդ վայնասունով, բոնկեցաւ հրդեհը լավլիզելու համար աշխարհը:

Բայց ինչպէս...

1951-ին էր: Զատկի առաւտուն երր հարիւրաւոր լեհ սպաներ, վայլուն համազգեստներ հաղած, վարչակիոյ Մայր եկեղեցին դուրս կուպային, իրարու Զատիկը չնորհաւորելով, այդ միջոցին բոլշևիկներուն դեսպանը Գապատայօֆի իր գեղանի համանուհին հետ կ'անջնէր:

Գապատայօֆ հպարտորէն քալող սպաներուն

նայելով իր հոմանուհիին ականջին փսփսաց եւ երկուքը միասին ծիծաղեցան:

Ճիշդ այդ ատեն երկու երիտասարդ սպաներ դեսպանին ծիծաղը իրը ծաղրանք եւ նախատինք նկատելով ինքնաշարժին առջեւ անցան եւ անոր ընթացքը խափանեցին:

Ինքնաշարժը ստիպուեցաւ կանդ առնել սպաները չկոխվարելու համար: Երկու լեհ սպաները միաբերան «կեցցէ՛ Լեհաստան» պոռացին: Գապատայօֆի խոժոռ նայուածք մը նետեց սպաներուն եւ վարիչին հրաման տուաւ որ շարժի: Սպաները ինքնաշարժին առջեւէն չփախան, այլ անվարան տեղերնին դամուած մնացին եւ պահանջնեցին, որ գեսպանն ալ «կեցցէ Լեհաստան» աղաղակէ: Մինչ այդ բազմութիւնը շատցած էր, ուրիշ սպաներ ալ մօտեցան ինքնաշարժին եւ դեսպանին ընդդիմութենէն կատղած, միաբերան պահանջնեցին որ «կեցցէ» աղաղակէ:

Դեսպանը եղածը Զատկի կատակ նկատելով ծիծաղելով պոռաց իր վարիչին —

— Քէ՛, իվանօֆ, մեր զատիկը չէ եկած:

Ճիշդ այդ միջոցին երիտասարդ սպայ մը իր սուրը քաշելով ցատկեց ինքնաշարժին մէջ եւ բարձրածայն պոռաց —

— Ահա՛ քու զատիկն ալ թող կարմրելով գայ, մեռիր թշուառական, Լեհաստանի եւ քաղաքակըրթութեան թշնամին — եւ իր սուրը միեց Գապատայօֆի սրտին մէջ:

— Ա՛խ, մեռա՛յ, — ըսելով Գապատայօֆին ինկաւ ինքնաշարժին բարձերուն վրայ եւ մեռաւ:

Բոլշեւիկ ղեկավարները իրենց դեսպանին ըսպանման լուրը առնելնուն պէս առանց ծանուցազրի պատերազմ յայտարարեցին։ Սովորէթ Ռուսիոյ բանակին յառաջապահները երեք ուղղութեամբ արշաւեցին լեհական հողը։

Բոնկած էր պատերազմ կոչուող հսկայ խարոյ-կը անողորմ։ Մի քանի ժամ վերջը սովորէթական օդանաւային հսկայ տորմիղ մը լեհական սաւառնակներուն յաղթելով կը ոմբակոծէր Վարչաւիան, աւերակի վերածելով լեհերուն գեղեցիկ մայրաքաղաքը։

Եւրոպան արիւնով կը ներկուէր։ Երկինքն ու երկիրը պատերազմի թատերավայր դարձած էր։ Թնդանօթներուն աղմուկը եւ պայմող ոռումբերուն շառաչը անլսելի կ'ընէր հարիւր հազարաւոր մահամերձներուն հոնդիւնը։ Արիւնը կը հոսէր հեղեղի պէս, մինչ մահը իր հսկայ մանգաղով կը հնձէր եւրոպայի երիտասարդութիւնը։

Անդլիա, Թրանսա եւ Ռումանիա անմիջապէս Ռուսիոյ դէմ պատերազմ յայտարարելով նետուեցան հսկայ գոյամարտին մէջ։ Մինչ թրքական բանակները սկսած էին նահանջի ամօթալի ճամբան բռնել յարձակող յունելիտալական զօրաբաժիններուն առջեւ։ Պոլսոյ գրաւումը մօտալուտ էր։ Անդլիտիտալական հզօր նաւարաժին մը Տարտանելէն կ'անցնէր անարդել, մինչ հսկայ սաւառնակներ մոխիրի կը վերածէին Զանագգալէի թրքական ամրոցները։

Այդ օրերուն հայկական նաւաբաժինը քսան փոխադրանաւերու հետ կիպրոսէն ճամբայ ելլելով կը մօտենար Կիլիկիոյ ծովեղերքը, որ թուլօրէն պաշտպանուած էր, թուրքերուն կողմէ։ Որովհետեւ թուրքերը ուշադրութիւննին Պոլսոյ պաշտպանութեան դարձուցած էին։

Մայիսի գեղեցիկ առաւօտ մը հայերը սկսան ոմբակոծել թրքական ամրոցները, որոնք չուտով մոխիրի պէս փշրուեցան Ա. Ա. Ա.ի անձնուէր ասպետներուն բացած կրակէն։

Ա. Ա. Ա.ի ասպետները ցամաք ելլելով «կեցցէ Հայաստան» պոռալով յարձակումի անցան, մինչ թրքական սաւառնակները դիշատիչ բազէներու պէս վորձեցին արգիլել հայերուն յառաջիսալացումը։

Եւրոպական ճակատին մէջ սկզբի օրերուն բոլցեւիկեան ուժերը կը յաջողէին։ Անոնք գրաւած էին Լեհաստանի եւ Ռումանիոյ մայրաքաղաքները։ Ռուսական օդային տորմիղները սկսած էին Փրանսական հողերուն վրայ թուշելով մահ սփուել ամէն կողմ։

Միջլաշնակից ուժերուն հրամանատարը՝ բոլցեւիկներու վերջնական գրոհի ծրագիրներուն մանրամասնութեան տեղեակ ըլլալով, զանոնք յանկարծակի բերելու համար, որոշած էր, բոլոր ճակատներուն վրայ միեւնոյն օրը օգտագործել լեւոն Արմէնին դիւտը եղող աւերիչ ճառագայթները։

ԽԵ.

Պատերազմը կը շարունակուէր, կաստղի թափով։ Յունիս քսան հինգի առաւտուն թրքական եւ բոլցեւիկեան սաւառնակները անհամար մարախներու պէս հայկական դիրքերուն կը մօտենային։

ԲԺ. Լուսինեան եւ Արովեան թորփիլահալածի մը տախտակամածին վրայ կանդնած կը խօսէին Լեւոնին հետ, որ անհամբեր անթել հեռագրով հըստամանի կը սպասէր իր խորտակիչ ճառագայթները արձակելու համար, ընդէմ թշնամի սաւառնակներուն։

Ճիշդ այն պահուն որ Փարիզի արուարձաններուն մէջ զետեղուած պղտիկ մեքենաները խլացուցիչ աղմուկով սկսան գործել եւ կարմիր գոյնով ներկուած հաղարաւոր բոլցեւիկեան սաւառնակները զարնուած բագերու պէս մէկիկ մէկիկ վար կ'ինացին խորտակուած, անթել հեռագիրը սպասուած հրամանը կը հասցնէր Լեւոն Արմէնին, որ իր պաշտելի հայրենիքին լեռներուն դիմաց արտասուալից աչքերով կը սպասէր։

— Հուրբա՛, կեցցէ Հայաստան, — աղաղակելով Լեւոն Արմէն արձակեց իր խորտակիչ ճառագայթները արագ արագ . . . եւ օ՛խ . . . թշնամիին ապաւինած հարիւրաւոր սաւառնակները սատկած ճանճերու պէս վար կը թափէին։

Հայ զինուորները այդ հրաշքը տեսնելով յառաջ խաղացին եւ գրոհի դիմելով խուճապի մատնեցին թրքական ուժերը։ Հայերը հալածեցին փախչող թշնամին եւ կոտորեցին զանոնք։ Զուգուր Օվայի ճակատամարտը վերջացած էր, հայոց յաղթանա-

կով։ Աղատագրուած էր Հայաստանի նախադուռը Կիլիկիան, ուրիշ յառաջանալով հայ զօրասիւները դրաւեցին ամբողջ Հայաստանը, մեր պատմական ամբողջական Հայաստանը։

Պատերազմը վերջացած էր։ Հաշտութեան վեհաժողովին մէջ հայերը ոչ թէ իրը չնորհ մուրացողներ, այլ իրը հաւասարներ բազմած էին դաշնակիցներու կողքին։

Հաշտութեան համագումարը կը ճանչնար Հայաստանի անկախութիւնը առաւելագոյն սահմաններով, Միջերկրականէն մինչեւ Սեւ ծով, Տաւրոսէն մինչեւ զոյդ Մասկոնները։

Փրկուած էր Հայաստան։

ԽԵ.

Ճինդ վեց հարիւր տարիներէ ի վեր կորսուած անկախութիւնը հայոց ազգին՝ վերահաստատուած էր։ Շատ չանցած Հայաստանի բարերեր դաշտերուն վրայ կը տարածուէր մեր նոր մայրաքաղաքը, Նոր Անին, որուն բերդին վրայ կը ծածանէր հայկական դրօշակը։

Հայերը իրենց յաղթանակէն արբշիո խոնուած էին իրենց մայրաքաղաքին ընդարձակ հրապարակը եւ միաբերան «կեցցէ՛ իշխան Լեւոն Արմէն» կը պոռացին։

— Իշխանը կ'անցնի, ճամբար բացէք, — կը բացականչէին հայ ոստիկանները սեւ երիվարներու վրայ հեծած։

Կուղար հայոց իշխանը, Լեւոն Արմէն, բաց կառքի մը մէջ, մէկ կողմը Արովեանը, իսկ միւս կողմը բժ. Լուսինեանը առած։

Իշխան Լեւոն Արմէնին թագաղբութեան օրն էր :
Մայր եկեղեցին լեցուած էր ժպտերես բազմու-
թեամբ :

Փողերը հնչեցին եւ իշխան Լեւոն Արմէն մօտե-
ցաւ Մայր եկեղեցւոյն :

Եկեղեցւոյն դրան քով գթութեան քրոջ տարա-
զով մանկամարդուհի մը արտասուալից աչքերով կը
դիտէր իշխանը, որ իրեն մօտենալուն պէս յուղուած
չէշտով աղաղակեց .—

— Սաթենիկ' կո՞ւն ես :

— Իշխանս, — պատասխանեց Սաթենիկ եւ դը-
լուփը խոնարհեցուց :

— Թագուհի՛ս, — բացականչելով իշխանը Սա-
թենիկին թեւը առնելով առաջնորդեց զայն դէպի
խորանը, ուր թագաղբութիւնը տեղի պիտի ունե-
նար :

Ժողովուրդը ապշահար կը դիտէր անցուդարձը :
Լոռութի՛սն... իշխանը կը խօսէր :

Սիրելի՛ քաղաքացիներ, հայե՛ր . . .

Զեր կամքին ընդառաջ երթալով ընդունեցի Հա-
յաստանի գահը, Լեւոն վեցերորդի թափուր գահը :

— Կեցցէ՛ Լեւոն Եօթներորդ, — պոռացին ներ-
կաները :

— Լոռութի՛սն, — աղաղակեց իշխանը եւ շա-
րունակեց . . . Բայց այժմ կարեւոր պայման մը ու-
նիմ : Եթէ այս երիտասարդուհին, Սաթենիկը, թա-
գուհի ըլլայ, ես այն ատեն միայն թագաւոր կ'ըլ-
լամ, որովհետեւ եթէ Սաթենիկին սէրը չըլլար, ես
այս աստիճանին չէի համնէր : Պայմանս կ'ընդու-
նի՞ք . . .

— Կեցցէ՛ Սաթենիկ թագուհին, կեցցէ՛ Լեւոն
Եօթներորդ, թագաւոր հայոց, — աղաղակելով ծա-
փահարեցին :

ԽԸ.

Այդ օրը անմոռանալի օր մը եղաւ : Լեւոնին եւ
Սաթենիկին պսակագրութիւնը եւ անոնց թագաղը-
րութիւնը միասին տեղի ունեցան : Նոր Անին ցնծու-
թեան մէջ էր : Վերահաստատուած էր հայոց արքա-
յական տունը, վերականգնած էր Հայաստանի թա-
փուր գահը, փրկուած էր Հայաստան :

ԽԸ.

ԽԹ.

Հետեւեալ առաւօտուն կանուխ, արեւածագէն
շատ առաջ, այր մը եւ կին մը պատշգամին վրայ
կանգնած կը դիտէին վաղուան արշալոյսին ծագու-
մը :

Քաղաքին բնակչութիւնը կը նիրհէր : Արեւելքը
կարմրած էր : Մասիսներու կատարները բռնկած
էին : Մեղմ գեղիւո մը կը վէէր, աւետելով վաղուան
ծագումը : Այդ միջոցին արտոյտ մը բարձրացաւ ո-
գին մէջ եւ վեր վեր ճախրելով երգեց վաղուան ար-
շալոյսին ծագումը :

Այրը, կինը գրկելով իր մէկ թեւը երկարեց
դէպի բոցավառուղ հորիզոնը եւ խօսեցաւ . . .

2009

— Տե՛ս, Ամթենի՛կ, ծագեցաւ վաղուան Արշա-
լոյնը...

— Իշխանս, մեր Արշալոյնը...

— Սկզբան թագուհիս, հայերուն Արշալոյնը...

Եւ անոնց շրթները միացան երկարատեւ համ-
բոյրով, երբ արեւը կը ծագէր աղաս եւ անկախ
Հայաստանի վրայ:

ՀԵՂԻՆԱԿԻՆ ԻՆՔՆԱՏԻՊ ԳՈՐԾԵՐԸ

1. — Հայ Մայրերու Մենսորը : Սպառած :
 2. — Հեղիմարան : Սպառած :
 3. — Մատեան Մանկանց : Սպառելու մօտ :
 4. — Հնգամեայ Զրոյցներ : Սպառած :
 5. — Ամերիկահայ Ֆլէփիքքը : Վէպ : Սպառած :
 6. — Զմրուխու Մատանին : Վէպ : Սպառած :
 7. — Աշ-Գար : Վէպ : Սպառած :
 8. — Վաղուան Արշալոյսր : Վէպ : Նոր լոյս
անսած :
 9. — Զինուորական Յուշերէս : Հրատարակելի :
 10. — Հիւանդին Խոհանոցը : Հրատարակելի :
 11. — Միսիոնարին Աղջիկը : Վէպ, իրական
կեանիք : Թատրաստոքեան մեջ, հրա-
տարակելի :
-

Հեղինակին մնայուն հասցէն

Dr. A. APELIAN
232 Trapelo Rd.
Belmont, Mass.
U. S. A.